

5405


ԵԱՀ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Բ. ՇԱՐՔ

Բ. ԳԻՐՔ

ՄԻԶԻՆ ԴԱՐԵՐ



ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

(47.925)

Հ-50

1940

Յաղարան ՍՊ.ՀԱՆ.-ՄԵԽՄԱՆ Գահիբը

25 Ծարա Թելվէիր,

Հայոց բանք

(47.995)

Ա- ՏՕ.ՃԵՄԵԱՆ

24 19 AUG 2011
24 JAN 2006

ԿՐ.

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Բ. ՇԱՐՔ

Բ. ԳԻՐՔ

ՄԻԶԻՆ ԴԱՐԵՐ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

6483

1940

Տպարան ՍՊ.ՀԱ.Կ-ՄԵՍՐՈՊ ԳԱՎԵԼԻ
25 Եարա Թեկմել,

- 6 FEB 2013

5405

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մասն Ա.

ՄԱՐԶՊԱՆԱՑ ՇՐՋԱՆ

ԴԱՍ Ա.

ԱԶԳ. ԱՌԱՋԻՆ ԱՊԱՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ



Հայաստանի կառավարութեան ձեւը. Մարզպանութիւն. — Հայոց Արշակունեաց թագաւորութիւնը կործունելէն յետոյ՝ Սասանեանները Հայաստանը կառավարեցին մարզպաններով. Այս դրութիւնը տեւեց 428էն մինչեւ 640, երբ Արտաքները տիրեցին Պարսկաստանի և մեր երկրին:

Մարզպանը պարսից թագաւորին ներկայացուցիչն էր իր պաշտօնն էր հսկել որ նախարարները չապատճեին, նաև Հայաստանի տուրքերը ժողվել ու պարսից արքունիքը դրկել:

Մարզպանութեան շրջանին Հայաստանի կարեւոր պաշտօնները նորէն Հայոց ձեռքը մնացին: Հազարապետութիւնը, որ ներքին գործոց և հանրային շինութեանց նախարարութիւնն էր, նաև սպարապետութիւնը, հայ իշխաններու, իսկ եկեղեցիներն ու դպրոցները՝ կղերին ձեռքն էին:

Մարզպանները միշտ պարսիկ չեղան: Անոնք կը նստէին Դուին քաղաքը, որ այս շրջանին Հայաստանի մայրաքաղաքը եղաւ:

Մարզպանութեան շրջանին Սասանեանները երեք անգամ հալածանք հանեցին քրիստոնեայ Հայաստանի գէմ և երեք անգամին ու Հայերը ստիպուեցան զէնքի



7286-56

Դիմել՝ պաշտպանելու համար իրենց կրօնքն ու իրաւունքները։ Երեք անգամին ալ Մամիկոննաններն էին որ կեցան այս աղջային շարժման գլուխը։ — Վարդան Բ. Մամիկոննան, վահան Մամիկոննան և վարդան Գ. Մամիկոննան։

Հալածանեներուն պատճառները։ — Այս հալածանքներուն պատճառները երկուք էին — քաղաքական և կրօնական։

Հայերը, ընդունելով քրիստոնէութիւնը, զատուած էին հաւասարկից Պարսիկներէն, և մօտիկդած՝ Հոռոմներուն, որոնք նմանապէս քրիստոնեայ էին։ Իսկ Գիրերու Գիւտէն յետոյ այդ բաժանումը աւելի շեշտուեցու և Հայերը աւելի կապուեցան Արեւմուտքին։

Այս նոր երեւոյթը շատ գեղոն ձգեց Սասանեանները, որոնց նպատակն էր եզած միշտ հեռու պահել Հայերը Հոռոմներէն։ Նանգիստ կերպով տիրապետելու համար Հայուսաննին։ Աւստի, երբ զգացին թէ սիստը ըրած են ձգելով որ Հայերը քրիստոնեայ ըլլուն և իրենց գիրն ու գրականութիւնը ունենան, փորձեցին բռնի կերպով զանոնք կրակապաշտ դարձնել։ Այս պատերազմները, ուրեմն կրօնական կելիւի տակ բալական նպատակ մը ունեին։

Սասանեանները իրենց այս նպատակը իրականացընելու համար կ'սպասէին յարմար ժամանակի և տոիւթի։ Այդ ժամանակը հասաւ և այդ առիթը ներկայացաւ։

Կուսակցութիւնները։ — Արտաչէւուն հարսսո թեան ժամանակէն սկսել, հայ նախարարներու մէջ առաջ եկած էր երկու ուղղութիւն՝ կամ կուսակցութիւն։ — Հոռմեասէներու և Պարբեւասէներու։ Մի չեւ քրիստոնէութեան Հայոց մէջ տարածուիլը առաջին կուսակցութիւնը զօրաւոր չէր, բայց երբ Սասանեանները տիրեցին Պարսկաստանի ու Հայոց մէջ ալ քրիստոնէու-

թիւնը տարածուեցաւ, և երբ Պարսիկները որոշեցին Հայերը զրկել իրենց քաղաքական ու կրօնական անկախութենէն, հոռմէտասէրներու կամ յունասէրներու կուսակցութիւնը զօրացաւ՝ իրեն հետ ունենալով եկեղեցին և հայ նախարարներու ընտիր մասը։ Առաջ, պարթեւասէրներու կամ պարսկասէրներու կուսակցութիւնն էր որ աղջային էր, մինչ հիմա՝ յունասէրները առին այդ անունը։ Վարդանանց պատերազմին ատեն, յունասէրներու կուսակցութիւնը կը կոչուէր “Ուխտապահ”, իսկ միւսներունը՝ “Առւացովոյ”։ Առաջին կուսակցութեան գլուխն էր Վարդան Մամիկոննան, երկրորդինը՝ Վասակ Սիւնի։ Առաջին կուսակցութեան նպատակն էր յունաց կայսեր օգնութեամբ վերականգնել Հայոց կործանուած անկախութիւնը, մինչ երկուրդին պարտգլուխները աւելի անձնական շահեր կը հետապընդէին։ Ասկէ զատ երկու կողմին նախարարները իրարու հետ խորունկ ատելութիւն և ոխ ունէին պաշտօնի, գիրքի կամ այլ պատճառներով։ Իսկ Հայ եկեղեցին ու եկեղեցականութիւնը, որ Արշակունի թագաւորներուն տեղը գրաւած և վերջին ծայրը զօրացած ու հարսացած էր, փախանակ հաշտարար գիրք մը բռնելու երկու հստուածներուն միջեւ, ընդհակառակն յունասէրներուն կողմը հակեցաւ և բաժմնումը աւելի խորացուց։

Վարդանանց պատերազմը նաև այս հակառակութեանց արդիւնքն էր։

Սասանեանները օգտուեցան Հայոց այս պառակտեալ վիճակէն։

ԱՐՅՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ ըսկէ մարզականութիւն, ո՞րքան ատեն տեւեց ան, ի՞նչ կարեւոր դէպքեր պատահեցան այդ շրջանին։

Որո՞նք էին Սասանեաններուն Հայոց դէմ հանած հալածանքներուն պատճառները։ Ի՞նչ վիճակ կը ներկայացնէր Հայաստանը այդ շրջանին։

ԴԱՍ

ՅԱԶԿԵՐԸ Բ.Ի

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՆ ՈՒ ՀԱԼԱԾԱՆՔԸ



Յազկերս Բ.ի ծրագիրը եւ պատերազմները.— Յազկերտ Բ. (438—457) Սասանեան արքաներու մէջ կարեւոր տեղ մը կը գրաւէ։ Փառասէր, հպարտ, պատերազմասէր և բռնակալ մըն էր, միեւնոյն ատեն փոփոխամիտ, բայց աշխատասէր։ Իր նպատակն էր վերականգնել կիւրոսի հին կայսրութիւնը և առաջինը ըլլալ ամբողջ Ասիրյ մէջ։ Իսկ ասիրա կարելի կ'ըլլար ոյն տաեն միայն, երբ Ասիրյ փոքր ազգերը իրանի հետ կը կապուէին՝ զատուելով Բիւզանդիոնէն։ Ու որպէսզի այդ կապը անքակտուիլի ըլլայ, Յազկերտ իր խորհէր որ այդ ազգերը պէտք է պարսից կրօնքը ընդունին։ Այդ փոքր սզգերն էին Հայերը, Վրացիք, Աղուանները եւայլն։



Յազկերս Բ.

Քակտուիլի ըլլայ, Յազկերտ իր խորհէր որ այդ ազգերը պէտք է պարսից կրօնքը ընդունին։ Այդ փոքր սզգերն էին Հայերը, Վրացիք, Աղուանները եւայլն։ Ասկայն Յազկերտ թէ միայն փափաքը չէր

բաւեր իր այս հսկայ ծրագիրը իրականացնելու համար։ Ան գիտէր, թէ Բիւզանդիոնի կայսերը սրգելք պիտի ըլլային իրեն՝ քրիստոնէութիւնը պաշտպանելու պատըրուակին տակ։ Ուստի, պէտք էր նախ ապահովվել այդ կողմէն։ Ան 440ին յարձակեցաւ Յունաց վրայ՝ Միջազգետքի կողմէն, ու բանակով մըն աւ գրաւեց Բագրեւանդը, որպէսզի Հայերը չօգնեն Յոյներուն։ Բիւզանդիոնի գահուն վրայ այն ատեն նստած էր Թէոդոս Բ., որ իր Անտառու զօրապետին միջոցաւ փութաց հաշտուել Յազկերտի հետ՝ ը դունելով անոր բոլոր պահանջները։ Ան, նոյնիսկ, Յազկերտին յանձնեց այն պարսիկ քրիստոնեաները, որոնք հալածանքներէ փախչելով Յունաց երկիրը ապաստաներ էին։

Երկու տարի յետոյ Յազկերտ յարձակեցաւ Քուշաններու վրայ, որոնք իր երկրին արեւելեան սահմաններուն վրայ կը բնակէին և մեծ վտանգ մըն էին իրեն համար։ Եօթը տարի պատերազմեցաւ այս քաջ ժողովուրդին դէմ՝ մինչեւ որ ընկճեց զանոնք, իր բանակին մէջ կը գտնուէր նաեւ հեծելագունդը։ Նոյն տաեն, Յազկերտ, մեծամեծ ծախքերով վերականգնել տուուե ծորայ պահակը, որ Կովկաս լեռներու և Կասպից ծովու միջեւ եղող սնցքը կը գոցէր, որպէսզի Հոները, որոնց թագաւորները Արշակունի էին, Հայոց օգնութեան հասանին, երբ ինք իր ծրագիրը իրագործելու սկսէր։

Այս բոլոր պատրաստութիւններէն յետոյ, ան սկսուե գործի նախ մեծ հալածանք մը հանեց Ասորիներու դէմ։ Իսկ Քուշանաց պատերազմէն յետոյ իր բանակին մէջ ծառայող հայ և ուրիշ ազգերու իշխաններուն կը ստիպէր որ պարսից կրօնը ընդունին։

Յազկերտ Բ. իրեն գործակից և խորհրդական ունէր խորամանկ և փորձառու Միհր-Ներսենը։ «Գիտէ,

կ'ըսէր այս ծեր աղէուէսը իր թառակորին, քէ ինչպէս մեծ եւ պիտանի է Հայոց աշխարհը, բայց ան կայսեր իշխանութեան սահմանակից է եւ նոյն օրէնքներն ու պատօնը ունի, եւ երեք զայն մեր օրէնքներուն մօտեցնեն, եւ կը մօտենան, այնուհետեւ զենք եւ Արքաց աշխարհը կը սիրեն: Եւ երբ անգամ մը Հայերը մեզի հետ սիրովիւ միաբանութեամբ ըլլան: Վրացիներն ու Աղուանները արդէն խսկ մերն են»:



Դենակ
կին Յազկերս Բ.ի

Դեն-Շապուհ Պարսիկը:— Իր ծրագիրը դիւրութեամբ իրականացնելու համար, Յազկերտ, Հայաստան զրկեց Դեն-Շապուհ անուն պարսիկը երկիրը աղքատացնելու համար: Սա չըջեցաւ Հայաստանը աշխարհագիր ընելու պատրուտկով և մեծամեծ տուրքերու ենթարկեց ժողովուրդը: Աղքատացած Հայաստանը տւելի դիւրութեամբ պիտի ընդունէր պարսից թագաւորին հրամանը: Ան գժտեցուց նախարարները և Վահան Ամասունին իր հազարապետութեան պաշտօնէն ձգելով պարսիկ մը դրաւ տեղը, խսկ մոզպետ մըն ալ դատաւոր դրաւ:

Միհր-Ներսէի նամակը եւ Արտաւատի ժողովը:— Յազկերտ տեսնելով որ ձեռք առած այս միջոցները անօգուտ կ'անցնին, խստութիւններու ձեռնարկեց: Հրամայեց Միհր-Ներսէի որ հրովարտակով մը հրաւիրէ Հայերը որ կրոկապաշտ դառնան: Այդ հրովարտակովը պարսիկ հազարապետը կը բացատրէր իրենց կրօնքին գեղեցկութիւնը և կը քննադատէր քրիստոնէութիւնը:


Եետոյ կը պատուիրէր կամ կէտ առ կէտ պատասխանել իր նամակին և կամ թագուորին ներկայանալ:

Այս նամակը ստանալուն պէս, Հայոց Յովոէփ կաթողիկոսը մեծ ժողով մը գումարեց Արտաշատի մէջ եղիսկոսութերէ, նախարարներէ, մեծ վանականներէ և երեցներէ: Երկու կուսակցութենէն ալ մորդիկ կային հօն:

Բոլորն ալ
երգումով ուխտեցին հայրենի:

Որիմ մնալ հայրենի կրօնքին և գրեցին գեղեցիկ պատասխան մը Միհր-Ներսէի նամակին, բացատրելով քրիստոնէութեան գիւտաւոր գաղափարները: Նամակը կը վերջացնէին ըսելով: «Այս հաւատելի զենք ոչ ոք կրնայ խախտել, ոչ հրեսս կներ: ո՞չ մարդիկ, ո՞չ սուր, ո՞չ հուր: Մեր բոլոր հարստութիւնը բու ձեռնդ է, մեր մարմիթները բու առջեւդ: Երեք ինչ որ կ'ուզես, ենքմէ տանջանք մեզմէ համբերութիւն, բու սուրը եւ մեր պարանցները»:

Նախարարաց Պարսկաստան երբ, ուրացութիւնը եւ Անգղ գիւղի դեպի:— Այս յանցուզն նամակը սաստիկ զայրացուց պարսիկ արքան, որ հրամայեց զայն սոսորագրով գլխաւոր նախարարներուն իրեն ներկայանալ: Յազկերտ շատ գէշ ընդունելութիւն մը ըրտւ առ



Նոնց և սպառնաց՝ որ եթէ յաջորդ օրը իրեն հետ աւրելին երկրպագութիւն չընեն, զիրենք պիտի աքսորէ հեռաւոր վայրեր և Հայաստանը քար ու քոնդ պիտի ընէ։ Յետոյ զանոնք իր ներկայութենէն վնասեց և հսկողութեան տակ պահեց։

Հոյ իշխանները բռնութեան խորտմանկութեամբ յաղթելու և իրենց երկիրը վերադառնալու համուր առերես ուրացան քրիստոնէութիւնը։ Սսիկա մեծ ուրախութիւն պատճառեց բռնաւորին, որ յաջորդ առառու, հայ իշխաններուն հետ, մեծահանդէս արտօղութիւններով երկրպագութիւն ըրաւ արեգակին և զանոնք զօրքերով ու մոգերով Հայաստան զրկեց՝ շատ մը նուէրներ եւս տալով անոնց։

Նախարարները մոգերու և զօրքերու հետ հասան Անգղ գիւղը (Բագրեւանդի և Դուինի մէջտեղը)։ Հոս մոգերալ ուզեց փորձ մը ընել, կիրակի օրով, և եկեղեցին կրակատունի փոխել։ Բայց այդ օրը հոն կը գտնուէր Դեւոնդ երէցը, որ մողովուրդին գլուխն անցած, փայտերով ու մահակներով ջարդ ու փշուր ըրու Պարսիկները։ Ասիկա առաջին աղդանշանն էր։ Մոգերալ յուսահատեցաւ և կ'ուզէր գրել թագաւորին որ ետ կենայ իր մտադրութենէն, բայց Վասակ զայն հանդարտեցուց և ապահովցուց։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ էր Յազկերտ Բ.ի ծրագիրը։ Ի՞նչ պատերազմներ մղեց ան իր ծրագրին յաջողութեանը համար։ Ո՞վ էր Յազկերտի զիհաւոր զործակիցը եւ ի՞նչ դեր խաղաց։ Ի՞նչ եղաւ Արտաշատի ժողովին արդիւնը։

ՊԱՍ Պ.

ԱԻԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸՆ



Նահապիլանի ժողովը։ — Իշխաններու ուրացութեան լուրը իրենցմէ տառջ հասած էր Հայուստան և խոր յուզում մը յաւաջացուցած։ Հոգեւորական գասն էր այս յուզումը հրահրողը Ժողովուրդին մէջ կը տիրէր մէկ կարգախօս։ — Հինայել ուրացողներուն՝ ով ո՞ր ալ ըլլայ, ծնող, զաւոկ, տէր կամ ծառայ։ Ուրացողը պէտք էր մեռցուէր։

Վարդան, որ Պարսկաստանէ վերադարձէն յետոյ իր ընտանիքը առած, ուզած էր Յունաց բաժինը անցնիլ, Ուխտապահներու խնդրանքով կէս ճամբէն ետ դարձու և Շահապիվանի մէջ (Խւչքիլիսէ) մեծ ժողով մը կալմաց. որոշելու համար թէ ի՞նչ պիտի ընէին։ Հոն եկան նսեւ հոգեւորականները պահանջելու համար որ իշխանները իրենց իսկական նպատակը յայտնին։ Հոն խանդապառութեամբ և երդումով որոշուեցաւ հուստարիմ մնալ հայրենի կրօնքին։ Զանդազան անուն իշխան մը, որ Վասակի լրտեմն էր, հակառակ կարծիք յոյժնած ըլլալուն համար, տեղն ու տեղը քարկործեցաւ։

Նոյն գիւերը, Վարդան, բանակով մը գնաց պաշտեց պարսիկ զօրքը և մոգերը՝ որոնց հետ էր նաև Վասակը։ Սա եպիսկոպոսներու ոտքը իյնալով և Աւետարանի վրայ երդում ընելով, յայտնեց թէ Ուխտա-

պահներուն հետ է : Յետոյ , ամէնքը Աւետարանի վրայ իրենց մատանիովը կնքեցին :

Այս դէպքերը մեծ խոնդավառութիւն առաջացուցին ժողովուրդին մէջ և յուսուհասեցուցին մոգերը , որոնք չկրնոլով իրենց կրօնքին քարոզչութիւնը ընել , հաւաքուած էին Զարեհաւան զիւղը : Ժողովուրդը յարձակեցու անոնց վրայ ու շատերը ջարդեց , ապա զնաց գրաւեց այն բերդերը զորս Պարսիկները զրաւոծ էին . Յունաց պատերազմին ժամանակ :

Աղուանից պատերազմը .— Պարսիկ բանակ մը մոգերու խումբի մը հետ գացած էր նաեւ Աղուանից երկիրը՝ նոյն նպաստակներով : Այս օրերուն այդ երկրն պատգամաւորութիւն մը հասուած Հայաստան օգնութիւն խնդրելու Վարդան հայ զօրքը երեք մասի բաժնեց . մէկը տուաւ Ներշապուհ Արծրունիին և զրկեց պարսից սահմանագուշը , միւսը տուաւ Վասակին՝ որ երկրն ներսը պիտի մնար , իսկ ինք առաւ երրորդ խումբը ու գնաց Աղուանից օգնութեան : Ան քաջութեամբ ինկաւ Պարսիկներուն վրայ , ջարդեց զոնոնք ու փախցուց և հասու մինչեւ ճորայ պահակը , զոր քանդեց և գաշինք դրաւ բարբարս Հոներուն հետ որ իւն օդնեն , երբ ինք պէտք ունենայ :

Վարդանի այս յաջողութիւնները տիսրեցուցին պարսկասէրները : Անոնք օգտուելով Վարդանի բացակայութենէն շտա մը աւերներ գործեցին . կարեւոր բերդաքաղաքները աւրեցին , եկեղեցիները քանդեցին և Մամիկոնեան ու Կամսարական ընտանիքին տղաները բանտարկեցին , յետոյ զոնոնք Պարսկաստան դրկեցին :

Առնելով այս տիսրեր լուրերը Հայաստանէն , Վարդան աճապարեց ետ դալ : Վասակ փախաւ իր երկրին

լեռնային վայրերը , իսկ Վարդան պաշարումի ենթարկեց Սիւնեաց աշխարհը և շտա մը աւերութմներ ընել առւաւ իր զօրքերուն :

Յազկերտի խորամանկութիւնը .— Վարդան իր քողպատանդ պահած պարսիկներէն մին զրկեց Յազկերտին , որ երթայ պատմէ Հայաստանի վիճակը և բացատրէ թէ պարսիկ զօրքերուն ու մոգերուն կոտորածին պատառը Վասակն է : Բայց Վասակն ալ , իր կողմէ մարդիկ զրկելով , բալոր չարիքներուն պատասխանաւուն հայ եկեղեցականները ցուցուցած էր : Այս կերպով Վասակ կ'ուզէր եկեղեցականութիւնն ու ժողովուրդը իրարմէ զատել , որմէ յետոյ իր գործը կը դիւրանար :

Յազկերտ , որ Քուշանաց դէմ նոր պատերազմի մը մէջ յողիթուած էր , հրովարաակ մը հանեց , որով կրօնական ազատութիւն կը խոստանար Հայոց թագաւորը , ի հարկէ , անկեզծ չէր , այլ կ'ուզէր ժողովուրդը թշնամացնել հոգեւորականութեան հետ և խարել Հայոց դաշնակից միւս փոքր ազգերը : Ուխտապահները երբ ապատամբ ցուցնելով :

Վասակ օգտագործեց այդ հրովարակը՝ Ուխտապահները իբր ապատամբ ցուցնելով և անոնցմէ բաժնելով շտա մը իշխաններ , Յունաց բաժնի Հայերը և Վարացիներն ու Աղուանները : Իսկ ինքը Փայտակարան մտած պարսիկ բանակին խորհրդատուն և առաջնորդը եղած էր :

Պատերազմը .— 451 Ապրիլ 13ին Հայերը կը տօնէն իրենց զատկական տօնը՝ երբ լուր ստացան թէ պարսիկ բանակը Հայաստանի առհմաններուն կը մօտենայ : Առանձար Ամատունի հայ իշխանը , փոքր բանակով

մը, գնաց քննելու թշնամիին ուժն ու ծրագիրը։ Ան ընդհարում մըն ալ ունեցաւ Պարսիկներուն հետ, յաղթեց անոնց մէկ մասին և վերադարձաւ Վարդանի քով՝ իր տեղեկութիւնները հազորդելու։

Վարդան փութաց Ուխտապահներու բանակովը Պարսից դէմ երթալ և չթողուլ որ պատերազմը Հայաստանի մէջ տեղի ունենայ և երկիրը աւերումի ենթարկուի։ 66,000 զօրքով ան կեցաւ Տղմուտ գետին եղերքը, պարսիկ բանակին դէմ, որ 300,000ի մօտ էր և պաշտպանուած փիղերով։ Վասակ և իր կողմակիցներն ալ պարսից բանակին մէջ էին։

Կարգողութիւններէն յետոյ, Յունիս 1ի գիշերը, Ղեւոնդ երէց կրօնաշունչ ճառ մը խօսեցաւ։ Վարդան եւս խանդավառ ճառով մը ողեւորեց զօրքերը։ Առաջըւան դէմ պատարագ մասուցուեցաւ և ու ամէնքը հազորդուեցան և արեւածագին պատերազմը սկսաւ։ Երկու կողմնը բուռն սասակութեամբ կոռւեցան երկար տաեն։ Վարդան իր ձիաւոր խումբովը անցաւ գետը և ինկաւ Պարսիկներու վրայ։ Կոփւը աւելի կատաղի դարձաւ։ շփոթեցաւ նոյնիսկ Մատեան Գունդը։ Հայոց սպարապետը տեսնելով որ հայ բանակին աջ ու ձախ թեւերը երկար պիտի չկրնան դիմադրել, յառաջացաւ պարսիկ բանակին ներսը։ Հոս իրեն հանդիպեցաւ Վասակը, որ փիղերու ետեւ փոխչելով հազիւ ազատեցաւ մահուընէ։ Քիչ յետոյ, Հայոց երկու թեւերը նահանջեցին դէպի լեռները։ Մուշկան, Պարսից հրամանատարը, մեծ ճիգով կրցաւ ի մի հաւաքել քայքայումի դուռը հասած իր բանակը և շրջապատեց Վարդանը իր կըտրիմներուն հետ մէկաեղ։ Հոս ան ինկաւ իր նիզակակիցներովը և երբ իրիկուն եղաւ։ ճակատամարտը վերջացած էր արդէն։

Այս պարտութեան պատճառներն էին։

Ա. Պարսիկ բանակին շատուորութիւնը և փիղերով պաշտպանուած ըլլալը։

Բ. Հայ բանակին մէկ մասին չուզելով պատերազմի եկած ըլլալը։

Գ. Հայ զօրքին, որ լեռնային կոիւներու միայն վարժ էր, բաց դաշտի վրայ, մեծ բանակի մը դէմ ճակատ ճակատի եկած ըլլալը։

Այս պատերազմին մէջ հայերէն մեռն 1036 հոգի, իսկ Պարսիկներէն՝ երեք անգամ աւելի։

Բայց Հայոց բանակին պարտութիւնը Պարսից համար բնաւյալթանակ մը չեղաւ, քանի որ, Յազկերտի ծրագիրը, յամենայն

դէպս չիրագործուեցաւ Ասկէ զատ, Ուխտապահները, ամուր լեռները քաշուած, ինքնապաշտպանողական կոիւ մզեցին Պարսից դէմ և երբեմն ալ յաջողութիւններ ձեռք բերին, ինչպս Որջնահաղի կոիւին մէջ, ուր ինկաւ Հմոյեակ Մամիկոնեանը՝ Վարդանի եղբայրը, և այդ կոիւն ալ վերջինը եղաւ ազգային Առաջին Ապստամբութեան։



Վասակի դատաստանը եւ Ղեւոնդեանց նահատակութիւնը.— Այս բոլոր տիսուր գէպքերէն յետոյ՝ հայ հոգեւորականներն ու նախարարները բողոքած ըլլալով թագաւորին՝ Վասակի մասին, Յաղկերտ բոլորը իր քով կանչեց և անձամբ դատաստան ըրտւ։ Թէ՛ Հայերը և թէ՛ Պարսիկները բոլոր յանցանքը Վասակի վերագրեցին և Յաղկերտ հրամայեց որ հանեն անոր իշխանական գգեստները և առնեն նշանները ու բանտը նետեն զայն։ Վասակ հոն թշուառութեամբ ապրեցաւ, և մեռաւ, գերեզմանի մ'իսկ չարժանանալով ա՛յն երկրին մէջ որուն թագաւորը ըլլալու համար էր որ ըրած էր իր բոլոր չարիքները։ Խոկ միւս նախարարները բանտարկուեցան։

Յաղկերտ հոգեւորականներու խումբն ալ զրկեց երկրին ներսերը, ուր իրենց առաջարկուեցաւ կրօնափոխ ըլլալը Մերժելով ատիկա՝ անոնք նահատակուեցան (454)։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ որոշուեցաւ Շահապիվանի ժողովին մէջ նկարագրել Աղուանից պատերազմը։ Ի՞նչ ըրաւ Յաղկերտ պառակտելու համար Հայերը եւ դաշնակիցները։ Ի՞նչակէ տեղի ունեցաւ Աւարայրի ճակատամարտը։ Ի՞նչ եղաւ արդիւնքը. սրմնք էին Հայոց պարտութեան պատճառները։



Թ Ա Ս Թ.

ԱԶԳ. ԵՐԿՐՈՐԴ ԱՊԱՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ



Հայաստանի վիճակը Վարդանանց պատերազմն յետոյ։— Առաջին ապատամբութենէն յետոյ Հայաստանի վիճակը սոսկալիորէն վատթարացաւ։ Հայ մեծամեծ նախարարները բանտարկուած էին, կարեւոր եկեղեցականները՝ նահատակուած։ Ապահովութիւնը վերցուած էր երկրէն և աղքատութիւնը՝ համատարած։ Զկար նաեւ հայրենեաց պաշտպան բանակը։

Այս վնասները զգաց նաեւ Յաղկերտ Բ.ը որ ա՛լ չէր կրնար ստոնալ հարուստ Հայոստանի առատ առւրդերը։ Ասկէ զատ, Հոները, որ Հայոց դաշնակիցներն էին, Ճորայ պահակէն խուժելով Պարսկական նահանգները, կողոպտեցին և աւերեցին երկիրը։

Բայց Պարսից կրօնքը չէր տրաներ աւերում։ ուստի, Յաղկերտ, գէմ չերթալու համար այդ կրօնական պատուէրին և Հայոց սիրտը վերստին գրաւելու համար, սահիպուեցաւ փոխել իր ընթացքը և հրավարտուվ մը աղտառութիւն տալ, որ ամէն ոք իր ուզած կրօնքը պաշտէ։ Ծանր հարկերն ալ թեթեւցուց։ Իր զրկած նոր մարզպանը (Ատրորմիզդ) հրաման ունէր այդ հրովարտակը գործադրելու։

458 թուականին Յաղկերտի յաջորդեց իր որդին Պերզ։ Սա եւս ուզելով սիրաշահիլ Հայերը՝ բանտարկուած նախարարներուն (թուով 35) ազատութիւն չնորհեց։ 463ին, 12 տարի բանտի և տառապանքի մէջ մնալէ յետոյ, անոնք վերտիգաման հայրենիք։

Սակայն Պերողն ալ մոլեռանդ զբագլաւական մըն էր և կուզեր Հայոց մէջէն վերցնել քրիստոնէութիւնը։ Միայն թէ, գիտնալով որ բոնութեամբ պիտի չյաշածողի, ան ի գործ դրաւ ուրիշ միջոց մը։ Կրակապաշտ դարձողներուն կուտար ամէն յարգ ու պատիւ, և չուրացողները երեսէ կը ձգէր։ Ասկէ զատ, ով որ շատ կաշառք տար, ան կ'ըլլոր նախարար, պաշտօնեայ, որով, կարճ ատեն յետոյ, առաքինութիւն և ամէն լաւ յատկութիւն Հայտատանի մէջ սկսու տեղի տալ, Հայոց բարոյական կերպարանքը սկսու տյլանդակուիլ։ Յազկերտին ընել չկրցածը Պերող պիտի կրնար ի՛գլուխ հանել։ Արծարծուեցան նախկին ներքին հակառակութիւնները։ Ազգային կուտակցութեան գլուխը կը զըտնուէր այս անդամ Գիւտ կաթողիկոսը, իսկ Ուրացողներուն՝ Գաղիշոհ Խոռոշունին՝ ուրիշներու հետ ի աես հայրենիքի այս վիճակին՝ կաթողիկոսը երկու անդամ դիմեց Լեռոն Ա. կայսեր, բայց անօգուտ։ Գաղիշոհ զայն մատնեց և Գիւտ կաթողիկոսը պաշտօնանկ եղաւ։ Ժողովուրդը նորէն յուզման մատնուեցաւ, ազգային ոգին նորէն արթնցաւ ու մէկը պէտք էր որ շարժման գլուխը անցնէր։ Այդ մէկը եղաւ Վահան Մամիկոնեանը։

Վահան Մամիկոնեան եւ Երկրորդ ապստամբութիւնը։— Վահան Մամիկոնեան Վարդանի եղբօր՝ Հմայեակի անդրանիկ որդին էր։ Իր մայրն էր Զուրիկ իշխանունին՝ Արծրունեաց տունէն։ Մայրը խնամեալ կը թթութիւն մը տուած էր իր զաւակներուն։ Դեռ փոքր հասուկին՝ Վասակ՝ Վահանն ու իր երկու եղբայրները Յազկերտին զրկոծ էր՝ իբր պատառդ։ Զուրիկ իշխանունին քոյրը ամուսնացած էր Աշուշայ մեծ բդեշխին հետ։ Սա կաշառքով ազատեց Վահանը, որ եղաւ Մա-

միկոնեաններու իշխանը, քանի որ Վարդան արու զաւակ չունէր։ Վահան քաջ և խելացի էր։ Զինքը կը սիրէին ու կը յարգէին Հայերը և իրմէ կը վախնային նաեւ Պարսիկները։ Ան պարսից թագաւորի ոսկեհատի հանքին հսկողութեան պաշտօնը ունէր։

Այս պատճառներով ուրացողներու պետը, նախանձելով, զինքը ամբաստանեց թագաւորին առջեւ Վահան ստիպուեցաւ Պերողին ներկայանալ ինքզինքը տրդարացնելու համար։ Եւ որպէսզի ամէն կասկած փարատէ՝ ան իր կրօնքն ալ ուրացաւ առերեսս ու վերադարձաւ Հայտատան, սպասելով յարմար առիթի մը՝ ինքզինքը յայտնելու համար։

Այդ օրերը լուր հասաւ Հայտատան թէ Վրացիք ապստամբած են և Պերող թագաւորն ալ պարտուած է Քուշաններէն։ Յոյներն ալ խոստացած էին օգնել Հայոց։ Ուխտապահ իշխանները գիշերով Վահանի եկան որ իրենց գլուխը անցնի ապստամբելու համար։ Բայց Վահան զիրենք յանդիմանեց՝ ըսելով թէ անվստանելի մարդիկ էին։ Նախարարները երդումով վստահացուցին զինքը և Վահանն անցաւ գործի գլուխ։ Անմիջապէս յարձակեցան Դուինի վրայ, գրաւեցին զայն, փախցուցին մարզպանը, և նոր կառավարութիւն մը հաստատեցին։ Սահակ Բագրատունին եղաւ մարզպան, իսկ Վահանն՝ սպարապետ։

Վահանի կոիները։— Ասկէ յետոյ սկսան Հայոց Պարսկական կոիները, որոնք տեւեցին երեք տարի (481—484) և վերջացան նուրասակի գաշինքով։ Այս բոլոր կոիներուն մէջ Վահան միշտ յաղթող եղաւ, բացի մէկէն՝ Ճարմանայի կոինեն, ուր Հայերը խարեցան Վրացիներէն, ինչպէս պիտի տեսնենք։

Առաջին կոինը եղաւ Ակոռի գիւղին մօտ, Մասիսի

ստորոտք, ուր Վահան 400 հոգիով յաղթեց 7000 պարսիկներու, որոնց հրամանատարն էր Աստվծասպ մարզպանը, որ աճապարած էր շուտ ետ գալ ու ճզմել ապստամբութիւնը, գեն չտարածուած։

Այս յաղթանակէն յետոյ, ուր մեռաւ նաեւ մարզպանը, Վահան հրաւէր զրկեց բոլոր նախարարներուն որ իր գրօշին տակ հաւաքուին, բայց շատ քիչերը պատասխանեցին իրեն։

Երկրորդ անգամ Պարսիկները մեծ գուշգով մը եկան Վահանի վրայ, Կռիւը տեղի ունեցու Արտագուգաշտին մէջ՝ Ներսէնապատ գիւղին մօտ։ Հայերը մեծ քաջութեամբ ու կորովով յարձակեցան Պարսից վրայ, և ստիպեցին զանոնք խառնի խուռն փախչելու՝ բազմաթիւ մեռեալներ և վիրաւորներ ձգելով պատերազմի գաշտին վրայ։

Բայց Հայոց համար զժբախտ կռիւ մը եղաւ ձարմանայի կռիւը, Վրաստանի մէջ, ուր գացած էր Վահան Վրաց թագաւորին խնդրանքովը՝ Պարսից դէմ կռուելու համար, այն խոստումով թէ Հոներն ալ օգնութեան պիտի գային Հոները չեկան, Վրացիք շատ քիչ էին, և պատերազմի մէջ Հայերը յաղթուեցան։ Հոս մեռան Սահակ մարզպանը, Վահանի եղբայրը՝ Վասակ և ուրիշ շատեր։ Պարսիկներէն ալ շտահը սպաննուեցան։

Սակայն հակառակ որ Վահանն պարտուեցաւ, պարսիկ հրամանատարը՝ Միհրան, փորձ մը ըրաւ հաշտուելու Վահանի հետ Վահան պահանջեց կրօնի կատարեալ աղատութիւն։ Բայց յանկարծ Միհրան Պարսկաստան կանչուեցաւ ու Հայեր շարունակեցին իրենց կռիւները։ Վահան նոր յաղթանակներ տարաւ Դույնի և Երէզի մէջ, զարմացնելով Պարսիկները իր քաջութեան և յանդգնութեան վրայ։

Վահան կռիւի մասնաւոր ձեւ մը ընտարած էր, ան

միշտ փոքրաթիւ զինուորներով և յանկարծական յարձակումներով կը յոգնեցնէր ու կը սարսափեցնէր թքշնամին։ Հայաստանի լեռներն ու խոր ձորերը իրեն միակ դաշնակիցներն էին։

Շտէի կռիւը ա՛լ աւելի նշանաւոր եղաւ։ Վահան 40 հոգիով ստիպուեցաւ 4000ի դէմ պատերազմիլ ու տանիլ վառաւոր յաղթանակ մը։ Այս կռիւին մէջ մեռաւ նաեւ Գրինը Սիւնին, որ կ'ըսէր թէ «Ես Վահանի և բոլոր Հայոց հետ ոչ թէ իմ նետովս, այլ նետիս կոթովը կը կռուիմ և բոլորն ալ կը ցրուեմ»։

Վաղարշ եւ Նուարսակի դաշինքը։— Այս օրերուն Պերոզ Քուշանաց դէմ նոր պատերազմի մը մէջ պարտուոծ և սպաննուած էր և իրեն յաջորդած էր եղբայրը՝ Վաղարշ, որ իմաստուն մէկն էր։ Վահանի հետ գործ ունեցող պարսիկ հրամանատարները իրեն հասկըցուեցին թէ պէտք է հաշտուիլ անոր հետ Վաղարշը Հայոստան զրկեց Նիխոր իշխաննը, որ Նուարսակ գիւղին մէջ (Հեր և Զարեւանդի մօսերը) տեսակցելով Վահանի հետ հաշտութեան գայինք կնքեց։ Այդ հաշտութեան պայմաններն էին։ Կրօնիք ազատ պիտի ըլլայ Հայաստանի մէջ և հաւատուրացուրեան համար պատի եւ պատօն պիտի չըրուի ոչ ոքի։ Անպիտան եւ ռողուոր մարդիկ հեռու պիտի պահուին եւ լաւ մարդիկ առաջ պիտի քառուին։ Թագաւորը ամեն ամբասանութեան պիտի չհաւատայ, այլ ինչ անձամբ պիտի իննեկ խնդիրները։ Վահանն ալ կը յաստանար իր սուրը վար դնել եւ նանչնալ Պարսից քազարութիւն իրաւունքը Հայաստանի վրայ։ Վաղարշ ընդունեց այս պայմանները և վաւերացուց գաշինքը։ Ուրեմն, Հայերը 33 տարի (451էն 484) կռուելով, վերջապէս յաղթանակեցին։

Այս գայինքը մեծ դէպք մըն է մեր պատմութեան

մէջ: Այնպիսի ատեն մը երբ ամբողջ ծանօթ աշխարհը դեռ կիսավայրենի և անտառաբնակ էր, Հայերը իրենց կրօնքի, իրենց հայրենիքին և զաղս փալի ազատութեան համար հերոսաբար կը կոռւէին և աշխարհի ամենամեծ պետութեան ընդունել կուտային այդ իրաւունքը:

Վահան, ապա, Պարսկաստան գնաց և մեծ պատիւներով ընդունուեցաւ Վազարչէն: Յետոյ ան եղաւ նաեւ Հայաստանի մարզպան և փառքով մեռաւ 510ին, ծերութեան օրերուն անդամ մը եւս յաղթականօրէն կոռւելով Պարսիկներուն դէմ, որոնք, կաւատ թագաւորին օրով, նորէն Հայաստան լեցուած էին՝ զայն կրօնափոխ ընելու համար:

Վահան մարզպանութիւն ըրաւ 26 տարի:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչպէս էր Հայաստանի վիճակը Պարդանանց պատերազմէն յետոյ: Որո՞նք էին ազգային թ. ապստամբութեան պատճառները եւ որո՞նք՝ զլիաւոր դէմքերը: Ի՞նչ կը ռիւներ մղեց Վահան Մամիկոնեան եւ պայքարի ի՞նչ ծեւ ընտրած էր ան: Բացատրել նուարսակի դաշինքին կարեւորութիւնը:

Դ Ա Ս Ե.

ԱԶԳ. ԵՐՐՈՐԴ ԱՊԱՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ



Հայաստան Նուարսակի դաժինեն յիւոյ — Վահանէ ետք Հայաստանի մարզպան եղաւ իր փոքր եղբայրը՝ Վարդ, որ խաղաղութեան մէջ կառավարեց երկիրը:

531ին Պարսկաստանի թագաւոր եղաւ Խոսրով Ա., որ Նուշրէվան ալ կը կոչուի իր անուշ թաւորութեան պատճառաւ: Սա ոչ միայն Պարսից

այլ և աշխարհի նշանաւոր թագաւորներէն մէկն էր, իբրեւ իմաստուն նաեւ քաջ թագաւոր: Ասոր օրով եւս Հայաստան 33 տարի խաղաղութիւն վայելեց և բարգաւաճեցաւ: Սակայն երբ 564ին Սուրէն իշխանը մորզպան նշանակուեցաւ մեր երկրին, կացութիւնը հիմնովին փոխեցաւ: Սուրէն, հակառակ իր վեհապետին բարի տրամադրութեանց դէպի քրիստոնեաներն ու Հայերը, նորէն փորձեց Հայաստանը կրօնափոխ ընել: Մոգերու բազմութիւն մը և զօրքեր բերելով Դուին՝ ատրուշան կանգնեց և սկսաւ հալածանքի: Հայերը չկրցան դիմանալ և ապստամբեցան՝ առաջնորդութեամբ Վարդան Գ. Մամիկոնեանի, որ Վահանի եղբօր՝ Վասակի թոռն էր, և հայրենասէր ու քաջ՝ ինչպէս միւս Վարդանը:



Խոսրով Ա.

Նուշրէվան

Վարդան Գ.ի պատերազմները. — Սակայն Հայոց

քաջ առաջնորդը գիտէր թէ իր սեփական ուժերովը պիտի չկրնար դէմ ելլել պարսից ահեղ զօրութեան : Ուստի, գաղտնի պատգամաւորութիւններով, նախ համաձայնութեան եկաւ Յուստինոս կայսեր հետ, խոստանալով անոր օգնութեամբ Հայոստանը ազատել Պարսից լուծէն և դնել Յունաց իշխանութեան առկ։ Յուստինոս խոստացաւ օգնել Վարդանի և սպառնալիքներով ետ դարձուց Խոսրով Ա. ի դեսպանը, որ եկած էր զինքը համոզելու նոր պատերազմներու դուռ չբանալ։


Պարսիկները իրենք տուին ապստամբութեան առիթը, երբ յանկարծ Դուինի փողոցներուն մէջ յարձակեցան Հայոց Մովսէս կաթողիկոսին վրայ ու գայն գանակոծեցին։ Ասոր վրայ Հայերը գրգռուած յուրձուկեցան Պարսիկներու վրայ ու ջարդեցին բոլորը։ Զազատեցաւ նոյնիակ մարզպանը՝ Վրացիք եւս քաջալերւած՝ ապստամբութեան դրօշ պարզեցին և այս դէպքերը դուռ բացին նորանոր մեծ պատերազմներու։

Առնելով այս դժբախտ լուրերը, Խոսրով Ա. խիստ զայրացաւ և որոշեց վրէժինդիր ըլլալ։ 571ի գարնան փիղերով պաշտպանուած զօրուոր բանակ մը զրկեց Հայոստան։ Հայ նախարարները, Վարդանի դրօշին տակ հաւաքուած, Վրացիներու, Ալաններու և Սաւիներու օժանդակութեամբ, Կաղամախի դաշտին մէջ, գիմացը ելան արշաւող բանակին և ահաւոր կոտորած մը տուին անոր։ Պարսիկ բանակին մնացորդը հազիւ կարողացաւ փախչիւ։

Վարդան Բիւզանդիոնի մէջ.— Սակայն շուտով երկպատակութիւն իյնալով հայ նախարարաց մէջ, Վարդան ստիպուեցաւ անձամբ Պոլիս երթալ՝ Յուստինոսի օգնութիւն ստանալու համար։ Ան մեծ պատիւներով

ընդունուեցաւ կայսրէն, որ զայն տարաւ Ա. Սոֆիա եկեղեցին և անոր երկք դուռներէն մէկը անուանեց «Հայոց Դուռ», ի պատիւ Վարդանի կայսրը ինքզինքը յայտարարեց «Պաշտպան քրիստոնեայ ժողովուրդներու», ինչ որ պատերազմի յայտարարութիւն էր ինքնին։

Յուստինոս երկու բանակներ դրկեց Պարսից դէմ,



Ա. Սոֆիա եկեղեցին

Մին՝ Միջադետքի կողմէն, որ յաղթուեցաւ, և միւսը՝ Հայոստան՝ ուր Վարդան նորէն մեծ յաղթահակ մը տարաւ Պարսիկներու վրայ։

Նոր պատերազմներ.— Խոդիրը այսքանով չէր կըրնար վերջանալ։ Խոսրով, 140,000նոց նոր բանակով մը, (573ին) եկաւ Հայոց և Յունաց վրայ և կարեւոր յաղթանակներ շահեցաւ, աւրելով Յունական բաժնի Հայոստանի շատ մը քաղաքները։ Յուստինոս կայսրը անբուժելի կերպով հիւանդացաւ և Տիբեր կեսարը փոխանորդաբար սկսաւ կառավարել երկիրը։ Սա չատ

նեղը մնացած ըլլալով՝ ուզեց հաշտուիլ, սուկայն որով-
հետեւ Պարսիկները կը պահանջէին որ Հայաստանը ի-
րենց ճգուի համաձայնութիւն չկայացաւ:

Յուջորդ տարի . Խոսրով, աւելի մեծ բանակով մը
հաստ մինչեւ Կարին քաղաքը: Տիրեր, որ հիմա կայսր
հռչակուած էր, նորէն փորձեց հաշտուիլ, բայց նորէն
համաձայնութիւն չկայացաւ, որովհետեւ Խոսրով կը
պահանջէր որ կայսրը իրեն յանձնէ Վարդանը: Այն ա-
տեն Տիրեր կայսրը Միջագետք դրկեց Մօրիկ Հայկազն
սպառապետը Երկու հայ սպառապետները, Եփրատի ե-
զերքը, ահաւոր ջարդ մը տուին Խոսրովի, որ փախաւ
հակառակորդին ճգելով իր վրանը՝ ակունքներով և
մարգարիտաներով յօրինուած, և իր թագուհին (578):
Խոսրով սրտի ցաւէն մեռաւ:

Հայաստանի վիճակը՝ ապստամբութիւններէն յետոյ.—
Ազգային այս երեք ապստամբութեանց և Յունա-Պարս-
կական պատերազմներու շրջանին, Հայաստանի այն
մասերը որոնք պատերազմի թատր եղան՝ ծանրապէս
վնասուեցան: Գիւղեր ու քաղաքներ կործանուեցան,
ժողովուրդը նուազեցաւ, արհեստն ու երկրագործու-
թիւնը ինկաւ: Մտաւորական գործը ա՛լ տւելի վնաս-
ւեցաւ և Ասկեղարը չկրցաւ շարունակուիլ:

Այդ մեծամեծ կոիւները սակայն, Հայ ազգը ան-
գամ մը եւս ցնցեցին, իրարու շաղկապեցին և այդ
պատերազմներուն յիշասակը մինչեւ այսօր ա՛լ կը խսն-
դավառէ ամէն հայ:

Հայաստան վերջին մարզպաններու օրով: — Հայաս-
տան դեռ մինչեւ 640 թուականը մնաց Պարսից տի-
րապետութեան տակ: Սակայն Սակայն ա՛լ


Հփորձեցին Հայերը կրօնակով ընել: Անոնք այլեւս
հա՛յ մարզպաններ կը նշա-
նակէին և անոնց օգնու-
թեան կը դիմէին իրենց
գահուն վրայ հաստատ մնա-
լու համար: Այսպէս, երբ
Նուշրէվանի թոռը՝ Խոսրով
Բ. գահազուրկ եղաւ իր սպա-
րապետին կողմէ, սա դիմեց
Մօրիկ կայսեր օգնութեան
գայն «իմ հայր» անուանելով:
Հայ կայսրը, վեհանձնաբար
մոռնալով անցեալը, Ներսէս
զօրավորը դրկեց Խոսրովը Մօրիկ Հայկազն կայսր
իր գահուն վրայ նստեցնե-
լու համար: Ներսէսի միացան նաեւ Մուշեղ Մամիկոն-
եան և Սահակ Բագրատունի, որոնք Գանձակի մօտ
յաղթելով ապստամբ սպառապետին՝ Խոսրովի վերա-
դարձուցին իր գահը:

Քիչ յետոյ սակայն Խոսրով բարկացաւ Մուշեղի
դէմ և բաղմաթիւ բանակներ դրկեց իր բարերարին
վրայ: Բայց այդ բանակները մտա առ մտա ջարդուե-
ցան Փայլ Վահանի կողմէ: Երբ Տարօն զաւառը այս
պատերազմներով զբաղած էր, Հայաստանի միւս մա-
սերը խաղաղութիւն կը վայելէին հայ մարզպաններու
իշխանութեան տակ, Մօրիկ կայսեր ժամանակ:

Մօրիկէ վերջ պատերազմները անգամ մը եւս
սկսան: Սակայն Հերակլ կայսրը և Մժէժ Գնունի զօրա-
վարը վերջնուկան յաղթանակ մը տարին Պարսից վրայ
և Հայաստանը մտաւ Յունաց իշխանութեան տակ:
Կայսրը Հայաստանի վրայ կիւրապաղատ կարգեց Դա-
ւիթ Սահառունին (630):



ԵՐԲ Ա.Ր.Ք.Մ.ՀԻԾ Ա.Ր.Ք.ԱՆԿԵՐՆ ու Կայսրերը դարաւոր
կոիւներով հետզիտէ կը տկարանային, Արաբիոյ մէջ



Դրամ Մօրիկ Հայկազնի

կը ծնէր ու կը զորանար իսլամութիւնը որ չուտով
պիտի գար փոխելու իրերու զրութիւնը։ 640 թուա-
կանէն յետոյ Հայաստան ինկաւ տրաբական իշխանու-
թեան տակ։

ՀԱՐԹՈՒՄՆԵՐ. — Ի՞նչպէս էր Հայաստանի վիճակը նուար-
սակի դաշինքէն յետոյ։ Ի՞նչ ըրաւ Վարդան Գ.։ Ի՞նչպէս վերջա-
ցան Յոյն-Պարսկական կոիւները, ի՞նչ եղաւ Հայոց դերը այս կո-
ոիւներուն մէջ, ի՞նչ հետեւանքներ ունեցան այդ կոիւները Հա-
յաստանի համար։ Ի՞նչ կարեւոր դէպէր տեղի ունեցան Հայա-
տանի մէջ մարզպանաց վերջին շրջանին։



Մասն Բ.

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՍԲԱԿԱՆ ՏԵՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԱԿ

Պ Ա Ս Զ.

ԲԱԳՐԱՏՈՒԽԵԱՅ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆ



Արաբիա, Արաբներ եւ Մուհամմետ։ — Արաբիա մեծ
թերուկղղի մըն է, որ կը գտնուի Ասիոյ հարաւ արեւ-
մտեան կողմը։ Մեծաւ մասամբ աւազուտ անսապատ մըն
է ան՝ զուրկ բնակութեան յարմար վայրերէ։ Հարա-
ւային և արեւմտեան ծովեղերքները սակայն բարերեր
են և հոն են Արաբիոյ գլխաւոր քաղաքները — Մէքքէ
և Մէտինէ։

Երկրին անսապատային մասին մէջ ժողովուրդը վը-
րանաբնակ է, բաժնուած ցեղախումբերու, որոնք իրա-
րու հետ շարունակ պատերազմի մէջ են։ Մովեղերեայ
մասերու մէջ պատկերը հակառակն է,

Մուհամմէտէ առաջ Արաբները կռապաշտ էին. ի-
րենց սրբազան քաղաքն էր Մէքքէ, ուր կը գտնուէր
Քեապէ, այն սեւ քարը, որ երկինքն բերած էր Գար-

րիէլ հրեշտակապետը և ուր բխեցուցած էր նաեւ աղքաւը մը: Կռապաշտ Արարներու ուխտավայրն էր այդ՝ և նոյնն է նաեւ այսօր ան բոլոր իսլամներու համար: Ունէին նաեւ բազմաթիւ կռւռքեր: Քրիստոնէութեան և մովսիսականութեան ազդեցութեան տակ՝ Արարները անորոշ գաղափար մը ունէին նաեւ Սատուծոյ մասին: Բայց ընդհանրապէս անոնք այնքան յետամնաց վիճակի մը մէջ էին, որ վերանորոգութեան մը պէտք ունէին: Այդ վերանորոգիչը եղաւ Մուհամմէտ:

Մուհամմէտ ծնութ 571ին, ծանօթ ընտանիքէ մը: Հայրը մեռաւ երբ ինք երկու ամսուան էր: Վեց տարեկանին մեռաւ նաեւ մայրը: Երիտասարդութեան անծառայութեան մտաւ Խատիճէ անուն իր հարուստ ազգականունին քով՝ որուն հետ և ամուսնացաւ: Ան առեւտրական գործով յաճախ գացած էր Սուրիա և ծանօթ էր հրէական ու քրիստոնէական կրօնքին: 40 տարեկանին, անոր երեւցաւ Գաբրիէլ հրեշտակապետը, որ իրեն ըստ «Քորողէ»: Եւ ան սկսաւ քարոզել թէ «Աստուած մեկ է եւ Մուհամմէտ անոր մարգարեն»: Ան քարոզեց տասնեմէկ տարի և միայն իր ընտանիքը համոզուեցաւ: Բայց Մէքքէցիները զի՞նքը հալուծեցին և 622 թուականին Մուհամմէտ փախաւ Մէտինէ: Այս բուականը իսլամական բուականին սկիզբն է:

Մէտինէցիները հակառակութեան մէջ ըլլալով Մէքքէցիներու հետ, սիրով հիւրընկալեցին Մուհամմէտը, ընդունեցին անոր քարոզած նոր կրօնը և արշաւեցին Մէքքէի վրայ: 630ին գրաւեցին Մէքքէն և կործանեցին կռւռքերը: Երկու տարի յետոյ մեռաւ Մուհամմէտը երբ արդէն իրեն հպատակած էր ամբողջ Արարիան:

Մուհամմէտի քարտուղարը գրի առաւ Մուհամմէտի քարոզութիւնները: Այդ գիրքը կը կոչուի Գուրգան,


որ մահմետականներու սուրբ գիրքն է: Բայց այս նոր կրօնը միացուց բոլոր Արարները, վերջ տուաւ անոնց կիսավայրենի վիճակին և պատմական դեր մը կատարել տուաւ անոնց:

Միացած նոր կրօնքով, Խալիֆաններու (Մուհամմէտի յաջորդները ոյսպէս կոչուեցան) օրով, մոլեանդ և պատերազմաէր Արարները յարձակեցան դրացի երկիրներուն վրայ: Բիւզանդիոն և Պարսկաստան երկարատեւ պատերազմներով տկարացած ըլլալով, շուտով տեղի տուին: Տասը տարուան մէջ գրաւուեցան Պաղեստինը, Ասորիքը, Փիլիէէն, Միջազնեթքը և եզիպտոսը: Կործանելէ յետոյ Սասաննան թագաւորութիւնը: Արարները հասան մինչեւ Հնդկաստան: Խակ արեւմուտքէն՝ գրաւեցին Արքիէի հիւսիսային երկիրները, անցան եւրոպա և 713ին գրաւեցին նաեւ Սպանիան: Հնդկաստանէն մինչեւ Ստլանտեան Ովկիանոսը ինկաւ արտքական իշխանութեան տակ և այս ընդարձակ երկիրը բաժնուեցաւ երեք Խալիֆայութիւններու, իբր մայրաքաղաք ունենալով նախ Դամասկոս ապա Պաղտատը: Ասիոյ մէջ, Գոհարէն՝ Եգիպտոսի մէջ և Քորտովան՝ Սպանիոյ մէջ:

Արաբները Հայաստան կ'արւաւեն:— Արարները 640 թուականին 18,000 զօրքով Ապաւէլ-Ռահման զօրավարին առաջնորդութեամբ Ասորեստանի կողմէն մտան Հայաստան՝ Տարօնի վրայով: Դայլ Վահանի թոռնորդին՝ Տիրան Մամիկոննան, բուռ մը քաջերով, այս նոր թինամիններուն դէմ ելաւ Գրգուրի մօտ, սակայն պարտուեցաւ և ինկաւ պատերազմի դաշտին վրայ: Անկէ յետոյ Արարները անարգել հասան մինչեւ Դուին մայրաքաղաքը, յարձակամբ առին զայն, 12,000 մարդ

կոտորեցին և 35,000 գերի վերցնելով ետ քաշուեցան 642ին:

Հայաստան կոռուպտուածոր.— Արտբացւոց այս առաջին արշաւանքին նպատակն էր ճանչնալ մեր երկիրը:



Արաբական կայությունին

Երեք տարի յետոյ անոնք կրկին վերադարձան և գրաւեցին Այրարատը: Հայերը տեսնելով որ Յոյներէն օգուտ չկայ, հպատակեցան նոր տէրերուն Յունաց կոս-

տանդ կայսրը շատ զայրացած այս եղելութենէն՝ որոշեց Հայերը գտաւանափոխ ընել տալ որպէսզի կապուին Բիւզանդիոնի: Ան բանակով մը հկաւ Հայաստան և Դուինի մէջ պահապան գորք թողնելով հեռացաւ: Իր կրօնական ծրագիրը յաջջողեցաւ և Արաբները վրայ համելով, կայսեր բանակը երկրէն վանտեցին ու հայ նշանաւոր տոհմերէն 2000ի չափ պատանդ առնելով հեռացան, ծանր տուրքերու ենթարկելով երկիրը: Հայերը ապատամբեցան Համազասպ Մամիկոնեանի առաջնորդութեամբ և Ամիրապետը ջարդեց պատանդները: Սակայն այս ասեններ արաբական մայրաքաղաքը Պաղտաստ փոխադրուելով տւելի մօտիկցաւ Հայաստանի և Հայերը մտան արաբական տիրապետութեան տուկ: Յուստինիանոս կայսրը Հայերէն պահանջեց որ ընդունին իր հովանաւորութիւնը, սակայն դառն յանդիմանութիւններով լեցուն պատասխան մը ստացաւ: Կայսրը բանակ մը դրկեց Հայաստան որ Արաբներէ տւելի անգթութիւն գործեց: Այսպէս, Հայերը երկու սուրի մէջ մնացած էին: Այս կոհիները տեսնեցին 640—693 երբ մեր երկիրը վերջնականապէս ինկաւ արաբական իշխանութեան տակ: Ան կը կառավարուէր Ոստիկաններով: Առաջին ոստիկանը եղաւ Ապտօւլահ:

Ոստիկաններու կառավարութեան նկարագիրը: — 693էն մինչեւ 859 թուականը Հայաստան կառավարւեցաւ ոստիկաններով որոնք կը նշանակուէին ամիրապետէն: Այս շրջանին ընդամէնը 20 ոստիկաններ նշանակուեցան որոնցմէ 16ը արաբ և 4ը Բագրատունի իշխաններ էին: Արաբ ոստիկաններէն քիչերը միայն յաւ մարդիկ եղան: Հատերը անաւոր անգթութիւններով մեր երկիրը գժբախտացուցին: Ոստիկանի մը պաշտօնը ըլլուուլ երկրին տուրքերը ժողվել և Ամիրապետին զրկել

և հսկել որ Հայերը չտպատամբին, անոնք աշխատեցան փմացնել նախարարական տօնմերը, ժողովուրդը անգըլուխ ձգելու համար։ Այսպէս, երբ անգամ մը Հայերը ապստամբեցան և Յունաց օգնութեամբ ջախջախեցին արաբական բանակը, Կաշմ ոստիկանը հարիւրաւոր հայ նախարարներ Նախիջեւանի եկեղեցին մէջ հաւաքելով խաբէութեամբ, այրեց զանոնք և ուրիշ շատեր ալ գերի տարաւ։

Այս անգթութիւնները քանիցս ստիպեցին Հայերը որ սուրի ուժին դիմեն։ Մեծագոյն ապստամբութիւնը տեղի ունեցու Մուշեղ Մամիկոնեանի ղեկավալութեամբ։ Ան վտարեց բոլոր Արաբները Հայաստանէն, բայց երբ Հարուն-էլ-Ռաշիտ մեծ ամիրապետը յաղթեց Յոյներուն և Յունական Հայաստանէն ալ մաս մը գրաւեց, Արաբները 30,000 զօրքով եկան Մուշեղի վրայ որ 3000 զօրքով անոնց դէմ ելու և քաջութեամբ ինկաւ կռուի դաշտին վրայ։ Ասիկա Հայոց վերջին ապստամբութիւնն եղաւ։ Հարուն-էլ-Ռաշիտ ամիրան Հայաստան զրկեց Հոլ հայասէր ոստիկանը և անոր օրով երկիրը խաղաղութիւն վայելեց։

Բայց ամենէն աւելի անգթութիւն գործեց Բռւղաթուրք ոստիկանը, որ Հայաստանը արիւնով ողողեց իր անգթութեանց մէջ իրեն աջակից եղաւ Սմբատ Բագրատունի սպարապետը, որ կը յուսար այս կերպով կտկացնել ոստիկանին սիրտը։ Բայց Բռւղա երբ վերադարձաւ՝ իրեն հետ տանելով նախորարներու բազմութիւն մը, չմոռցաւ նահեւ Սմբատ Բագրատունին։ Նախարարները երբ Ամիրապետին ներկայացան, սա պահանջեց որ կրօնքնին ուրանան։ Անոնք որ չուրացան՝ նահատակուեցան։ Ասոնց մէջն էր նաեւ Սմբատ Բագրատունին, որ իր յանցանքը մահուամբ քաւելուն համար կոչուեցաւ Խոստվանող։

Բուղայէ անմիջապէս առաջ տեղի ունեցած կռիւներու ընթացքին է որ գործած է Սասունցի Դաւիթը, և ասկէ յետոյ է որ կաղմուած է «Սասնայ Ծռեր»ու սքանչելի դիւցազնավէպը։

Հայոց այս տառապանքները ցնցեցին Բիւզանդիոնը և Միքայէլ Դ. կայսրը ծանր պարտութեան մը մատնեց Արաբները՝ Դամասկոսի մօտ։

ՀԱՅՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ վիճակի մէջ էին Արաբները Մուհամմէտի առաջ։ Ո՞վ էր Մուհամմէտը եւ ի՞նչ ըրաւ։ Ի՞նչ ըրին Մուհամմէտի յաջորդները։ Արաբները ե՞րբ արշաւեցին Հայաստան եւ ի՞նչ ըրին։ Ի՞նչ ըրին կայսրերը։ Արաբները ի՞նչպէս կառավարեցին Հայաստանը։ Ի՞նչ կարեւոր դէմքեր պատահեցան Հայաստանի մէջ այս շրջանին։




Հայ զինուորական մը եւ զինուոր մը

ԲԱԳՐԱՏՈՒՆԵԱՑ ԹԱԳԱԻՌՈՒԹԻՒՆԸ

Դ Ա Ս Լ.

ԱՅՈՏ ԱՌԱՋԻՆ



Պարագաները.— Արտբական կայսրութիւնը հետզհետէ թուլացաւ։ Ան արդէն բաժնուած էր երեք Խալիֆայութիւններու։

Մռոցած առաջին Խալիֆաներու պարզ կեանքը, Արաբ վեհապետները ինկան զեխութեան մէջ և ծանր հարկերով կը տանջէին հպատակները, որոնք շարունակ կ'ապստամբէին։ Հայերը եւս բազմիցս ապստամբեցան։

Արշակունեաց անկումէն յետոյ Բագրատունիք մտանաւրաբար փայլեցան։ Իրենցմէ շատերը Մարզպան, Ոստիկան և Կիւրապաղատ կը նշանակուէին։ Մամիկոննեանները հետզհետէ քաշուեցան ասպարէզէն և Թ. զարուն Բագրատունիները տէր էին նաեւ Մուշին, Այրարատին, Տայքին, Գուգարքին և բազմոթիւ բերդերու և քաղաքներու, Սպեր գաւառէն զատ, որ արդէն իրենցն էր։ Իրենցմէ մին ամուսնանալով Վրաց թագաժառանգուէին հետ, տէր եղաւ Վրաստանի և այդ ընտանիքին թագաւորութիւնը շարունակուեցաւ մինչեւ Ժ. դարը։ Մինչեւ 40,000 զօրք կրնային հանել Բագրատունիները և սիրելի էին Ամիրապետներուն։

Սմբատ Խոստովանողի գերի մարուելէն յետոյ սպարապետ եղաւ իր որդին՝ Աշոտը։ Սա խելացի, հեռատես և ժողովրդասէր էր։ Կրցաւ սիրելի ըլլալ ոչ միայն հայ նախարարներուն, այլ և ժողովրդեան, հոգեւորտկանութեան և Ամիրապետին։ Այնպէս որ Մահմէտ-Ճափէր Խալիֆան 859ին, Ալի-Ալմէն ուրացող հայ իշխանին միջնոցաւ զինքն անուանեց «Խչեանաց Իշխանն»։

Աշոտ վերաշինեց երկրին աւերտոկները, հոգ տարաւ ժողովրդեան և կազմեց զօրաւոր բանակ մը 40,000 զօրքով, որուն վրայ հրամանատար կարգեց իր եղբայրը՝ Աբոս, Խնամիկան կապով իրեն կապեց նաեւ Արծրունեաց և Սիւնեաց նախարարութիւնները, որոնք ամենամեծ իշխանութիւններն էին։

Ոչ միայն գիւղանագէտ էր, այլ և ռազմագէտ։ Իր բանակը չարտչար կերպով յաղթեց Զահապ անուն պարսիկ իշխանին, որ 80,000 զօրքով Հայաստանի վրայ կուգար։

Աւոս Ա. բագաւոր (885 – 890).— Այս փառաւոր յաղթանակը գոն ձգեց Ամիրապետը, որմէ ապստամբուծ էր Զահապը։ Աշոտի խնդրանքով բանատէն ազտառւած նախարարները ինդրած ըլլալով Ամիրապետէն որ զայն իրենց վրայ թագաւոր նշանակէ, խոստանալով հաւատարիմ միայլ Խալիֆային։ այս վերջինը, Յիսէ ոստիկանին միջոցաւ, թագ ու թագաւորական զգեստ զրկեց և Գէորգ կաթողիկոսը, մեծ հանդիսութեամբ, զայն թագաւոր պատկեց 885 թուին։ Վասիլ Արշակունի կայսրն ալ թագ և ընծաներ զրկեց և նամակ մըն ալ՝ որուն մէջ «որդի սիրելի» կը կոչէր Աշոտը։

Այսպէս, մօտ 450 տարուայ գերութենէ յետոյ, Հայ ազգը կրկին կ'ստանար իր քաղաքական անկախութիւնը

Այս անգամ Հայոստանի գերիշխանութեան տակն էին նաեւ Վրաստանն ու Աղուսնից երկիրը:

Աշոտ անկէ յետոյ ինքզինքը տուաւ շինարարութեան: Իր աթոռը հաստատեց Բագարանի մէջ (Երևանդակերտ), վերանորոգեց Արշակունեաց ժամանակի կարգն ու սարքը և հոգ տարաւ ժողովուրդին:

Ան խաղաղութեան դաշինքներ կապեց շրջակայ թագաւորներու և Ատրպատականի ոստիկանին հետ Այս



խաղաղութեան շրջանը թէեւ խանգարել ուզեցին Վանանդի և Գուգարքի բնակիչները իրենց ապատամբութեամբը, սակայն Աշոտ, Վասիլ Ա. Արշակունի

առաջիններուն վրայ զրկեց Արաս սպարապետը և երկրորդներուն վրայ իր որդին Սմբատը, որոնք զսպեցին շարժումը:

Աշոտ անկէ յետոյ ուզելով անձամբ քննել իր երկրին վիճակը, պտոյտի ելաւ, անցաւ Փոքր Հայքը և հասաւ Կ. Պոլիս, ուր մեծ պատուով ընդունուեցաւ Լեռն իմաստամէր Արշակունի կայսրէն, որուն հետ քաղաքական և առեւտրական դաշինք կապելով վերագարձաւ: Հազիւ հասած Շիրակի սահմանները, Աշոտ մեռու, ձգելով զօրաւոր և բարգաւաճ երկիր մը:

Իր թաղումը եղաւ փառաւոր և ժողովուրդը լացաւ իր իմաստուն և բարի թագաւորին մահը (890):

Բագրատունեաց շրջանը (885—1045) կրնանք բաժանել երեքի.

Ա.) Աշոտ Ա.ի երկու յաջորդներուն շրջանը (Սմբատ Ա., և Աշոտ երկաթ), որ անընդհատ պատերազմներու շրջան մը եղաւ և երկիրը նորէն աւերումի մատնուեցաւ (890էն 929):

Բ.) Ասոնց յաջորդող չորս թագաւորներուն (Արաս, Աշոտ Գ. Ողորմած, Սմբատ Բ. և Գոգիկ Ա. 929էն 1020) շրջանը, երբ երկիրը խաղաղութեան մէջ բարգաւոճեցաւ, և

Գ.) Անկման շրջանը (Յովհաննէս-Սմբատ և Գոգիկ Բ. 1020էն 1045), երբ երկիրը ներքնապէս տկարացաւ և անկախութիւնը վերջացաւ՝ չնորհիւ Բիւզանդիոնի նենգութեան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ինչու թուլացաւ արաբական կայսրութիւնը: Ի՞նչ զիտէք Բագրատունեաց նախարարութեան մասին: Ո՞վ էր Աշոտ Ա. եւ ինչե՞ր ըրաւ: Ե՞րբ եւ ի՞նչպէս հիմնուեցաւ Բագրատունեաց հարստութիւնը: Ի՞նչքան տեսեց ան եւ քանի շրջաններու կրնանք բաժնել զայն:



Անիի Ա. Գրիգոր Ապուղամբենց եկեղեցին

Պ Ա Ս Ը.

ՄՄԲԱՏ Ա. /890—914/



Ապստամբութիւններ.— Աշոտ Ա. ին յաջորդեց իր որդին Սմբատ Ա. որուն թագաւորութեան ամբողջ շրջանը ներքին և արտաքին կոփւներու չարք մը եղաւ։ Ներքիւ պատերազմներուն պատճառներն էին նախարարներու փառասիրական ձգութեամբ, իսկ արտաքիններունը՝ Սմբատի Հայաստանը ամբողջութեամբ իր իշխանութեան ենթարկելու ծրագիրը, որովհետեւ երկրին մէկ մասը տակաւին Արաբներու ձեռքն էր։

Ամենէն առաջ իրմէ ապատամբեցաւ իր հօրեղբայրն ու սպարապետը Արաս, որուն դէմ թագաւորը ստիպւեցաւ արիւնոնեղ կոփւներ մզել, մինչեւ որ Արասբերդի մը մէջ պաշարուելով անձնատուր եղաւ, եւ ասիկա չար օրինակ մը եղաւ միւս նախարարներուն համար։

Ափեինի արշաւանքներ.— Երկրին մէջ խաղաղութիւնը հաստատելէ յետոյ, Սմբատ իր իշխանութիւնը տարածեց Սեւ Շովէն մինչեւ Կովկաս լեռները և Ատրպատական, ու կը մտածէր Արաբներէն խլել նաեւ Վանը և Հայաստանի ուրիշ մասերը։ Ս.սիկա հաճելի չէր Ատրպատականի ոստիկան Ափշինին, որ զայրացաւ մասաւանդ երբ լսեց թէ Սմբատ վերանորոգեր է իր հօր կնքած դաշինքը կայսեր հետ, ու մտածեց խարէութեամբ բռնել զայն։ Ուստի, յանկարծ մտաւ Հայաս-

տան։ Սմբատ անպատրաստ ըլլալով քաջուեցաւ ամուր տեղեր, մինչեւ որ կարողացաւ բանակ պատրաստել և Արագածի սառրոտը լոււ ջարդ մը տալ ոստիկանին ու փախցնել։

Քիչ յետոյ Հայաստանի հարաւային կողմէն ներս մտաւ Միջագետքի Ահմէտ ոստիկանը, որուն դէմ Սմբատ չկրցաւ յաջող կերպով պատերազմիլ, չնորհիւ Վասպուրականի Գագիկի իշխանի գաւաճանութեան։ Այսուրէն ուրախացած՝ Ափշին երկրորդ անգամ մտաւ Հայաստան և պաշարեց ու ի վերջոյ գրաւեց Կարսը, ուր ամրացած էին թագուհին և ուրիշ պալատական կիններ, մինչ թագաւորը, իշխաններէն յուսոհատուծ, քաշուած էր ամուր տեղեր։ Ափշին թագուհին ու պալատական կինները գերի տարաւ և պատուով պահեց։ Ապա թագաւորն ու ոստիկանապետը իրարու հետ հաշտուեցան սա պայմանաւ որ Սմբատ իր որդին Աշոտը պատանդ տայ և թռռնուհին՝ իրեն հարս։

Սմբատ զիջաներ էր այս ծանր պայմանները ընդունելու, որովհետեւ յոյս չունէր իր նախարարներէն։ Ուստի, կերպով մը զանոնք պատմելու նպատակաւ, թագաւորական թագ զրկեց Վրաց Ատրներսէն իշխանին՝ զայն թագաւոր անուանելով Վրաստանի և իրմէ յետոյ երկրորդական զան ունենալու իրաւունք չնորհելով։ Նախարարները գանգատացան Ափշինի, որ Սմբատը բռնելու պաշտօնը յանձնեց իր ներքինապետին։ Սա հմայուած Հայոց թագաւորին բարութենէն, անոր կողմը անցաւ և ազատ արձակեց դերիները։ Կատղեցաւ Ափշինը ու կը պատրաստուէր Հայաստան մտնելու, երբ յանկարծ մեռաւ և իրեն յաջորդեց իր եղբայրը՝ Եռլսութիւն։

Դաւադրութիւն Սմբատի դիմ։ — Հայաստանի թա-

Կուռորները ստիպուած էին տարեկան տուրք տուլ Ամիրապետին։ Սյս տուրքը Պաղտատ կը զրկուէր Ատըրպատականի սստիկանսպետին ձեռքով և սստիկանապետը անկէ խոշոր մաս մը կը վերցնէր իրեն համար։ Ուստի, Սմբատ դիմեց Ամիրապետին և խնդրեց որ տուրքը ինք ուղղակի Պաղտատ զրկէ։ Ամիրապետը սիրով ընդունեց, սակայն ստիկա գործին չեկաւ ոտիկանսպետին, որ Ամիրապետին միտքը փոխեց զըրպարտութիւններով և կրկնապատկել տուաւ Հայտաստանի հարկը։ Սմբատ ալ ստիպուեցաւ ծանր տուրքեր գնել ժողովուրդին վրայ։ Ասկէ նեղացած նախարարները, Վրաց թագաւորն ալ հետերնին առած, դաւ լարեցին Սմբատի դէմ։ Թագաւորը իմացաւ։ Ատրներսէն Վրաց թագաւորը, անձնատուր եղաւ և մտանեց իր ընկերները։ Սմբատ դաւադիրները պատճեց՝ զրկելով զանոնք աչքի լոյսէ։

Արծունեաց թագաւորութեան հաստատութիւնը. — Սակայն շուտով Սմբատի հետ զժտեցաւ Արծրունեաց Գագիկ իշխանը, որ թագաւորին քրոջ զաւակն էր։ Նախիջեւոն քաղաքը, որ Սիւնեաց և Արծրունեաց երկրին սահմանին վրայ էր, Սմբատ տուաւ Սիւնեաց իշխանին, տուանց մտիկ ընելու Գագիկի իշդրոն քին, որ ատոր փոխարէն ուրիշ քաղաք մը կ'ուզէր։ Ասկէ զայրացած Գագիկ բորեկամացաւ Եռևուտի հետ, որ Հայերը տկարացնելու համար զայն թագաւոր նշանակեց Արծրունեաց երկրին վրայ (918—937)։ Արծրունի իշխանները, որ դարերէ ի վեր կը փափաքէին թագաւոր դառնալու, այս կերպով հասան իրենց նպատակին։

Եռևուտի արշաւանքը եւ Սմբատի մահը. — Այս կերպով Հայաստան երկու մասի բաժնուեցաւ։ Հայրե-

նասէր թագաւորը փորձեց սիրաշահիլ Եռևուտի և նըւէրներով Յովհաննէս Զ. կաթողիկոսը պատգամաւոր զրկեց։ Բայց ի զուր սստիկանը նուէրները առաւ իսկ կաթողիկոսը բանտարկեց։ Ապա, Գագիկի առաջնորդութեամբ Հայաստան արշաւեց, աւերելով Սիւնիքն ու Շիրակը։ Անմիաբան նախարարները անձնատուր եղան անգութ Եռևուտիին, որ անոնց գանձերը կողոպատելէ յետոյ, զիրենք կամ խեղդեց, կամ թունաւորեց, գլխատեց և կամ բոնտերու մէջ փացուց, չինայելով նաեւ անոնց կիներուն ու զաւակներուն։ Իսկ ժողովուրդը ահ ու սարսափի մէջ էր։ Սմբատ, որ Վրաստանի կողմերը քաշուած Աղքամար էր, նորէն փորձեց հաշտուիլ Եռևուտի հետ, բայց անօգուտ։ Այն ատեն իր երկու որդիները զրկեց թշնամիին դէմ, սակայն Ուտէացի զօրքերու գաւաճանութեան պատճառաւ հայ բանակը պարտուեցաւ և Եռևուտի իր զօրքը սփուեց Արարատեան նահանգին մէջ, ուեր տարածելով ամէն կողմ։ Ժողովուրդը սկսաւ լեռները փախչիլ։

Այս բոլորը տեսնելով, խղճակարեցաւ Գագիկը և ուզեց հաշտուիլ Սմբատի հետ։ Բայց Սմբատ մերժեց բարեկամանալ դաւաճանի մը հետ։ Ան դիմեց կայսեր և Ամիրապետին, սակայն չկրցաւ օգնութիւն մը ստանալ։

Սմբատ ամէն կողմէ անօդնական մնացած, անձնուէրներու խումբով մը քաշուեցաւ Կապոյտ բերդը, զոր Եռևուտի եկաւ պաշարեց։ Հայերը հերոսական դիմադրութիւն մը ըրին տարի մը, սակայն սովը զիրենք նեղեց։ Միւս կողմէ Եռևուտի բերդականներուն նետե-



բուն առջեւ կեցուցած էր Արծրունի զօրքերը: Խղճա-
հարեցաւ Սմբատ և խոստում առնելէ յետոյ թէ բեր-
դականներուն վեսա չպիտի հասցուի՝ անձնատուր ե-
ղաւ: Քիչ յետոյ ստկայն, երբ Գագիկ ձգելով եռւսու-
ֆը փախու իր երկիրը, ոստիկանապետը կասկածելով,
Սմբատը տարաւ Դուին և բանտարկեց: Տարի մը յետոյ
Եռւսուֆ գնաց պաշտեց Երնջակը, ուր ամրացած էին
թագուհին և նախարարներէ ոմանք: Երնջակ դիմոգ-
րեց. Եռւսուֆ զայրացած հրամայեց որ խաչի վրայ
մեռցնեն այս հայրենասէր դժբախտ թագաւորը: Քիչ
յետոյ Երնջակն ալ գրաւուեցաւ:


Գագիկ Արծրունի, ասկէ յետոյ ինքինքը տուտւ
շինարարութեան: Իր գործած այս ծանր յանցանքնե-
րուն քաւութեան համար Վանայ ծովի Աղթամար կղզի-
ին մէջ շինեց փառաւոր տաճար մը, որուն թէ՛ ճար-
տարապետութիւնը և թէ որմնաքանդակները հիացում
կ'առթեն դիտողին:

Գագիկ երկրին զանազան կողմերն եւս չէնցուց,
հոգ տարաւ ժողովրդեան և տոհասարակ հոնդիսացաւ
մեծագործ թագաւոր մը, բայց չմոռցուեցան իր տիսուր
արարքները:

ՀԱՐՑՈՒՄԵՐ.— Ի՞նչպէս անցան Սմբատ Ա.ի իշխանութեան
տարիները: Ի՞նչ ապստամբութիւններ պատահեցան: Ի՞նչ պատ-
ճառաւ Ափշին երկու անգամ արշաւեց Հայաստան եւ ինչե՛ր ը-
րաւ: Ի՞նչ պատճառաւ նախարարները դաւադրութիւն կազմեցին
Սմբատի դէմ: Ի՞նչպէս հաստատուեցաւ Արծրունեաց թագաւո-
րութիւնը: Նկարազրել Եռւսուֆի արշաւանքը, իր գործած աւեր-
ները եւ Սմբատի մանը:

ԴՐԱ ՊՐ.

ԱՅՈՑ ԵՐԿԱԹ. (914—929)



Այոց կը լուծէ իր հօրը վրեժը.— Լսելով իր հօրը
չարտչար մահը, Աշոտ, վրէժինդրութեամբ լեցուած,
բուռ մը քաջերով, իր պահուած տեղերէն դուրս ելաւ
և ձեռնարկեց Հայաստանը մաքրագործելու թշնամիէն:

Լլլալով անվախ և քաջ պատերազմաէր, մէկիկ
մէկիկ թշնամիէն գրաւեց բոլոր բերդերն ու քաղաք-
ները, սուրէ անցնելով ոստիկանապետին զօրքերը և
մարթազերծ ընելով անոնց հրամանատարները: Իր ա-
նօրինուի քաջութիւնները սիրտ տուին փախստական
նախարարներուն, որոնք իրենց թագստոցներէն դուրս
ելան, հոււաքուեցան իր չուրջը և զինքը թագաւոր
նստեցուցին 914ին: Իր իշխանութիւնը տեւեց 14 տա-
րի, որ անընդհատ պատերազմներու երկար չարք մը
եղաւ ու երկիրը նոր աղէտներու և աւերումներու են-
թարկուեցաւ:

Եռւսուֆի դիւային արարեները եւ սովը.— Եռւ-
սուֆ չկրցաւ մոռնալ Աշոտի հարուածները: Ուստի,
նախ ձեռքի տակէ նախարարաց մէջ երկպառակութիւն
ձգեց և յարմար բոլէին Հայաստան արշաւեց: Իր աս-
պատակները եօթը տարի աւերեցին երկիրը, չլսուած
ու չտեսնուած անգթութիւններ գործելով: Ապտհովու-
թիւնը իսպառ վերցուեցաւ երկրէն ու հայ երկրագոր-
ծը չկրնալով դաշտ իջսել, մշակութիւնը դադրեցաւ,

առեւառուրը կանգ տռաւ, և ահաւոր սով մը ծագելով
թշնամիին պակաս թողուցածը լրացուց:


Հայաստանի այս տխուր լուրերը հասան նաեւ թիւ-
զանդիսն Յունաց պատրիարքը նամակով մը՝ ուղղուած
գերութենէ նոր ազատուած Յովհաննէս կաթողիկոսին,
որ այժմ Վրաստան կը գտնուէր, օգնութիւն կը խոս-
տանար և կը հրաւիրէր զինքն ու թագաւորը որ Պա-
լիս գան Արշակունի Կոստանդին Փերփերութէն կայսեր
հետ տեսնուելու։ Աշոտ գնաց Պոլիս, սիրով ընդուն-
ւեցաւ կոյսրէն և օգնուկան զօրք ստանալով վերա-
դորձաւ Հայաստան։

Ներքին պատերազմներ. — Եռոսութ հիմա նոր հնարք
մը մտածեց Աշոտի ուժը ջլատելու համար Աշոտի հօր-
եղբօր որդին համանուն Աշոտը, որ Հայոց սպարապետն
էր և իր քով պատանդ կը մնար, թագաւոր պսակելով
Հայաստան դրկեց։ Սա մաս մը նախարարներ իրեն մի-
ացնելով քալեց Աշոտ Երկաթի վրայ, Պատերազմը
տեւեց երեք տարի և պատճառ եղաւ շատ մը անդիսու-
թիւններու։ Աշոտ Երկաթ յաղթող հանդիսացաւ և
բռնաւոր Աշոտը ստիպուեցաւ հրաժարիլ իր փափաքէն։

Ընտոնեկան այս պատերազմին յաջորդեցին նա-
խարարական ապստամբութիւններ. Ուտէացիք, Արցա-
խեցիք և Գուգարքի իշխանները գլուխ վերցուցին,
իրենց օգնութեան կանչելով Արխազները, Վրացիներն
ու Կովկասցիները։ Սակայն Աշոտ կրցաւ բոլորին ալ
յաղթել։

Սեւանի նաւամարտը եւ Աօտի մահը. — Այս երկար
և արիւնու կոփւներէն յետոյ, Աշոտ, զգուած մանա-
ւանդ իր նախարարներուն անմիաբանութենէն, քաշ-
ւած էր Սեւան կղզին հանգստանալու։ Սակայն շու-

տով թշնամին եկաւ զինքը պաշտրելու։ Աշոտ հազիւ
100 հոգի ունէր իր հետը։ Սակայն աներկիւղ թագա-



ԳԵՂԱՄԱՆ ՃՈՒՅ ՍԵՐԵ ԱՐԵ


ւորը հրամայեց տասը նաւակ պատրաստել, որոնց մէջ
հօթնական հոգի նստեցնելով այնպիսի արագութեամբ

մը ինկաւ թշնամիին վրայ, որ ան չփոթած սկսաւ փախչիլ մինչեւ Դուին։ Այս պարտութեան վրայ Եռութ իր ընթացքը փոխեց և սկսաւ լաւ վերաբերում մը ցոյց տալ Հայոց հանդէպ։

Այս յաղթանակէն յետոյ թոգուսորը մեծ հանդէսով մտաւ Երկար և ձեռնարկեց երկրին աւերները դարմանելու։ Հաշտուեցաւ նաեւ իր եղբօրը՝ Արտախն հետ, (որ քանից իր կեսնքին դէմ դաւած էր) ըսելով. «Եթէ թագիս կը փափաքիս, ան արդէն քուկդ է»։ Աշոտ ինք զաւակ չունէր։

Քիչ յետոյ Ամիրապետը իրեն տուաւ «արքայից արքայի տիտղոսը Սակայն Աշոտ, ասկէ յետոյ երկար չաղրեցաւ ու մեռաւ ձգելով Հայաստանը խաղաղութեան մէջ»։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ ըրաւ Աշոտ Բ. իր հօրը մահէն յետոյ։ Ի՞նչ միջոցներու դիմեց եռուսութ Հայերը տեկարացնելու համար։ Ի՞նչո՞ւ սով ծագեցաւ Հայաստանի մէջ։ Ի՞նչ նոր խոսվութիւններ ծագեցան Հայաստանի մէջ եւ ո՞վ էր անոնց հեղինակը։ Ի՞նչպէս վերջացաւ Սեւանի նաւամարտը։



Հաւագդանի հովիտը

ԴԱՍ Ժ.

ԱԲԱՄ, ԱՇՈՏ ՈՂՈՐՄԱԾ, ՍՄԲԱՏ Բ.

ԳԱՎԻԼԿ Ա. (929—1020)



Աբաս (929—953).— Բագրատունի վերջին երկու թագաւորները ջանացած էին ամբողջ Հայաստանը իրենց իշխանութեան տակ առնել և այդ պատճառաւ երկարամեայ ու կատաղի կոփներ մղած էին թէ՛ Արաբներու և թէ հայ նախարարներու դէմ։ Այս կոփներէն երկիրն ու ժողովուրդը մեծապէս վնասուած էին։

Աբասէն սկսեալ, Բագրատունի թագաւորները հրաժարեցան այդ նպատակէն և գոհացան իրենց ձեռքը գտնուած երկիրներով ու միւս մասերու վրայ բարոյական իշխանութիւն մը ունենալով։ Այս կերպով, պատերազմները գրեթէ վերջացան, ժողովուրդը հանդիսաւ շունչ մը առաւ, Հայաստանը վերանորոգուեցաւ և Բագրատունի թագաւորներու ուժն ալ գերազանցուեցաւ։

Աբաս իր աթոռը հաստատած էր Կարս քաղաքը, որ այն ատեն կարեւոր կեդրոն մըն էր, և չունենալով պատերազմներու հոգը ինքզինք տուաւ շինարարութեան։ Ան փոխանակեց հայ գերիները արաք գերիներու հետ և սիրելի եղաւ թէ՛ նախարարներուն և թէ ժողովուրդին։ Միայն մէկ անգամ ստիպուեցաւ զէնքի գիմել Երբ ինք զբաղած էր Կարսի մայր եկեղեցին շինութեամբը, Աբասզաց ներ թագաւորը յանկարծ

մտաւ Հայաստան և լուր զրկեց Արասին թէ պիտի դար նոր եկեղեցին վրաց ծէսովլը օծելու։ Արաս երկու ճակատամարտի մէջ յաղթեց անոր և զինքն ալ գերի բռնելով բերաւ ցուցուց եկեղեցին և ըստւ. «Տե՛ս աս այն եկեղեցին է, զոր դուն վրաց ծէսով օծել կ'ուղէիր. լու նայէ՛, որովհետեւ ալ պիտի չահսնես զայն»։ Եւ աշքերը փորել տուաւ. Արխազները իրենց թազաւորը գնեցին Արասէն և խօսք տուին անգամ մըն ալ Հայաստան չմտնել։

Արաս մեռաւ խոր ծերութեան մէջ։



Անիի Մայր Եկեղեցին

Առօս Գ. Աղորմած (953-977).— Արասի յաջորդեց իր գրագէտ որդին Աշոտ Գ.Ծ., որ 9 տարի յետոյ թագաւոր օծուելաւ մեծահանդէս արարողութիւններով. Անիի մէջ, որ ասկէ յետոյ Բագրատունիներու մայրաքաղաքը եղաւ. Որքան բարի և խաղաղասէր, նոյն-


քան ալ քաջ ու զօրաւոր. Էր ոն: Ունէր 100,000-նոց բանակ մը՝ Դոռ Մարզպետունիի սպարապետութեան տակ և իր բարեկամութիւնը կը փնտռէին նոյն իսկ օտարները։

Իր փառասէր եղբայրը՝ Մուշեղ, որ Վահանգի գաւառապետն էր, ինքզինքը թագաւոր պատկել տուաւ Կարսի մէջ։ Աշոտ չուզելով եղբայրապան կուիւի սկսիլ անոր հետ, ճանչցաւ անոր թագաւորութիւնը և այս կերպով հիմնուեցաւ Կարուց Փագաւորութիւնը, որ տեւեց մինչեւ 1060։

Քիչ յետոյ Արաս Համտուն զօրապետը մտաւ Հայաստան, բայց մեծ կուիւի մը մէջ յաղթուեցաւ ու գերի բռնուելով գլխատուեցաւ. Ասկէ չատ գոհ մնաց Ամբրոպետը, որուն դէմ ապատամբած էր Համտուն, և Աշոտի զրկեց ընծաներ, թագ, և տուաւ «Ճահի Արմէն» տիտղոսը։

Քանի մը տարի վերջ Հայաստան մտաւ և Տարօնի մէջ իր բանակը գրաւ Յովհաննէս Զմշկիկ հայոցի կայսըրը։ Վասպուրականի Աշոտ-Սահակ թագաւորը և հայ նախորարները Աշոտի դրօշին տակ հաւաքուեցան և 80,000 զօրքով կայսեր դէմ ելան Զմշկիկ վախճառվ Հայոց զօրութենէն, 10,000 հեծելազօրք ուզեց Սանահին, Սբ.Աստուածանոնցմէ և գնաց Արաբներին եկեղեցիին գալիքը բու վրայ։

Աշոտ չէնցուց Անին և իր Խոսրովանուշ թագու-



Կարս



Սանահին, Սբ.Աստուածանոնցմէ և գնաց Արաբնե-

ծին եկեղեցիին գալիքը


հին հետ շատ մը քաղաքներու մէջ չինեց դպրոցներ,
վանքեր, հիւանդանոցներ և անկելտնոցներ, անոնց հա-
մար որոշելով նսեւ եկամուտի աղբիւրներ։ Սանահին
և Հաղբատ երկու նը-

շանաւոր վանքերը, իր
օրով գիտութեան կեդ-
րոններ դարձան։

Իր պալտախն մէջ
կը տիրեր եւրոպական
նիստ ու կաց Այն քան
բարեսիրտ էր, որ սե-
ռանի չէր նստեր ա-
ռանց աղքատ մը ու-
նենալու իր քովը։ Իր թագուարութեան շրջանը երջան-
կութիւն բերաւ ժողովուրդին, որ իրեն տուաւ Ողոր-
մած անունը։




Հաղբատ, Համազասպ ե-
ղանի չէր նստեր ա-



Առօս Ողորմածի դամբարանը

Սմբատ Բ. (977—983).— Բագրատունեաց հարը-
տութիւնը իր զօրութեան ու փառքի գաղաթնակէտին

հասաւ Սմբատ Բ.ի և անոր եղբայր Գագիկ Ա.ի օրով։
Այս բանին նպաստեցին նաև արտաքին հանգամանքները։
Արաբական Խալիֆայութիւնը տկարացած էր և Հա-



Ախուրեան եւ Անիի աւերակերեն մաս մը

յաստան գագրած էր հարկ տալէ Ամիրապետնե-
րուն, Ատրապատականի ոստիկանապետները հրաժա-
րած էին Հայաստան արշաւելէ և հայ ժողովուրդը
ինքինքը տուած էր աշխատանքի։ Խաղաղութեան
մէջ, երկրագործութիւնը, առուտուրը և արհեստը զար-
գացան։ Հայոց հին կեանքը սկսաւ փոխակերպուիլ և
քաղաքները սկսան շնչնալ, բարգաւաճիլ, լեցնելով
նաև պետական գանձը։

Սմբատ Բ., իր հօրը պէս, շինորար պետ մը հան-
դիսացաւ Ճախացուց Անիի մայրաքաղաքը և միայն մէկ
անգամ ատիպուեցաւ ընդհատել իր զբաղումը՝ պատե-
րազմի ելելով Կարսի Մուշեղ թագաւորին դէմ, որ
նախանձէ դրդուած իր երկիրը արշաւած էր։ Սմբատ

յաղթուեցաւ և երկու թագաւորները հաշտուեցան։

Գագիկ Ա. (889—1020).— Սմբատ Բ.ի եղբայրն էր Գագիկ Ա.ը, որուն թագաւորութեան շրջանը երջանիկ եղաւ։ Արտաքին թշնամիները իրեն հետ լու յարարերութիւն պահեցին և Արաբներու կողմէ առ «Արքայից Արքայ» տիտղոսը ստացաւ։ Իր վահրամ Պահլաւունի



Գագիկ Ա.-ի արձանը

քոջ սպարապետը շատ մը բերդեր թշնամիներու ձեռքէն ազատեց։

Գագիկի օրով հայ և օտար վաճառականութիւնը զարգացաւ Հայաստանի մէջ և երկիրը հարստացաւ։ Ան թեթեցուց տուրքերը և հաստատեց բազմաթիւ

վանքեր ու դպրոցներ։ Անի, Նախիջևան, Արծն, Բաշղէշ քաղաքները այն ատենուան կարեւոր քաղաքներ գործան։ Մեծցաւ նաեւ Անի մայրաքաղաքը, որուն համար կ'ըսուի թէ մէկ միլիոն բնակիչ ունէր։

Հայաստանի եօթը բազաւորութիւնները.— Հայ իշխաններու փառասիրութիւնը պատճառ եղաւ որ Հա-



Բագրատունեաց պալատին նակատը

յաստանը բաժնուի եօթը թագաւորութիւններու։ Բագրատունեաց բուն թագաւորութիւննէն զատ, գիտենք որ Կային Կարսի և Արծրունեաց թագաւորութիւնները։

Վասպուրականի Ապուանի-Համազասպ թագաւորէն յետոյ իր երկիրը բաժնուեցաւ իր երեք որդիներուն միջեւ և կազմուեցան երեք նոր թագաւորութիւններ—բուն Արծրունեաց, Անձեւացւոց և Ռշտունեաց։

970 թուականին Սիւնիք եւս կրցաւ առանձին թա-

գուշորութիւն մը հաստատելու կոռի և Տայք 982
և 983 թուականին նմանապէս առանձին թագաւորու-
թիւններ կազմած էին:

Այս մանր թագաւորութիւններէն զանազանուելու
համար էր որ Անիի թագաւորներուն «Արքայից Ար-
քայ» տիտղոսը կը տրուէր Ամիրապեաներուն կողմէ:

Այս բաժան բաժան վիճակը պիտի փութացնէր Հա-
յաստանի անկախութեան վախճանը, քանի որ այդ թա-
գաւորները յաճախ իրարու հետ պատերազմի կը բըռ-
նուէին՝ յուսահատեցնելով ժողովուրդը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ նպատակներ կը հետապնդէին թագ-
աւորնի վերջին երկու թագաւորները եւ ի՞նչ արդիւնք ծեռք
բերին: Ի՞նչ ուղղութեան հետեւցան Արասէն յետոյ եկող թա-
գաւորները եւ ի՞նչ եղաւ արդիւնքը: Ի՞նչպէս անցաւ Արասի
թագաւորութեան շրջանը:

Ի՞նչպիսի մելին էր Աշոտ Գ. Ռդորմածը: Ի՞նչպէս հասաւատ-
ւեցաւ Կարուց թագաւորութիւնը: Ուրիշ ի՞նչ կարեւոր դեպքեր
պատահեցան Աշոտի ատեն: Ի՞նչ մեծագործութիւններ ըրաւ ան:

Ի՞նչ վիճակի էր արարական կայսրութիւնը Սմբատ Բ.ի եւ
Գաղիկ Ա.ի ատեն: Ի՞նչ ըրին այս երկու վեհապետները:

Ի՞նչո՞ւ տկարացաւ Բագրատունեաց թագաւորութիւնը: Ո-
րո՞նք էին Հայաստանի եօթը թագաւորութիւնները:



ԴԱՍ ԺԱՄ.

ՅՈՎՀԱՆՆԵՍ - ՍՄԲԱՏ ԵՒ ԳԱԳԻԿ Բ.

(1020—1045)

ՅՈՎՀԱՆՆԵՍ-ՍՄԲԱՏ (1020—1042).— Գաղիկ Ա. եր-
կու որդի ունէր, անդրանիկը՝ Յովհաննէս Սմբատ, որ
թէեւ ուսումնասէր, բայց թոյլ և երկչոտ մարդ մըն-
էր, իսկ երկրորդը՝ Աշոտ, որ աշխոյժ և քաջ մէկն էր:
Առաջինը անդրանիկութեան իրաւունքով թագաւոր
եղաւ:

Աշոտ, իսկստ դժգոհ, Վասպուրականի Սենեքերիմ
թագաւորին օգնութեամբը, Անիիվրայ քալեց: Սմբատ,
60,000 զօրք ունէր, յաղթուեցաւ և փախաւ: Սակայն
նախարարներու, Պետրոս Գետագարձ կաթողիկոսի ու
Վրաց թագաւորին միջնորդութեամբ հաշտութիւն
կայացաւ, այն պայմանաւ որ Սմբատ թագաւորէ Անիի
և անօր չըջականներուն վրայ, իսկ Աշոտ՝ Պարսկաստանի
և Վրաստանի սահմանակից երկիրներուն վրայ, մինչեւ
եղբօր մահը, որմէ յետոյ ինք պիտի իշխէր բոլոր երկ-
րին, քանի որ Սմբատ զաւակ չունէր:

Սակայն Աշոտ գոհ չմնաց: Ան նախ գրգռեց Վրաց
Գէորգ թագաւորը, որ յանկարծակիի բերելով Յով-
հաննէս-Սմբատը, բռնեց զայն, բայց քանի մը բերդեր
առնելով անկէ, ազատ արձակեց: Աշոտ ուրիշ միջոց
մը փորձեց այս անդամ: Սուտ հիւանդ ձեւացաւ և իր մօտ
կանչել տուտւ եղբայրը: Սա գնաց և ինկաւ թակարդի

մահուան անկողնոյն մէջ խղճահարութիւն զգալով, իր քով կանչեց Պոլիս գտնուող հայ քահանայ մը՝ Կիրաւ կոս անունով, անոր տուաւ համակը պատուիրելով որ տանի իր թագաւորին տայտ Սակայն, անարժուն և արծաթաթաէր քահանան իր քով պահեց նոմակը քանի մը տարի և երբ Միքայէլ Ե. կայսր հռչակեցաւ տարսու անոր յանձնեց, փոխարէն ստանալով տառա դրամ:

Այս անցուգարձերէն քիչ յետոյ մեռու Յովհաննէս Սմբատը, իր ձեռքով մեռցնելէ յետոյ Հայաստանի անկախութիւնը, մռնուալով որ, դաշինքով, իր թագաւորութիւնը եղրօրը ձգոծ էր: Իրմէ տուաջ մեռու էր նաեւ իր եղրայրը՝ Աշոտ, որ սակայն ձգած էր գահաժառանգ մը՝ «իշխանաց իշխան» Գագիկը:


Յովիներ Անին կը պահանջեն:— Յովհաննէս Սմբատի մահուան լուրը առնելով, Միքայէլ կայսրը Հայերէն պահանջեց իրեն յանձնել Անին իր շրջակայ գաւառներովք: Այս նոր վտանգին առջեւ հայ իշխանները թէեւ պահ մը միաբանած մերժեցին Յունաց անիրաւ պահանջը, բայց չուտով երկարակութիւն ինկաւ մէջերնին և բաժնուեցան երկու կուսակցութեան: Մէկ կուսակցութեան պետն էր Վահրամ Պահլաւունի սպարապետը, որ կ'ուզէր Հայաստանի անկախութիւնը պահպանել իսկ միւսին պետն էր Վեստ Սարգիս Սիւնին, փառաէր ու հայրենազաւ իշխանը, որ պետութեան խնամակալն էր և կ'ուզէր կամ ինքը լլայ թագաւոր և կամ երկիրը յանձնել Յունաց: Իսկ միւս կողմէ Սեւազները կ'սպառնային Հայաստանի:



Անիի Ս. Փրկիչ
եկեղեցին

Յաղթական պատերազմներ.— Միքայէլ կայսր իրարու ետեւէ երեք բանակներ զրկած էր Անին գրաւելու, բայց չէր յաջողած: 103,000 հոգինոց չորրորդ բանակ մը եւս զրկեց, որ եկաւ պաշտրեց մայրաքաղաքը: Ասիի ժողովուրդը զայրացած Յունաց այս վատութենէն, գիմեց Վահրամ Պահլաւունիին որ զինքը պատերազմի առաջնորդէ: Ծեր սպարապետը անցաւ 30,000նոց Հայ բանակի մը գլուխը և այնպիսի ջարդ մը տուաւ թշնամին, որ 20,000 մեռեալ և վիրաւոր ձգոծ փախաւ:

Գագիկ Բ. (1042—1045).— Այս մեծ ու փառաւոր յաղթանակէն յետոյ, Վահրամ Պահլաւունի Անի բերել առլով Աշոտի որդին Գագիկը, որ միակ գահաժառանգ էր:



Անիի միջնաբերդը

ուազն էր Բագրատունեաց հարստութեան, Պետրոս կաթողիկոսին ձեռքով և շքեղ հանդիսութիւններով թագաւոր օծել տուաւ:

Գագիկ կրթուած, քաջ, եռանդուն և արտաքինով խիստ համակրելի երիտասարդ մըն էր: Վահրամ Պահլաւունիի իմաստուն խնամքին տակ խելացութեամբ

կառավարելով երկիրը, սիրելի գարձու իր ժողովուրդին։ Սակայն դժբախտ ժամանակի մը մէջ թագաւոր եղաւ ան։

Վեստ-Սարգիս Սիւնին տեսնելով որ իր նպատակներուն մէջ չյաջողեցաւ, իր համախոններու հետ ամբացաւ Անիի միջնաբերդը։ Թագաւորը մինակը գնաց անոր քով և համոզեց որ անկէ հեռանայ։ Վեստ-Սարգիս գնաց ամրացաւ ուրիշ բերդ մը և շարունակեց յարաբերիլ Յունաց հետ Գագիկ քանի մը հոգիով մըտաւ անոր մօտ, ձեռքէն առաւ պետութեան կնիքն ու գանձերը և զինքը շլթայելով բերաւ բանտարկեց։

Նոր պատերազմներ։ — Սակայն Գագիկ խորուելով Սարգիսի լեզուէն, զայն բանաէն հանեց ու պատիւներու արժանացուց։ Իսկ սա նորէն խորհուրդ տուաւ Միքայէլ կայսեր որ Անին պահանջէ։ Գագիկ մերժեց և կայսրը նորէն բանակ մը զրկեց Գագիկի գրայ։ Գագիկ խորտակեց այս բանակը։ Կայսրը այս անգամ զրկեց ուրիշ բանակ մը, միեւնոյն ատեն գրգռեց Դուեինի Ոստիկանը որ կոնտիէն հարուածէ Հայերը։ Գագիկ կաշառքներով սիրաշանեց Ոստիկանը և նորէն Անիի Մայր Եկեղեցւոյ ջալաջախեց յոյն բանակը ու փախ-արքայական դուռը ցուց։ Յոյները երկու տարի այլեւս Անին չպահանջեցին։



ՀԱՐԹՈՒՄՆԵՐ։ — Ի՞նչպիսի մէկն էր Յովհաննէս-Միբատ և ինչի՞ կը ճգտէր իր եզրայը՝ Աշու։ Ի՞նչ պայմաններու տակ վերջացաւ Արծրունեաց թագաւորութիւնը։ Ի՞նչու Յովհաննէս-Միբատ Անին յունաց կայսեր ճգի ուզեց։ Ի՞նչեր պատահեցան Հայաստանի մէջ՝ այդ պատճառով։ Ի՞նչ պայմաններու մէջ զահ բարձրացաւ Գագիկ թ. եւ ինչեր ըրաւ։

ԴԱՍ ԺԲ.

ԲԱԳՐԱՏՈՒԽԵԱՅ

ԹԱԳԱՒԽՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ
ԵՒ ԳԱՐԴԻԿ Բ.Ի ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Յունաց նենգութիւնը։ — Մռնոմախոս կայսրը տեսնելով որ զէնքով չի կրնար իր նպատակին հասնիլ, դիմեց խարդախուռթեան Վեստ-Սարգիսի ալ մեղսակցութեամբ։ Խիստ բարեկամական նամակներ գրեց Գագիկին։ որ անգամ մը Պոլիս երթայ տեսակցութեան համար։ Եւ որովհետեւ Գագիկ լու կը ճանչնար Յոյները մերժեց երթալ։ Այն ատեն կայսրը խաչի և Աւետարանի վրայ երդում ըրտու՝ թէ ոչ մէկ վնաս պիտի հասցնէ թագուորին։ Վեստ-Սարգիս և Պետրոս կաթողիկոսը քաջալերեցին Գագիկը որ երթայ և երդումով վստահեցուցին զինքը թէ հաւատարիմ պիտի մնան իրեն։ Գագիկ Անիի քառասուն բանալիները կաթողիկոսին յանձնելով՝ Պոլիս մեկնեցաւ։

Կայսրը մեծ պատիւներավ ընդունեց զինքը, բայց քանի մը օր յետոյ սկսաւ պահանջել Անին, սպառնալով, հակառակ պարագային, աքսորել զինքը կամ իբր գերի պահել։ Գագիկ ընդդիմացաւ և կայսրը Մարմարայի «Իշխանաց կղզիներէն մէկը աքսորեց զինքը»։

Անիի վաճառումը։ — Այս լուրը երբ Հայաստան հասաւ։ նախարարները հաւաքուեցան իսրհուրդ ընե-

լուս Ոմանք կը մտածէին Սնին վլաց և Արխաղաց Բագարատ թագաւորին տալ, ոմանք՝ Դաւիթ Անհողին իշխանին, երբ Պետրոս կաթողիկոսը, Վեստ-Սարգիսի հետ համախորհուրդ, լուր զրկեց յունաց Կայսեր թէ պատրաստ է Անին յանձնելու, եթէ Կայսրը փոխարէնը զի՞նքը վարձատրէ: Կաթողիկոսը ստացու իր ուզուծ կոշառքը և քաղաքին քառասուն բանալիները զրկեց Կայսրին նամակի մը հետ որուն մէջ կ'ըսէր. «Ասկէ յետոյ դուն ես Անիի և Արեւելքի տէրը»:

Անէտ յետոյ Կայսրը ետ կանչեց Գագիկը և մեծ ճաշկերոյթի մը մէջ Անիի բանալիներն ու նամակը իրեն ցուցուց Գագիկ բողոքեց, մերժեց, բայց ի վերջոյ, լքուած իր նախարարներէն, հրաժարեցու գահէն 1045 թուն և ստացաւ Կապաղովկիոյ մէջ Պիզու քաղաքը և վսփորի ափերուն վրայ պալատ մը, ոսճիկով միասին:

Յոյն բանակ մը եկաւ Անիին տիրանալու, սակայն զօրքը, քաղաքացիներու հետ, յարձակեցաւ վրան ու ցիր ու ցան ըրուց: Բայց Անեցիք երբ իմացան թէ Գագիկ այլեւս ետ պիտի չդառնայ, կանչեցին յոյն հըրամանատարը և քաղաքը անոր յանձնեցին: Այսպէս վերջացաւ Բագրատունեաց թագաւորութիւնը, որ տեսեց 160 տարի՝ 885էն 1045:

Յունաց վարմունելը:— Այսպիսի անարգ միջոցներով տէր գառնալէ յետոյ Հայսատանի, Յոյները մեր երկիրը կայսերական նահանգի մը վերածեցին և մեծամեծ անգութութիւններ գործեցին: Անոնք ցըսեցին նայ զօրքը և տեղը յոյն զօրք բերին, անգլուխ ձգելու համար ժողովուրդը՝ թոյնով կամ ոուրով ջնջեցին նայ նախարարութիւնները: ծանր տուրքերու ենթարկեցին ժողովուրդը ու չմնայեցին նոյնիսկ Պետրոս կաթողիկոսին, որ Անին իրենց յանձներ էր: Զայն բոնեցին և Պատիս տարին: Յոյն Կայսրերու այս բոնական արարքները Պարսից շահերու և Արար խալիֆաներու արարք-

ներէն պակաս չէին:

Սակայն շուշառվ անոնք կրեցին իրենց այս անհետատես արարքներուն պատիժը:

Գագիկ թ.ի սպանութիւնը.— Դժբախտ թագաւորը դեռ 34 տարիներ եւս տպրեցաւ և ականջալուր եղաւ Յոյներուն գործած անգութութեանց՝ Հայսատանի մէջ: Յոյները կ'ատէին նսեւ Հայոց Եկեղեցին: Պագիկ Պոլոյց յոյն մայր Եկեղեցին մէջ, Կայսեր և յոյն կղերին ներկայութեան, իմաստուն ճառ մը խօսեցաւ ի պաշտպանութիւն Հայսատանեաց Եկեղեցւոյ դաւանութեան: Բայց Յունաց ատելութիւնը չմեղմացաւ: Այն ատես, Գագիկ, խումբ մը քաջերու հետ հոս հոն շրջելով կը պատժէր Յոյները: Իմանալով թէ Կեսարիոյ յոյն Մարկոս Մետրոպոլիտը շուն մը ունի որուն անունը «Արմէն» դրած է, անոր քով գնաց: Գագիկ ուզեց տեսնել շունը:

— Ի՞նչպէս կը կոչէք զինքը, հարցուց Գագիկ:

— Պղտիկ ըլլալուն պատճառաւ, պատասխանեց եպիսկոպոսը շփոթած, «Արմէն» կը կոչենք:

— Տեսնենք Արմէնը պղտիկ է թէ Հոռոմը, ըստ Գագիկ, և իր մարդոցը հրամայեց որ տէրն ու շունը պղտիկ մէջ դնեն ու ծեծեն, մինչեւ որ մեռնի հայսատեցաց:

Բնակարար Յոյները շատ գրգռուեցան, և անգամ մը երբ Գագիկ կիզիսարա բերդին կողմերը գացած էր, զայն բռնեցին ու բերդը տարին: Կարսի Գագիկ թագւորը, Փիլարտոսը և Սենեքերիմի երկու որդիները թէեւ ջանացին զայն ազատել, բայց չկրցան և բերդառէր Մահտալիեան իշխանները զայն խեղեցին 1079ին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ:— Կայսրը ի՞նչ կերպով Գագիկը Պոլիս տարաւ: Որո՞նք էին Անին Յունաց յանձնողները և ի՞նչպէս պատահեցաւ այդ դեպքը: Յոյները, անկէ յետոյ ի՞նչպէս վարուեցան Հայոց հնատ, ի՞նչ ըրաւ, յետոյ, Գագիկ թ.ի և ի՞նչպէս մեռաւ:

Պ Ա Ս Ժ Ճ Գ.

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍՊԱՏԱԿՈՒԱԾ

Սելնուշ Թաւրիեռու երկրորդ Արշաւանքը. — Յոյնեւը թէպէս նենգութեամբ կրտսն տիրանաւ Հայաստանի, սակայն երկար ժամանակ չկրտսն զայն պահել իրենց ձեռքը:

Տուղրիլ պէկ տեղեկանալով Հայաստանի վիճակին, իր արխէնկակ զօրքերը զրկեց մեր երկիրը իր եղրօր իպրահիմի առաջնորդութեամբ Ասոնք հօթը տարի քսան և չորս գտառ աւերակ դարձուցին և հասան Ամբասաբերդ քաղաքը զոր տուին և բնակիչները, ծերէն մինչեւ կաթնկեր երախանները, ջարդեցին: Եոյն բախտին արժանացաւ նաեւ Արծն հարուստ և վաճառչահ քաղաքը, նշանաւոր իր 800 եկեղեցիներով և 150,000 բնակիչներով:

Յոյները երկար ժամանակ ձեռնածոյ նստելէ յետոյ, վերջապէս զրկեցին Կոմինսո զօրավարը՝ 60,000 զօրքով, իրեն միացան Ահարոն՝ Վանի վերակացուն, Գրիգոր Մագիստրոս և Վրաց թագաւորը: Ճակատամարտը տեղի ունեցաւ Բաբերդի մօտ, Կոմինսո յաղթուցաւ և Վրաց թագաւորը գերի ինկաւ:

Ապա, Տուղրիլ, անձամբ եկաւ Հայաստան և իր ասպատակները ցրուեց դեռ չքրաւուած վայրերու վրայ: Անոնք ոչ ոքի կը ենայէին: Վանանդի մէջ, Հայ իշխանները, Կարսի Գագիկ թագաւորին առաջնորդութեամբը, ընդդիմութիւն մը փորձեցին, բայց յաղթուե-


ցան և երկուուն հայ իշխաններ ինկան պատերազմի գոշտին վրայի Թաթուլ, Գագիկի քաջ սպարապետը, գերի ինկաւ ու սպաննուցաւ երբ մեռաւ իր ձեռքով վիրաւորուած Ասուրան թուրք իշխանին զաւակը: Գագիկ փախաւ ապաստանեցաւ Վան:

Տուղրիլ ապա եկաւ պաշարեց Մահազկերտը, սաւկայն չյոջողեցաւ զայն գրաւել և իր բարկութիւնը թափեց Արծէկի վրայ, որ մաս մը պարիսպով շրջապատուծ էր և մաս մըն ալ ծովլով: Թուրքերը ծովին մէջն ծանծաղ տեղեր գտնելով ներս մտան, բնակիչներուն մէկ մասը կոտորեցին իսկ միւս մասն ալ Պարսկաստան գերի տարին:

Ալի-Ասլան եւ Անիի գրաւումը. — Տուղրիլ մեռնելով իրեն յոջորդեց եղբայրը՝ Ալի-Ասլան: Սա Աղւանից երկիրը գրաւելէ յետոյ մտաւ Հայաստան և եկաւ պաշարեց Անին Յոմատ պատերազմէ մը յետոյ յուսահատեցաւ ու ետ պիտի քաշուէր, երբ հայ իշխանները կարծելով թէ թշնամին նորէն պիտի յարձակէր քաշուեցան միջնարերդը: Ասոր վրայ ժողովուրդը սարսափած սկսաւ փախչիլ: Այս տեսնելով թշնամին, ետ գարձաւ, մտաւ քաղաքը, ահաւոր ջարդ ու աւեր գործեց, կործանեց Բագրատունեաց շքեղ մայրաքաղաքը (Յ Յունիս 1064) և անթիւ աւարով ու գերիներով քնաց Նախիջեւան:

Դեռ Անիէն չհեռացած՝ Ալի-Ասլան լուր զրկեց Կարսի Գագիկ թագաւորին իրեն հնազանդելու: Թագաւորը թշնամին սիրաշահելու համար հնարագիտութիւն մը ի գործ գրաւ: Սգաւորի լաթեր հագած ընդունեց թուրք գեսպանները, ըսելով. «Բանի որ իմ բարեկամս Տուղրիլ մեռերէ, ես սուզի մէջ եմ: Ալի-Ասլան եկաւ Կարս, խաղաղութեան դաշինք կապեց

Գագիկի հետ ու վերադարձաւ: Սակայն, Գագիկ զիտ-նալով թէ այս կեղծ բարեկամութիւնը երկար պիտի



Անիի պարիսպներեան մաս մը

չտեւէր, իր երկիրը Յունաց կայսրին տուաւ և փոխուրէնը ստացաւ Փոքր Հայքի մէջ Ծամնդաւ բերդը ու հոն Քաշուհցաւ 1065ին:

Բիւզանդիոնի սխալ բաղաքականութեան հետեւան-ը. — Ալփ-Ասլան, քիչ յետոյ, կրկին մտաւ Հայտառան և այս անգամ գրաւեց Կարս, Կարին, Սեբաստիա և Կեսարիա: Խոմանոսի Դիոգինէս կայսրը արշաւողնուն դէմ ելաւ, բայց յաղթուելով գերի ինկաւ Թուրքերը Պոլ-սէն այլեւս քանի մը օր միայն հեռու էին: Այս Թուր-քերու ուրիշ մէկ ցեղը, Օսմանցիներ, օր մըն ալ պի-տի երթային գրաւելու նոյնինքն Պոլիսը:

Կրօնական նեղմտութիւնն ու ազգայնական նու-խանձու ոգին կուրացուց Բիւզանդիոնի աչքը և ար-դիւց տեսնելու կայսրութեան շահը: Այդ շահը կը կա-

յանար ոչ թէ Հայոց թագաւորութիւնները կործանե-լու, այլ զանոնք աւելի ուժով մէջ ։ Բագրա-տունիք և Արծրունիք, մօս երկու դոր, պաշտպաններ էին կայսրութեան սահմանները: Յոյները, քանդելով այս պատուարները, ազտ ճանապարհ բացին Թուրքե-րու առջեւ որոնք շուտով գացին կօրծանեցին կայս-րութիւնն ալ չեթանոս: Հառմն ու կոստանդիանոսի յա-ջորդները այս շիտակ ուղղութեանը հետեւած էին:

Երբ կայսրութիւնը այս վիճակին մէջ էր, Բիւ-զանդիոնի գահակալները զբաղած էին պալտական ու-ճիրներով և կրօնական անմիտ վէճերով: Քսանի չափ Հայ կայսրերու և կայսրունիներու և բազմաթիւ հայ անուանի գօրավարներու երբեմնի հզօր Բիւզանդական կայսրութիւնը իր հողեվարքին կը մօտենալ: Եւ Գա-գիկ Բ., գեռ չմեռած, տեսաւ կայսրութեան այս վի-ճակը:

Շարունակելով իրենց հայահալած անմիտ քաղա-քականութիւնը, Յոյները, անկէ յետոյ, Թոյնով մեռցու-ցին Գագիկ Բ. ի Յովհաննէս և Դաւիթ անուն որդի-ները, ինչպէս նաեւ Յովհաննէսի որդին Աշոտը:

Բիչ յետոյ անոնք մեռցուցին նաև Սենեքերիմի որդիները՝ Ատոմ և Ապոււսանէ, ինչպէս նաեւ Կարսի Արա թագաւորի որդին Գագիկը և անոնց ստացուածք-ները գրաւեցին:

ՀԱՐԹՈՒՄՆԵՐ. — Յոյները ինչո՞ւ չկրցան Հայաստանը պաշտ-պանել: Որոնք մտան Հայաստան եւ ի՞նչ ըրին: Ի՞նչ ըրաւ Տուդ-րիլ պէկ: Ո՞վ կործանից Անին եւ ի՞նչպէս վերցացաւ Կարուց թագաւորութիւնը Յունաց սխալ բաղարականութիւնը ի՞նչ հե-տեւանքներ ունեցաւ Հայաստանի եւ Բիւզանդական կայսրու-թեան համար: Ի՞նչ վախճան ունեցան Փոքր Ասիա փոխադրուած հայ թագաւորներուն ժառանգորդները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆԸ

Թ Ա Ս Ժ Դ Պ .

Ա. ԹԱԳԱԽՈՐԾ, ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՒ
ԱՆՈՆՑ ՊԱՐՏԾԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Աւատական դրութիւն.— Միջին Դարերու ընթացքին, ինչպէս արեւմտեան եւրոպայի կարգ մը երկիրներու, նմանապէս և արեւելեան երկիրներէն ումանց մէջ կը տիրապետէր տւատական դրութիւնը: Թէ՛ Եւրոպայի և թէ ուրիշ երկիրներու մէջ այս դրութիւնը ի հարկէ մէկէն չստեղծուեցաւ, ու մէկէն չվերջացաւ: Ան գոյութիւն ունէր Միջին Դարերէն առաջ և շարունակուեցաւ այդ դարերէն վերջն ալ, բայց Միջին Դարերու մէջ ան իր գարգացման գագաթնակէտին հասաւ:

Այս դրութեան տակ, ժողովուրդին կարեւոր դասկարգը եղած է գիւղացիութիւնը, որ շատ անգամ գտնուած է ճորտական դրութեան մէջ, և որոշ չափով մըն ալ մանր արհեստաւորութիւնը: Այս շրջանին, մեծ քաղաքներ գոյութիւն չեն ունեցած և արհեստները մեծ զարգացում չեն ստոցած: Բալաքները և արհեստները զարգացան այդ դրութեան քայլացյաման ատեն:

Աւատական դրութեան մէջ, երկիրը բաժնուած

կ'ըլլար մեծ կալուածատէրերու միջնւ և այդ կալուածատէրերը եղած են իրենց արկրի ժողովուրդին պիտը, դատաւորը, կառավարիչը: Ժողովուրդը պէտք էր տունց այլեւայլի հպատակէր անոնց:

Այս մեծ կալուածատէրերը, մասնաւոր դաշինքներով կապուած կ'ըլլային ամենէն մեծին կամ ամենէն զօրաւորին հետ, որուն պարտաւոր էին օգնել պատերազմի ժամանակի և տուրքաւոր անոր: Իսկ իրենք ու իրենցմէ վար կ'ունենային ուրիշ մանր կալուածատէրեր՝ ենթակայ իրենց:

Հայաստանի գրութիւնն ալ այսպէս եղած է Միջին Դարերու մէջ: Կային խոշոր կալուածատէրեր՝ որոնք նախարար կը կոչուէին և իրենց երկիրը՝ նախարարութիւն, և աւելի մանր նախարարութիւններ, ու բոլորին գլխուն վրայ՝ թագաւորը:

Արշակունիներու տաեն, մեծ կալուածատէրերէ, այսինքն նախարարներէ առաջ, կային նաեւ չորս բգեշխութիւններ, հարաւ-արեւելերեան սահմանին վրայ՝ Նուշական բգեշխը, հարաւային սահմանին վրայ՝ Աղձնեաց բգեշխը, հարաւ-արեւմտեան կողմը՝ Ծոփաց, իսկ հիւսիսի կողմը, Գուգարաց, Ասոնք սահմանապահներէին և յաճախ թագաւորին չափ զօրաւոր:

Հին Հայաստանի նախարարութիւններու թիւը 50է պակաս չէր (ըստ ոմանց 90). մեծերը կը կոչուէին «աւատգ», իսկ փոքրերը՝ «կրտսեր»: Իւրաքանչիւր նախարարական կրկիրը կը կոչուէր «աշխարհ» կամ «զաւուու»:

Նախարարը կը կոչուէր նաեւ «տանուտէր», «տէր» և նահապետ», իսկ մնացած անդամները «սեպուհ», և տարիքով մեծը՝ «աւատ սեպուհ», որ կը յաջորդէր իր հօրը, ժառանգական իրաւունքով:

Նախարարները ունէին իրենց սեփական բանակը,

ամրութիւնները . դրօշը : Ամրոցը ուր կը բնակէր հա-
խարարը կը կոչուէր «Գահ» կամ «Գահոյք» :

Ուրեմն նախարարութիւնները ինքնուրոյն իշխա-
նութիւններ էին, թագաւորներու իշխանութեան տակ:
Թագաւորներու երկիրը ի հարկէ տևելի ընդարձակ էր
և կը կոչուէր «ոստան»: Արտաշատ, Վաղարշապատ,
Դուին, ամբողջ Այ-

րաբատեան գաւառու և
իրենց իշխանութեան
ենթակայ երկիրները
կը կոչուէին «ոստան»:
Իրենք կը կոչուէին
«թագաւոր» կամ «ար-
քայ» «Հայոց Մեծաց»:
Բայց իրենց իշխանու-
թիւնը յաճախ անուա-
նական էր նախարար-
ներու վրայ, որոնք զօ-
րաւոր էին և դժուար
էր զանոնք դապել երկ-
րին աշխարհագրական
դիրքին պատճառաւ:

Իշխանները կը ճանչ-
նային թագաւորը իր-



Հայ բագաւոր մը

Մեծաց»: Ան իրաւունք ունէր պատերազմ բանալու,
Դաշինք կնքելու, ուրիշ պետութեանց հետ յորպե-
րութիւն պահելու: Նախարարները պարտաւոր էին ոչ
միայն զօրքով և տուրքով օգնել թագաւորին, այլ և
ստանձնել որոշ պաշտօններ: Գլխաւոր պաշտօններն էին
«թագակապ ասպետութիւն»: ինչպէս էին Բագրատու-
նիները՝ Արշակունեաց ժամանակ, «Ճարդպետութիւն»,

«Ճաղիսազութիւն», «Սպարապետութիւն» և «Հազարա-
պետութիւն»:

Հազարապետութեան պաշտօնը շարունակուեցաւ
նաեւ մինչեւ Մարզպանութեան շրջանը և յանձնուած
էր. Ամատունիներուն: Հազարապետին պարտականու-
թիւնն էր հսկել երկրին շինարարական աշխատանքե-
րուն վրայ:

Իսկ սպարապետութեան պաշտօնը, որ բանակի վե-
րին հրամանատարութեան պաշտօնն էր, մնաց երկար
տաեն: Այս կարեւոր պաշտօնը երկար տաեն վայեցին
Մամիկոննեանները:

Կար նաեւ «մեծ գատաւորաւթեան» պաշտօնը, «որ
կը պատկանէր կաթողիկոսներուն»:


Հայաստանի ներքին այս կարգ ու սարքը Արշա-
կունիներէն յետոյ տեւեց մինչեւ Յաղկերտ Բ. ի հարա-
ծանքները: Առաջին անգամ այս թագաւորն էր որ
փորձեց խոչոր փոփոխութիւններ մացնել մեր երկրին
մէջ, ջնջելու համար թէ՛ Եկեղեցին և թէ նախարար-
ներու արտակարգ իրաւունքները:

Հայաստանի վերաբերեալ կարեւոր ինդիրները
յաճախ կը քննուէին «աշխարհաժողով»ներու մէջ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ ըսել է աւասական դրութիւն: Ո՞րն
էր, այս դրութեան մէջ, ժողովուրդին ամեն աւարեւոր դասա-
կարգը: Երկիրը ինչերո՞ւ բաժնուած կ'ըլլար: Հայաստանը ինչ
գրութեամբ կը կառավարուէր Միջին Դարերուն: Ի՞նչ զիսէր հայ
նախարարներու եւ թագաւորներու մասին: Ի՞նչ պաշտօններ կա-
յին այդ շրջանին:

ԴԱՍ ԺԵ.

Բ. ԴԱՍԱԿԱՐԳԵՐԸ



“Ազատ, ները եւ Շնորհիլ, ները. — Բացի նախարարներու դասէն, Հայաստանի մէջ կային նաեւ «ազատ»ներ և «ոստանիկ»ներ, որոնք աւելի մանր կալւոծատէրեր էին, ենթակայ մեծ կալուծատէրերուն։ Զինուորական ծառայութիւն էր իրենց զործը։ Հայրանակին հեծելազօրքը, մեծ մասամբ, բաղկացած էր «ազատ»ներէ և «ոստանիկ»ներէ։ Ասոնց մեծ մասը, խաղաղութեան ժամանակ, կ'ապրէր իր կալուծածին մէջ և կ'զբաղէր հողամշակութեամբ։ Թագաւորական երկրին բնակիչները կը կոչուէին «ոստանիկ»։

Եկեղեցականութիւնը. — Եկեղեցական իշխանութիւնն ալ, հետեւելով երկրին քաղաքական իշխանութեան ձեւին, եղած է ապակեգրոնացած և բաժան բաժան։ Արքունի երկրին կամ ոստանին մէջ կը նստաէր եպիսկոպոսապետը կամ կաթողիկոսը, իսկ նախարարութիւններու մէջ կային առանձին եպիսկոպոսութիւններ։ Ինչ գիրք որ ունէր թագաւորը նախարարներու հանդէպ, նոյն գիրքը ունէր նաեւ կաթողիկոսը եպիսկոպոսներու վերաբերմամբ, որոնք իրենց երկրին հոգեւոր ներկայացուցիչն էին։ Հին առեն կաթողիկոսութիւնը ժառանգական էր, հաւանաբար եպիսկոպոսութիւնն ալ նոյն էր։ Խակ քահանայութիւնը թէ՛ հին և թէ հետագայ դարերուն ժառանգական էր։ Եկեղեցա-

կանութիւնը առանձին դասակարգ մըն էր և ազնուականներու դասին կը պատկանէր. «ազատաներու պէս ասոնք ալ հարկ չէին տարս թէ՛ եկեղեցականները և թէ մանաւանդ եկեղեցիները ունէին ընդարձակ կալուծածներ։ Այս վերջինները, տարիներու ընթացքին, խիստ մեծ ցան։ Ամբողջ երկիրը եկեղեցին կուտար տասանորդ, պտուղ և հաւաս Այս և ուրիշ եկամուտներով եկեղեցին զօրացաւ և մեծ գեր կը խազար նաեւ քաղաքական կեանքին մէջ։ Այս պատճառաւ, ան իր դէմ գրգռեց, շատ անգում, թագաւորներն ունախարարները, որոնք կ'ու զէին աէր դառնալ անոր հարստութիւններուն։



Եջմիածնի կարողիկոսական

Կրօնական վիճները. — Միջնադարը գահի կրօնական վէճերու շրջանն է ամբողջ քրիստոնեայ աշխարհին համար։ Հայերը թէեւ գլխաւոր գերակատարներէն չեն այդ վէճերուն մէջ, սոկայն կրեցին անոնց ազգեցութիւնը։

Քրիստոնէութեան առաջին դարերուն եկեղեցին մէկ էր։ Սակայն շուտով երեւան եկան ուրիշ կարձիքներ՝ Քրիստոսի բնութեան մասին։ 325ին, Նիկիոյ մէջ գումարուած Տիեզերական մեծ ժողովը, որուն մասնակցեցան նաեւ Հայերը, բանաձեւեց քրիստոնէուկան հաւատքը «Հաւատայ Համգանակ»ովը զոր ընդունեցին նաեւ Հայերը։ Բայց վէճը չդադրեցաւ և 381ին, Պոլոսոյ մէջ, 431ին, Եփեսոսի մէջ, նոր ժողովներ գումարեցան, որոնց որոշութենքը դարձեալ ընդունուեցան Հայերէն։ Խնդիրները նորէն չկերջացան, և 451ին, Պոլոսոյ քով, Քաղկեդոնի մէջ գումարուած ուրիշ ժողով մը, առեւտ յիշեալ ժողովներուն բոլորովին հակառակ որո-

շումներ, Քրիստոսի մէջ ընդունելով երկու լճութիւն։ Վէճերը և ժողովները տակաւին շարունակուեցան։

Հայերը չկրցան ներկայ ըլլալ Քաղկեդոնի ժողովին՝ զբողած ըլլալով ազգային ապստամբութիւններով, որոնց նպատակներէն մէկն ալ ոչ թէ հաւատքի այս կամ այն մանրամասնութիւնը, այլ բո՛ւն իսկ Քրիստոնէական հաւատքը պաշտպանելն էր՝ զրադաշտականութեան դէմ։

Բայց քրիստոնէութիւնը յուզող այս խնդիրներուն շարժառիթը նաեւ ուրիշ բան էր։ Հին տաեն գոյութիւն ունէին երեք պատրիարքութիւններ—Հռոմի, Աղեքսանդրիոյ և Անտիոքի մէջ։ 381ին Պոլսոյ մէջ գումարուած տարբեր ժողով մը, Կ. Պոլսոյ աթուն ալ պատրիարքութեան բարձրացուցած էր և սա կ'ուզէր հիմա միւսներէն աւելի բարձր երեւնալ։ Ասկէ՝ նախանձներ և մեծամեծ վէճեր ու շփոթութիւններ։ Երկար հակառակութիւններէ յետոյ, Հռոմ և Պոլիս, կերպով մը իրարու հետ հաշտուեցան սակայն Քաղքեդոնի որոշումներուն շուրջ՝ բայց Հայերը 506ին և 554ին Դուբինի մէջ գումարուած երկու ժողովներովը մերժեցին զանոնք։ Սակայն բոլորովին ալ չէին կրնար խըզւիլ Յունաց հետ և անձնատուր ըլլալ Պարսիկներուն կամ Արաբներուն, որոնց բանութիւններէն պաշտպանուելու համար, անոնք յաճախ, յոյսերնին կը դնէին Բիւզանդացւոց վրայ, իսկ Բիւզանդիինի կայսերը, յաճախ, այդ օգնութիւնը կը պայմանաւորէին Քաղկեդոնի որոշումներուն ընդունումովը։

Այս անորոշ և շփոթ վիճակը տեւեց Զ.Էն մինչեւ Թ. դարը։ Այս շրջանին է որ Բիւզանդիին կարողացաւ հրապուրել Վրաց կաթողիկոսը՝ Կորիւն՝ ընդունելու Քաղկեդոնի ժողովը և արժանանալու կայսերական շընորհներուն։ 609ին Դուբինի մէջ գումարուած նոր ժո-

ղուլ մը վճռեց Վրաց եկեղեցին Հայաստանեայց եկեղեցին բաժանումը։

Բագրատունեաց շրջանին, Բիւզանդիոնի կայսերն ու պատրիարքները շատ անգամ փորձեցին Հայերը իրենց կողմը շահիլ։ անոնք նոյնիսկ լանութիւններու ալ գիմեցին և երբեմն յաջողութիւններու յոյսեր ունեցան (օր. Եղբ և Վահան Սիւնի կաթողիկոսներուն որով), բայց վերջնական արդիւնքի մը չկրցան հասնիլ։ Փարձնութեաց շարունակուեցան մեռինեաններու օրով եւս

Կարողիկոսարանը, — Հայոց կաթողիկոսները սկիզբները կը նստէին Եջմիածին, որ Վաղարշապատ մայրաքաղաքին քովի է։ Վահան Մամիկոնեանի տաեն հայրապետական աթոռը փոխագրուեցաւ Դուբին, որ Մարզպանաց շրջանի մայրաքաղաքն էր։ Կաթողիկոսարանը Դուբին մնաց աւելի քան չորս դար։ Մէկ քանի կաթողիկոսներ նստան Աղթամար, ուր կը գտնուէր Արծրունեաց արքունիքը։

Ենտոյ, կաթողիկոսարանը տարուեցաւ Անի, ուր մնաց մինչեւ Բագրատունեաց իշխանութեան վերջը։ Յունի կարողինաց բռնութեան պատճառաւ քանի մը կոսարանը ուրիշ քաղաքներ եւս թափառելէ յետոյ, երբ Կիլիկեան իշխանութիւնը հաստատուեցաւ կաթողիկոսարանը փոխագրուեցաւ այդ կողմերը, հետեւելով քաղաքական իշխանութեան հետքերուն։

Եինականեր եւ ոամիկներ. — Հայաստանի բնակչութեան ամենաստուար մասը կը կազմէր գիւղացիութիւնը կամ շինուկանը։ Աշխատող և արտագրող այս մասն էր որ ապրուստի միջոցներ կը հայթայթէր կալւածատէր ազնուականութեան։



Ուամիկ կը նշանակէ հասարակ ժողովուրդ, որ կ'ապրէր թէ՛ գիւղերու մէջ (և կը կոչուէր չինական) և թէ քալաքներու մէջ և ազնուական չէր: Ընդհակառակն, ան պարտաւոր էր հարկ տալ անոնց և չէր կրնոր, եթէ ուղէր, թողուլ այդ ծառայութիւնը, որուն մէջ պիտի մնար ժառանգաբար, ինչպէս ժառանգական էր ազնուականութիւնը և հոգեւորականութիւնը:

Բայց հայ չինականը եւրոպական կարգ մը երկիրներու շինականին պէս ճորտ չէր, զրկուած ամէն բանէ: Հայաստանի կարգ մը մտաերու մէջ կային նաև ազատ գիւղացիներ:

Շինականը կամ գիւղացին արհամարհուած դասակարգ մըն էր և տգէտ: Պատիժները, իրեն համար, տւելի ծանր էին քան ազնուականներուն համար: Այս վերջինին ծեծ չէր տրուեր իբր պատիժ, այլ դրամական կրկնապատիկ տուգանք, տպաշխարութիւն եւայն Գիւղացիին, ընդհակառակն, ոչ միայն դրամական պատիժ կար, այլ նաև խիստ ծեծ: Այսուհանդերձ, պատէր կար ազնուականութեան շատ չչորչարել գիւղացիութիւնը:

Հայ չինականը բարեկեցիկ էր և իր ունեցածը կրնար ձգուի իր ժառանգորդներուն: Ան շատ մը առաւելութիւններ ունէր՝ բաղդատամբ ուրիշ երկիրներու գիւղացիութիւնն:

Գիւղացին հողը կ'ստունար կոլուածատէրէն, կը մշտէր և տուրք կուտար անոր, նաև թագուորին:

Ընկերութիւնը բամնուած էր երեք դասի: Կուլւոծատէր, հոգեւորական և շինական: Առաջինը զինուորական էր, երկրորդը՝ ազօթող, իսկ երրորդը՝ զանոնք կերակրողը:

Տուրքերէ զերծ էին ազնուականները, զինուորնե-

րը, որու կարգի հոգեւորականները և թագաւորութեան պաշտօնեանները: Տուրքերը կ'առնուէին բերքով և գլխահարկով, ըստ կարողութեան: Բայց Զ դարէն յետոյ այս տուրքերը կը գանձուէին գրամով: Ուրեմն հարկերը երկու տեսակ էին — հողային և գլխահարկ: Առաջինը կը կոչուէր «հաս», երկրորդը՝ «սակ»: Կար նաեւ «կոռ»ի գրութիւնը, ըստ որուն գիւղացին պարաւոր էր տարսւան մէջ, որոշ օրեր, ձրի ծառայել կալւածատիրոջ համար:

Յունական Հայաստանի մէջ ալ նոյնն էր դրութիւնը:

Քաղաքներու բնակչութիւնը, արնեսաւորները եւ սրբութիւնը:— Հայաստանը կը գտնուէր արեւելքի և արեւմուտքի տաեւտրական ճամբաններէն մէկուն վրայ: Անոր մէջէն կ'անցնէր այդ ճամբուն հիւսիսային: Գիծը ուրկէ կը փոխադրուէին չինական մետաքսը և ուրիշ թանկարժէք տարանքներ, որոնք Զինաստանէն և Միջին Ասիային կ'արտահանուէին գէպի Սեւ ծովի նաւահանգիստները:

Օտար առեւտուրի այս գիծին մօտ կը գտնուէին Շին Հայաստանի առեւտրական նշանաւոր քաղաքները: Արտաշատ, Դուին, Երուանդաշատ, Զարեհաւան, Զարիշատ և Թէոդոսուլիս (Կարին):

Մանաւանդ Արտաշատ և Դուին եղած են այդ միջազգային առեւտուրին կեղրունները: Հին ատեններ այդ առեւտուրը կատարողները եղած են օտարները, մանաւանդ Հրեանները, որոնցմէ բազմաթիւ գաղթականներ կային մեր երկրին մէջ: Այս օտարականները Հայաստանի մէջ կը վայելէին կրօնական ազատութիւն: Սակայն Բագրատուննեաց շրջանին առեւտուրը ոնցաւ Հայոց ձեւքը և մեծ զարկ ստացաւ: Իսկ ներքին առեւտուրը միշտ ալ Հայոց ձեռքը գտնուած է Գիւղացին իր ապ-

րանքնիրը կը բերէր բերդերու ստորոտը ծախելու համար ներսիններուն։ Այսպէս է՝ որ բերդերու քով առաջ եկած են քաղաքնիրը։ Գիւղացին իր ապրունքը կը տանէր նաև Գուշն, Արտաշուտ եւայլն, որոնք տարատեւառութիւններ էին։

Հայերը կ'արտահանէին ներկեր, բժշկական բոյսեր, քարեր, ձի, ջորի, գինի, Առեւտրական շարժումը զարգացաւ մասնաւորաբար արտական շրջանին։

Արձեսաններէն հին Հայոց մէջ զարգածած էին մետաղագործութիւն և տնայնագործական արհեստներ։


Արշակունի թագաւորները, նախարարները, աղոնուականները և հոգեւորականները ունէին նաեւ սարուկներ կամ ծառաներ և աղախիններ։ Ասոնց վիճակը սակայն չէր կրնար հոմեմտուիլ ուրիշ ազգաց սարուկներու կեանքին հետ Հայաստանի մէջ անոնք շատ քիչ էին։

Հին Յունաստանի և Հռոմի մէջ սարուկները կը կազմէին բնակչութեան ստուար մէկ մասը և արտադրող, արդիւնաբերող գլխաւոր ասրբն էին։ Հայաստանի մէջ առեւտուրը այնքան մեծ չէր որ հարկ ըլլար ստրուկներ գործածել։ Հայ նախարարներն անգամ, որոնք մեծ մասամբ զինուորականներ էին, այնքան մեծ հարստութիւն մը չունէին։ Նոյնիսկ ցորենը և գիւղամասեսական ուրիշ արտադրութիւնները շուկայի ապրանք չէին զարձած այն չափով որ չափով գարձան բագրատուններու տաեն։

Ահա այս պատճառներով Հայաստանի մէջ սարկութիւնը չէր կրնար շատ զարգացած ըլլար։

ՀԱՅՈՒԹՈՒՆԵՐ. — Ի՞նչ դասակարգեր կային Միջնադարեան Հայաստանի մէջ։ Ի՞նչ զիաէք «Ազատաներու եւ «Ռուսանիկ»ներու մասին։ Ի՞նչ կազմակերպութիւն ունէր հայ եկեղեցին։ Որո՞նք

էին կրօնական վէճերու շարժաւութիւնները եւ ի՞նչ հետեւանքներ ունեցան Հայոց համար։ Ինչո՞ւ տեղէ տեղ փոխադրուեցաւ միշտ Հայոց կաթողիկոսարանը եւ ո՞ւր ամենը նստան Հայոց հայրապետութիւնները։ Ի՞նչ գիտէր հայ շինական կամ ռամիկ դասուն մասին։ Ի՞նչպէս էր իր վիճակը՝ բազգաւոմամբ ուրիշ ազգերու շինականներուն Ի՞նչ պարտականութիւններ ունէին անոնք։ Ի՞նչ տուրքեր կային Հայաստանի մէջ եւ ի՞նչ կերպով կը զանձուէին անոնք։ Ինչո՞վ կ'զբաղէին բազարներու բնակիչները։ Առաջ որո՞նց ծեռքը կը գտնուէր Հայաստանի առեւտուրը։ Ի՞նչ արհեստներ կային Հայաստանի մէջ։ Սարուկներ կային Հայոց մէջ։



Հայաստան եւ նարեւան երկիրները

ԴԱՍ Ժ Զ.

Գ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆՑ
ԿՈՐԾԱՆՈՒՄԸ



Հայաստանի աւատական գրութեան բայիալումը . — Հայ նախարարութիւնները, որ մեր պատմութեան մէջ այնքան կարեւոր դեր մը խաղացած են, իրենց գոյութիւնը պահնեցին արտառական շրջանին . Բագրատուննեաց ատեն և աւելի վերջի դարերու մէջ: Արաբները, բազդատաբոր, մեղմ վերաբերում ունեին Հայ նախարարութիւններու հանդէպ: Անոնք խիստ էին միայն ապօստմբներու վերաբերմամբ: Հայ նախարարութիւնները զօրուեր էին նաև յունական բաժնի Հայաստանի մէջ:

Երբ Մոնկոլները սկսան իրենց արշաւանքներուն՝ Հայ նախարարները անձնատուր եղան անոնց: Նոր արշաւողները պահնեցին այդ նախարարութիւնները և օգտուեցան անոնց զինուորական ուժերէն՝ իրենց յետագայ արշաւանքներուն ատեն: Այս անդադար և հեռաւոր արշաւանքներն ու Մոնկոլներու պահանջած ծանր տուրքերը խիստ տկարացուցին նախարարութիւնները: Իսկ ժԴ. դարէն սկսեալ, երբ Հայաստանը ոտնակոխ եղաւ Լենկթիմուրներու և Թուրքմէններու կողմէ, Հայ նախարարութիւնները իրենց հոգեվարքը կ'ապրէին:

Հայաստանի աւատական գրութեան քայքայումը այս դժբախտ ժամանակներու մէջ տեղի ունեցաւ, երբ նախարարներէն շատերը ջարդուեցան, փախան կամ գաղթեցին գէպի արեւմուտք, գէպի օտար և հեռաւոր աշխարհներ:

Եւրոպայի մէջ աւատական գրութիւնը քայքայւեցաւ՝ որովհետեւ առաջ եկան նոր ու մեծ քաղաքներ, ճարտարարուեստ, քաղքենի զասակարգ: Հայաստանի մէջ ան քայքայուեցաւ՝ որովհետեւ երկիրը աւերակ գարձաւ: Հայ նախարարները հեռացան ասպարէզէն: բայց անոնց տեղ եկան մահմետական իշխաններ, որոնց լուծը չէր կրնար բաղդատուիլ Հայ իշխաններու լուծին ծանրութեան հետ: Սելջուքեան արշաւանքներու ատեն, ամբողջ Հայաստանի հարաւային և արեւմտեան մասերը, նաև միջնաշխարհը, անցաւ մահմետական իշխաններու ձեռքը:

Այս արշաւանքներէն յետոյ թաթար և թուրք տարրերը հետգնետէ շատցան Հայաստանի մէջ:

Հայ նախարարութեանց քանի մը մանր բեկորներ, Հայաստանի արեւելեան մասերու մէջ, շարունակեցին իրենց գոյութիւնը մինչեւ Ռուս-Պարսկական պատերազմները և վերջացան այդ ատենները:

Հայ նախարարութեանց վիճակը յունական բաժնի Հայաստանի մէջ. — Հայաստանի վերջնական բաժանումէն առաջ Պարսկաստանի և Բիւզանցիոնի միջեւ, Հայաստանէն բաժնուեր և դրացի երկիրներուն էին միացեր բդեշխութիւններն ու ծայրագաւառները: Այդ բաժնումով Հայաստանի չորս հինգերորդ մասը անցաւ Պարսից և Ֆարանդալ մէկ հինգերորդ մասը՝ Բիւզանդացւոց ձեռքը:

Թէ՛ պասկական և թէ յունտկան բաժիններու մէջ Հայաստանի աւատական կազմակերպութիւնը նոյնը մնաց: Յունական բաժնի մէջ Արշակունիները քանի մը տարի թագաւորեցին միայն, մինչ պարսկական բաժնի մէջ անոնց թագաւորութիւնը տեւեց մինչեւ 428 կամ 429:

Բիւզանդական Հայաստանը կը բաղկանար Զօրորդ Հայքէ և Բարձր Հայքէ: Այս մասերու Հայ նախարարներու վիճակը առանց մեծ փափոխութիւններու շարունակուեցաւ մինչեւ Յուստինիանոս կայուրը (527—565) որ հիմուվին փոխեց տիրող գրութիւնն: Այս կայսեր օրով նոր կոփառեր ծագեցան Բիւզանդիանի և Պարսիկներու միջեւ և վերջինները յաղթելով ներս մտան յունական երկիրներէն: Կայսրը ստիպուեցաւ նոր կարգադրութիւններ ընել իր երկրին արեւելեան սահմաններուն պաշտպանութեան համար և վերջ տալ նախկին դրութեան: Որով այլեւս աւելորդ կը դառնար Հայ նախարարներու գոյութիւնը: Հայաստանի յունական մասը, այս նոր կարգադրութեամբ, բաժնուեցաւ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Զօրորդ Հայքի, ենթակայ գինուորական ու դատաստանական նոր կազմակերպութեան: Այս նոր կարգադրութիւնները սակայն առաջ բերին բուռն ապստամբութիւններ նախարարներու կողմէ: Անոնց համար, հիմա Բիւզանդիանը աւելի՛ վասնգուոր թշնամի մըն էր քան Պարսկաստանը: Անոնք դիմեցին Պարսից Խոսրով Նուշրէվանին, և նոյնիսկ իրենցմէ մէկը՝ Արտաւան Արշակունի, Պոլսոյ մէջ, Յուստինիանոսի գէմ դաւադրութիւն կազմակերպողներէն հանդիսացաւ: Բայց Հայ նախարարներու յամառ պայքարը արգիւնք մը չտուու և Յուստինիանոս յամաջ տարաւ իր վերակազմութեան գործը: Նախարարութիւնները սկսան քայլայուիլ և

կամաց կամաց գաղթել գէպի Պոլիս կամ Բիւզանդիոնի այլ մասերը, ուր իրենց բարձր պաշտօններ կը տրուէին:

Հայ ազնուականներու բանի և կամաւոր այս գաղթին պատճառաւ, Զ. դարէն յետոյ այլեւս չվերականգնեցան Հայ նախարարութիւնները Բիւզանդական բաժնի Հայաստանի մէջ:

Յուստինիանոսի այս ընթացքը աննկատ չանցաւ Պարսկահայաստանի մէջ, որ բոլորովին փոխեց իր ընթացքը Բիւզանդիոնի գէմ: Այս գէպերէն յետոյ երբ գումարուեցաւ Դուինի յողովը, Հայերը մէրժեցին քաղկեդոնական դաւանանքը և բոլորովին բաժնուեցան Յուստինիանոսի քաղաքականութիւն: Յուստինիանոսի քաղաքականութիւնը, ուրեմն, սկիզբը դրաւ Հայ-Բիւզանդական թշնամութեան, որ երկար դարեր չարունակուեցաւ, մինչեւ Բագրատուննեաց և նոյնիսկ Ոսւբինեանց շրջանները:

Ինչպէս բոլոր երկիրներու, նմանապէս և Հայաստանի աւատական դրութեան շրջանը կարելի է բաժնել երեքի: ծագման, զարգացման և անկման շրջանները:

Հայաստանի աւատական դրութեան ծագման շրջանը պէտք է դնել Արշակունիներէն առաջ, իսկ Արշակունիներու, Մարզպանութեան և Բագրատունիներու շրջանը անոր արագ զարգացման ժամանակն է: Աելճուքներու, Մանկուներու և Թուրքմէն այլ ցեղերու արշաւանքներու շրջանն ալ այդ դրութեան քայլայման ժամանակաշրջանն է:

Հայաստան սարահարթներով և հովիտներով իրարմէ բաժնուուած լեռնաշխարհը մը ըլլալով, հին ժամանակներէն սկսեալ այդ կղզիացած մասերու մէջ առաջ ե-

կած էին նախարարական ինքնուրոյն երկիրներ։ Այս է պատճառը որ այդ մասերու բնակիչները և անոնց սովորութիւնները ամէն տեղ համանման չէին։

ՀԱՐՑՈՒԽԻՄՆԵՐ. — Մինչեւ Ե՞րբ տեւեց Հայաստանի աւատական դրութիւնը՝ Ե՞րբ եւ ի՞նչպէս ջնջուեցան նախարարութիւնները։

Եւրոպայի մէջ ի՞նչպէս վերջացաւ աւատական դրութիւնը։ Որո՞նք յաջորդեցին հայ նախարարներւն եւ ի՞նչ հետեւանք ունեցաւ ատիկա հայ գիւղացիութեան համար։

Ի՞նչպէս էր հայ նախարարութեանց վիճակը յունական բաժնի Հայաստանի մէջ։ Ե՞րբ եւ ի՞նչպէս փոխուեցաւ այդ վիճակը։ Ի՞նչ հետեւանքներ ունեցան այդ փոփոխութիւնները։



Միսիս

ԴԱՍ ԺԵ.

Դ. ՄՏԱԿԱՌԱԿԱՆ ԾԱՐՁՈՒՄԸ



Դրականութիւնը. — Գրականութիւնը նոր զուկ մը ստացաւ Հայոց մէջ Գիրերու Գիւտէն յետոյ։ Սահակն ու Մեսրոպը եղան այդ գրականութեան հիմնադիրները որոնց հետեւեցան իրենց աշակերտները։ Խորենացին, Յովլ. Մանդակունին և Կոմիտաս կաթողիկոսը, որոնք գրեցին գեղեցիկ և իմաստալից շարականներ։ Այս խումբը մեր կրօնական բանաստեղծութեան առաջին վարպետներու խումբն է։

Սակայն գրական այս շարժումը քիչ յետոյ կանգ առաւ մեր մէջ, երբ ծագեցան մէկ կողմէ կրօնական հալաջանքները և միւս կողմէ կրօնական վէճերը Հայոց և Յունաց մէջ։ Է. գարուն է որ շարժումը կը վերանորոգուի։ Մինչեւ այս շրջանը յունական գրականութիւնն էր հայ մտաւորականներու ուսումնասիրութեան ազգիւրը, սակայն է. գարէն յետոյ երեւան կուգոյ նոր ազգեցութիւն մը — արաբականը — որ իր խոր հետքը կը ձգէ մեր գրականութեան վրայ։ Այս ազգեցութեան տակ մեր գրողներու հին, ոսկեղարեան ընտիր ու պարզ հայերէնը կ'աղաւաղուի և կը տժգունի։

Այս շրջանն ալ ունի իր մէկ քանի կրօնական բանաստեղծները — Սահակ Զօրափորեցի, Յովլան Իմաստասէր կաթողիկոսը, Ստեփաննոս Սիւնեցի և վերջապէս

Գր. Նարեկացի, ինչպէս նաև Պետրոս Գետաղարձ կաթողիկոսը և Գր. Մագիստրոս:

Վարդապետական գրուածքներ.— Գրականութիւնը, երկար դարեր, հայ կղերին յատուկ կալուած մը ըլլալով՝ անոր գլխաւոր նպատակն էր քրիստոնէական հաւատքը և սկզբունքները տարածել և տմրացնել Հայոց մէջ: Այս նպատակին կը ձգտէր վարդապետական գրականութիւնը:

Այս ուղղութեամբ առաջին հեղինակն է Գր. Լուսուորիչը: Յաջորդ դարու հեղինակներն են Եղիշէն և Խորենացին, նաեւ Դաւիթ Անյաղթը և Յովհան Մանդակունին: Եղիշէն գրեց «Եղծ Աղանդոց» իմաստափրական շատ հետաքրքրական գիրքը: Ասոր և Եղիշէի լեզուն յատկանշական են իրենց մաքրութեամբն ու յատակութեամբը:

Բայց իրապէս իմաստասէր մըն է Դաւիթ Անյաղթը, թէեւ իր լեզուն, շատ անգամ խթին է և մութ:

Արաբակոն տիրապետութեան շրջանին վարդապետական-իմաստափրական գրականութիւնը շարունակւեցաւ: Մասնաւորաբար աչքի կը զարնէ Յովհան Օձնեցի իմաստասէրը իր հմտութեամբը և մաքուր հայերէնովը: Ստեփաննոս Սիւնեցին Հայոց հաւատքի պաշտպանութեան համար գրած է երկու թուղթեր: Ճ. դարուն մէջ պէտք է յիշել Խոսրով Անձեւացին, բայց մասնաւոր իր որդին Գր. Նարեկացին՝ որ գրեց «Երգերգոց»ի մեկնութիւնները և իր հռչակաւոր Աղօթագիրքը:

ԺԱ. Դարու կարեւոր գրողն է Անանիա Սանահնեցին:

Պատմագրութիւն.— Թիւով տեղի շատ են պատ-

մագրութեամբ զբաղողները: Այս կալուածին հեղինակները, բոլորն ալ յայտնի եկեղեցական գէմքեր, շատ անգամ կապուած ըլլալով իշխանական տուներու հետ և այդ իշխողներու հրամանովն ու սախումովը գրի տուած իրենց պատմութիւնը. ծուռայութիւն մը մատուցած ըլլալով համար իրենց տիրոջը կամ մեկենասին, անոնց տուները սերել տուած են յաճախ Ասաւուածանչական և կամ հին գիւցազնական շրջանի սիրելի գէմքերէն: Այսպիսի գրողները երբեմն աշխատած են անտեղի կերպով բարձրացնել իրենց պաշտպան իշխանը և ընդհակառակն վար զարնել ուրիշները, մասնաւորաբար հակառակորդ իշխանները, նոյնիսկ թագաւորները:

Այս պատմագիրները, ամէնքն ալ եկեղեցական, ապրած ու գործած ըլլալով այնպիսի ժամանակիներու մէջ երբ կրօնական տեսակէտը զերի: Խոզ էր, չեն կըրցած շատ անգամ տեսնել նաեւ եկեղեցին ու եկեղեցականութեան թերիները, բայց ընդհակառակն խիստ և աններով եղած են աշխարհական իշխանութեան վերաբերմումբ զոր ներկայացուցած են ամենամութ գոյներով:

Մեր պատմագրութեան հայրը կը համարուի Մովսէս Խորենացին, թէեւ ոմանք զայն աւելի վերջի գարերու հեղինակ կը համարեն: Ան գրած է Հայոց Պատմութիւնը սկիզբէն մինչեւ Արշակունեաց վախճանը: Իր լեզուն, տեղ տեղ, խթին է և իր պատմութեան աւանդական մասը հարուստ, սիրելի և յատկանշական դրուգներով: Իրեն կը վերագրուի նաեւ Աշխարհագրութիւն մը:

Եետոյ կուգայ Եղիշէն, որ գրեց Վարդանանց պատերազմը՝ բանաստեղծական աննման գրիչով մը:

Ղաղար Փարագեցին, արժանահաւատ մատենագիր, իր

պատմութիւնը կ'սկսի Արշակունեաց բաժանումին ու կը հասցնէ մինչեւ վահանի Մարզպանութիւնը:

Ե. դարու պատմիչներն են Յովհան Կպիսկոպոս Մամիկոնեան, որ գրեց Գոյլ Վահանի յաղթանակներուն մասին, և Սեբէսու սկիզբէն մինչեւ 660 թուականը:

Արաբական շրջանի Հայ պատմիչները չունին նախորդ դարերու պատմագիրներու հմտութիւնը: Այս շրջանի առաջին պատմիչն է Մովսէս Կաղանկատուացին, որ գրեց Աղուանից պատմութիւնը: Իր պատմութիւնը շարունակած է ուրիշ մը և հասցուցած է մինչեւ Ժ. դարը:

Հ. դարու պատմիչն է Ղեւոնդ Երէցը, որ նկարագրեց Արաբներու արշաւանքը մեր երկիրը և անոնց տիրապետութիւնը:

Թ. դարու նշանաւոր պատմագիրներն են Յովհաննէս Կաթողիկոսը և Թովմա Արծրունին: Առաջինը գրեց Բագրատունեաց առաջին երեք թագուարներու մասին, (թէեւ իր պատմութիւնը կը սկսի Հայոց ծագումէն) իսկ երկրորդը՝ Արծրունեաց տոհմին պատմութիւնը: Թովմա Արծրունին շրջած է Հայաստանի այլեւայլ մասերը և գրի առեր է շատ մը նիւթերու: Իր պատմութիւնը կը հասցնէ մինչեւ Արծրունեաց Գագիկ Ա:

Ժ. դարուն Ստեփանոս Սոսոգիկը կը գրէ իր պատմութիւնը՝ բաղկացած երեք մասերէ, սկսելով ստեղծագործութենէն: Բայց իր գրքի Գ. մասն է հետաքրքրական ուր ան կը խօսի Բագրատունիներու և անոնց գործերու մասին, մինչեւ Գագիկ Ա. (1004):



Վարագ

Իսկ ԺԱ. դարու կէսին Արիստոկէս Լաստիվերտացին գրեց Բագրատունեաց անկման և Հայաստանի թշւառ վիճակի մասին:


Ճարտարապետութիւնը: — Ե. դարուն գտնուեցան հայ գիրերը և հայ գրականութիւնը՝ մէկէն ի մէկ կատարեալ ձեւ մը ստացաւ: Ինչպէս եղաւ ասիկա: Այս երեւոյթը այսօր բացարուած է այսպէս: — Ե. դարէն առաջ, հայ արքունիքին մէջ կը գործածուէր մաքուր լեզու մը: Դիրերու գիւտէն յետոյ, Սահակ և Վաղարշապատի բով Մեսրոպ, այդ լեզուն յղկելով ու գեղեցկացնելով, կազմեցին մեր Ոսկեղարեան կատարելագործուած լեզուն:

Բայց ի՞նչպէս ծագած է հայ արուեստը, մասնաւորաբոր ճորտ սրապետութիւնը, որ Միջին Դարերուն բարձրագոյն կատարելութեան մը հասաւ, ինչպէս կը վկայեն այդ շրջանէն միացած չէնքերը — վանք, եկեղեցի, պալատ և այլն:

Եթէ Ե. դարը մեր գրականութեան ոսկեղարն է, Զ. և Ե. դարերն ալ մեր ճարտարապետութեան ոսկեղարը կարելի է հաշւել: Անկարելի է որ այդ արուեստը մէկէն ի մէկ ծնունդ առնէր և համեմէր շարգացման այնքան կատարեալ աստիճանի մը: Ճիշդ չէ նաեւ թէ Հայերը ճարտարապետական իրենց հրաշալի արուեստը ուսած են Պարսիկներէն, Բիւղանդացիներէն, Արաբներէն և այլն: Շողակար



Գայիխանեանց տաճարը գիւտէն յետոյ, Սահակ և Վաղարշապատի բով Մեսրոպ, այդ լեզուն յղկելով ու գեղեցկացնելով, կազմեցին մեր Ոսկեղարեան կատարելագործուած լեզուն:



Կոթուկան կոչուած ճարտարապետական ոճին ամենահին օրինակը Անիի Մայր Եկեղեցին է։ Հայ գողթականերն էին որ ոյդ ոճը տարին Եւրոպա։



Անիի Մայր Եկեղեցիին կամարակապ եւ սիւնազարդ ներքին մասը

Քննելով Միջնադարէն առաջ Հայաստանի մէջ մընացած արուեստի մնացորդները, օրինակ գերեզմանաքարերու քանդակները, այսօր կարելի եղած է հաստատել թէ մեր ճարտարապետութիւնը հայ մտքին ծնունդն է որ եթէ դրացի ազգերէն ազգուած է իսկ, բայց անոնցմէ փոխ առնուած չէ, այլ ընդհակառակն։

Հայկական ճարտարապետութեան ամենահին նմոյներն են Զ. դարուն վերջերը հիմունած Եղիշարդի մեծ եկեղեցին (574—604), Դուինի Ս. Գրի-



Հայկական
մահարձան


գոր եկեղեցին (606—611), Հովհաննէի վանքը (618), Գայիստանէի վանքը (630) և ասոնցմէ աւելի փառաւոր տաճար մը՝ Բագարանի կամ Այշգեբատի Ս. Կոր սպետի կոմ Ս. Յավհաննէսի վանքը (620—631), Ակոռիի մայր եկեղին (660):



Արաբական արշաւանքներէն յետոյ և Բագրատունեաց շրջանին։ Հայ աշխարհը ծածկուեցաւ չքեղ շինութիւններով։ Այդ շրջանի կարեւոր իիշտառկարանն է Անին իր 1001 եկեղեցիներով, պալատներով և հանային հաստատութիւններով, ինչպէս նաև Բագրատունիներու և Արծրունիներու։



Ս. Հովհաննէսին անարք սանարը



Զուարքնոց տանարին բեկորներ

Հայոստանի զանազան մասերուն մէջ բարձրացուցած
վանքերը եկեղեցիները,
խոչքարերը եւայլն։ թ.
դարու վերջերը կ'ապրէր
համբաւաւոր հայ ճարտա-
րապետը՝ Տրդատ, որ չինեց
Անիի հոչակաւոր Մայր Ե-
կեղեցին և նորոգեց Կ. Պոլ-
սոյ աշխարհածանօթ Ս. Սո-
ֆիա տաճարը։



Անիի Կաթողիկոսարանին
ներին տեսքը



Մասն Գ.

ՌՈՒԲԻՆԵԱՆԵՐԸ

Պ Ը Ս Փ Ը.

Կ Ի Լ Ի Կ Ի Ա


ՀԱՅՈՒԹԻՄՆԵՐ. — Ե՞րբ սկսաւ գրական շարժումը Հայոց մէջ
եւ որո՞նք եղան զայն սկսողները։ Ինչո՞ւ չշարունակուեցաւ
սկսուած զործը։ Ո՞ր կրօնական բանաստեղծները կը ճանչնար
այս շրջանին։ Որո՞նք տուին գարդապետական գրուածքները։

Որո՞նք են միջնադարեան հայ պատմիչները, ի՞նչ ոգիով զրի
առած են անոնք իրենց նիւթերը։ Ի՞նչպէս կը բացարուի հայ
ճարտարապետութեան սկզբնաւորութիւնը մեր մէջ։ Ան ե՞րբ հա-
սաւ իր կատարելութեան։ Որո՞նք են հայ ճարտարապետութեան
ամենահին նմոյշները։ Արարական տիրապետութեան եւ Բագրա-
տունեաց շրջանին ի՞նչ փիճակի մէջ էր ճարտարապետութիւնը։

Կիլիկիա. — Կիլիկիա փոքրիկ երկիր մըն է, որ կը
գտնուի Փոքր Ասիրյ հարաւարեւելեան կողմը։ Ան
շրջապատուած է՝ հիւսիսէն և արեւմուտքէն։ Տաւրոս-
եան անանցանելի լեռնաշղթայով։ Հարաւէն՝ Միջեր-
կրտկան ծովով, իսկ արեւելքէն՝ Ամանոսեան լեռներով։

Կիլիկիա կը բաժնուի երկաւ որոշ մասերու. յեռ-
նային Կիլիկիա՝ հիւսիսակողմը, որ քարուա և անբեր
է, առողջ կլմայով, և դաշտոյին Կիլիկիա՝ որ հիւսի-
սային և արեւելեան լեռներու ու Միջերկրական ծո-
վուն միջեւ կը տարածուի, մեղմ, երբեմն նոյնիսկ տաք
կլիմայով և խիստ բարերեր հողով։ Այս մասը ուսոգ-
ւած է հիւսիսէն հարաւ վազող բազմաթիւ գետերով,
որոնց գլխաւորներն են Ճինուն, Սիհուն և Կալիկադ-
նոս։ Լեռները ծածկուած են անտառներով, լեցուն որ-
ոի և մուշտակաւոր կենդանիներով։ Դաշտային մասը
կ'արտադրէ արմտիք, բամպակ, նարինջ, ձիթապտուղ
եւայլն։

Լեռնաշղթաները, տեղ տեղ, աղաստ անցք կը ձգեն
դուրսի աշխարհին հետ յարաբերուելու համար։ Տու-



րոսեան լեռներու մէջ գտնուող այդ անցքերը կը կոչ-
էին Դրունք Կիլիկիոյ, իսկ Ամանոսին դէպի հարաւ
(Ասորիք) տանող ճամրաները՝ Դրունք Ասորւոց։

Արևիկ

Այս անցքերը, ինչպէս նաեւ լեռնային կարեւոր
կէտերը, պաշտպանուած էին ամրաշնն բերդերով, որոնց
գլխաւորներն են՝ Լամբրոն, Սիս, Վահկա, Կապան,
Բարձրերդ և այլն, իսկ գաշտային մասերուն մէջ
պէտք է յիշել Անարզաբա, Հեթումի բերդ, Իլան Գառ-
լէ և այլն։

Կիլիկիոյ գլխաւոր քաղաքներն էին, գաշտային
մասերու մէջ՝ Տարսոն, Մամեստիա, Ատանտ, Անարզա-
բա, և այլն, իսկ լեռնաշխարհի մէջ՝ Սիս, Հաճըն, Զէյ-
թուն, Մարտչ, Կիլիկիոյ կարեւոր նաւահանգիստն էր
Այս։

Իր նպաստաւոր դիրքին պատճառաւ, Կիլիկիա իր
վրայ հրաւիրած է շատ մը աշխարհակալ պետութիւն-
ներու ուշադրութիւնը։ Ասորեստանցիներէն ու Բարե-
լացիներէն յետոյ զայն գրաւեցին Պարսիկները, ապա
Աղեքսանդր Մակեդոնացին, Սելեւկեանները, Հռոմա-
յեցիք և Բիւզանդացիները։ Հայերը զայն խլեցին Բիւ-
զանդացիներէն։

Հայք ի Կիլիկիա։— Բիւզանդացիք նենգութեամբ
տիրելէ յետոյ Հայաստանի, չկրցան զայն պաշտպանել։
Մեր երկիրը ենթարկուեցաւ Սելծուքներու տրշաւան-
քին որու ընթացքին շատ մը Հայեր, լքելով իրենց
հայրենիքը, ցրուեցան զանազան կողմեր, ապահով ա-
պաստանարաններ փնտուելու համար։ Շատ մը Հայեր
ալ, իրենց իշխաններուն հետ, եկան հաստատուեցան
Կիլիկիա։ Երբ կայսրութեան հարաւային սահմաններն
ալ սպանալիքի ենթարկուեցան մահմետականներու
կողմէ, կայսրերը քաջալերեցին հայ իշխաններու զազ-
թը դէպը Կիլիկիա, անոնց բնակութեան տեղեր և
բերդեր չնորոնցին այդ սահմաններուն վրայ, անոնց
միջոց աւ պաշտպանուելու համար։ Այս իշխաններէն

նշանաւորներն են Վասիլ՝ որ Թեսունի տէրն էր, Օշին՝ որ Լամբրոնը խլեց մահմետականներէն և բերդը ժառանգութիւն ստացու կայսրէն, ասոր եղբայրը՝ Բազունի, որ Տարասի տիրացաւ, Ապիրատ՝ ներսէս Շնորհալի հայրը՝ որ տիրեց Ծովք ամուր դղեակին:

Ինչպէս գիտենք, Վասպուրականի, Անիի և Կարսի թագաւորները, իրենց երկիրներու փոխարէն ուրիշ վայրեր ստանալով փոխադրուած էին Փոքր Հայքի և Կապաֆովկիոյ կողմերը։ Սակայն յոյն մոլեուանդութիւնը զանոնք հոն ալ հանգիստ չձգեց։ Անոնք որ կրցան տղատիլ չարաչար սպանութենէ կամ թունաւորումէ, նմանապէս անցան կիլիկիա, ուր տէր եղան կալուածներու և բերդերու։

Յիշեալ երեք հայ թագաւորներէն զատ այդ ժամանակները կազմուած էր նաեւ ուրիշ հայ իշխանութիւն մը, Փիլարտոս անուն նշանաւոր հայ զօրավարի մը կողմէ, Բիւզանդական կայսրութեամ զերիշխանութեան տակ։ Այնպէս որ այս չորս հայ իշխանութիւնները, որոնց երկիրները կը տարածուէին Ալիս գետին ակունքներէն մինչեւ Խոսի ծոցը, ամուր պատուար մըն էին Սելառուքաններու գէմ, որոնք Հայոսատանը խլելէ յետոյ Բիւզանդացիներէն գէպի արեւմուտք առաջանալ կ'աշխատէին։

Երբ Բիւզանդիոնի Ռոմանոս - Դիոգինէս կայսրը գերի իսկաւ Սելառուքներու ձեռքը, Փիլարտոս, կայսեր ցրուած բանակին մէկ մասը իրեն հնազանդեցնելով յաջողեցաւ հիմը դնել իր իշխանութեան։ Ան մհծցուց իր իշխանութիւնը, օգտուելով Ալիս-Ասլանի սպանութեամբ Սելառուքնանց երկրին մէջ առաջ եկած խռովութիւններէն։

Այս հեռատես և կորովի իշխանը, որ յարգանք պարտադրեց նաեւ Բիւզանդիոնի, մեծ ծրագիր մը ու-

նէր — փոքր Ասիոյ մէջ նո՞ր հայ թագաւորութիւն մը կազմել Ուստի, ոչ միայն բարեկամ և քաջալեր եղաւ Կապատովկիոյ երեք հայ թագաւորներուն, այլիւ բնակութեան տեղ և իշխանութիւն տուաւ Հայաստանէն նոր եկող նախարարներուն։ Ան նոյն խոկ իր երկրին մէջ հաստատեց կաթողիկոսական աթոռ մը։ Իր իշխանութեան կարեւոր քաղաքներն էին Խարբերդ, Մալաթիա, Մարաշ, Ուրֆա և Անտիոք, որոնց բնակիչները հայ էին, նաեւ յոյն և ասորին իր իշխանութիւնը տեսեց մօտ 20 տարի և վերջացաւ Սելառուքներու կողմէ (1086)։ Իրմէ Յասրի առաջ վերջացեր էին Կապատովկիոյ միւս հայ թագաւորութիւնները։

Այս Փիլարտոսն էր որ գիւրացուցած էր, ինչպէս ուրիշ իշխաններու, նմանապէս Ռուռինի տէրութեան հաստատութիւնը Կիլիկիոյ մէջ։

Ամանոսի զօրաւոր և անտառածածկ լեռներու մէջ հայ աքսորական կրօնականները բարձրացուցին բազմաթիւ վանքեր։ Այնպէս որ ՓԱ. գարուն ասոնց թիւը բաւարան շատ էր։

Կիլիկիա այս վիճակին մէջ էր ահա երբ երեւան եկաւ Ռուռին իշխանը, հիմնադիրը Կիլիկիոյ մէջ հայկական անկախութեան։

Կիլիկիոյ հայկ. անկախութեան գլխաւոր բաժանմները։ — Հայոց անկախութիւնը՝ Կիլիկոյ մէջ։ տեւեց երեք դար, 1080—1375։

Այս երեք հարիւր տարուան պատմութիւնը Կրնանք բաժնել երկու որոշ շրջաններու։

1. Խեխանապեսութեան տօջանը 1080—1199։

2. Թագաւորութեան տօջանը 1199—1375։

Այս վերջինն ալ կրնանք բաժնել երկու շրջանի։

1. Փառքի եւ բարգաւաննումի տօջան, որ Ռուռին-

եան ցեղի և Պապեռոնի Հեթումեան տոհմի թագաւորական ժամանակաշրջանն է, և

2. Անկյան ըրջան, որ Լուսինեան արքաներու դժբախտ ու խառնակ ժամանակն է առաւելապէս:


ՌՈՒԲԻՆԵԱՆ ԻՇԽԱՆԱՊԵՏՆԵՐԸ (1080—1195)

Ռուբին Ա. (1080—1095).— Ռուբէն, յանդուգն ու ձեռներէց պատերազմիկ, մօտաւոր ազգականը Գագիկ Բ.ի, անոր մահուան վրէժովը վտառուած և Հայերը Յունաց բռնութենէն ազատելու նպատակաւ, հաստատուեցաւ Տաւրոսեան լեռներու վրայ, ուր եկան իրեն միացան շուշով ուրիշ Հայեր եւս: Ան իրեն աջակից ունեցաւ իրմէ առաջ Կիլիկիա հաստատուած միւս հայ իշխանները, վոնտեց Յոյները իր գրաւած վայրերէն և հիմնեց Ռուբինեան Հարստութիւնը:

Ան իշխան 15 տարի:

Կոստանդին Ա. (1095—1100).— Ռուբէնի յաջորդները, բնական է, պիտի աշխատէին իրենց իշխանութեան առնամանները ընդարձակել: Կոստանդին շատ մը վայրերու հետ գրաւեց հաեւ Վահկա (Ֆէքքէ) բերդը, որ Կապադովկիան Կիլիկիոյ կապող ճամբուն վրայ էր: Կայսրը զայրացաւ և կը պատրաստուէր Կիլիկիոյ վրայ արշաւելու, երբ Եւրոպայէն Կիլիկիա հասաւ Խաչակրաց բանակը, որ կ'երթար Երուսաղէմ զայն մահմէտականաց ձեռքէն ազատելու համար: Կոստանդին ամէն կերպով օգնեց Խաչակիրներուն և մասնակցեցաւ Անտիոքի պալարումին, որ վերջապէս ինկաւ Խաչակրաց ձեռքը: Կոստանդինի այս օժանդակութիւնը Եւրոպացւոց, դժգոհ ձեղեց Կիլիկիոյ շրջակայ մահմէտական իշխանութիւնները: Խաչակիրները անոր տուին Մարքիզ ափազուը:

Ասորիի Լատին իշխանութիւններն ու Ռուբինեան իշխանապետները.— Խաչակիր բանակը 1099ին տիրեց Երուսաղէմի և հոն կազմեց Լատին թագաւորութիւն մը: Պաղեստինի այս թագաւորութեան կցուեցան նաեւ Անտիոքի, Տրիպոլոյ և Եդեսիոյ լատին իշխանութիւնները՝ դարձեալ հիմուած Խաչակիր բանակներու կողմէ: Իսկ 1191ին, Անգլիոյ Ռիշարտ թագաւորը, կայսրէն



Ասորիի Լատին իշխանութիւնները

խլեց Կիպրոս կղզին և զոյն ծախեց Երուսաղէմի զահազուրկ Գուլիտոն Լուսինեանին, կազմելով, այս կերպով, լատին նոր թագաւորութիւն մը:

Այս բոլոր իշխանները ֆրանսացի ըլլալով, ֆրանսերէնը գործաւ այդ երկիրներուն գործածական լեզուն:

Իսկ երկրին պաշտպանութեանը համար կազմուեցաւ

բանակ մը, որուն զինուորները կրօնաւորներ էին: Երեք խումբերու կը բաժնուէին ասոնք.

Հիւրընկալներու կարգը.

Տանարականներու կարգը և .

Տեւոննեան (Գերման) ասպեսներու կարգը:

Կիլիկիոյ հայ իշխանապեանները և Ասորիքի լատին իշխանները միեւնոյն թշնամիններն ունէին — Բիւզանդիոնի կայսրերը, Սելջուքները և Եգիպտոսի Մէլուք սուլթանները: Բնական էր ուրեմն, որ հայ և լատին այս իշխանները զիրար իր գաշնակից նկատէին: Ասկէ զատ, լատին այս իշխանները ամուսնական կապեր եւս հաստատեցին Կիլիկիոյ իշխաններուն հետ, որով, գաղաքան կապը ամրացաւ նաեւ ընտանեկան կապերով: Այս կերպով, լատին իշխանութեանց աւատական կարգն ու սարքը և եւրոպական կարգ մը սովորութիւնները մուտք գործեցին նաեւ Կիլիկեհայոց մէջ:

ՀԱՅՈՒԹՆԵՐ.— Ի՞նչ զիտէք Կիլիկիոյ աշխարհազրութեան մասին: Հայերը ե՞րբ եւ ի՞նչո՞ւ զաղթեցին դէպի Կիլիկիա: Ի՞նչ վիճակի մէջ էր այդ երկիրը երբ Ռուբէն Ա. հաստատեց Ռուբինեան իշխանութիւնը: Քանի շրջաններու կրնանը բաժնել Կիլիկիան անկախութեան ժամանակամիջոցը: Ի՞նչ ըրին Ռուբէն Ա. եւ Կոստանդին Ա.: Ի՞նչ զիտէք Ասորիքի Լատին իշխանութեանց մասին:

ՊԱՍ ԺԹ.

ԹՈՐՈՍ Ա. ԵՒԼԵՒՈՆ (1100—1157)

Թորոս Ա. (1100—1123). — Կիլիկիոյ իշխանապեանները, ասկէ յետոյ, պիտի աշխատէին իրենց իշխանութիւնը հարաւի կողմէն հասցնելու մինչեւ ծովը, յուռաջդիմութեան և բարգաւաճումի աղրիւրը Կիլիկիոյ Թորոս Ա., լեռնային մասերէն իջնելով դաշար, գրաւեց Անարզաբար բերգաքաղաքը: Ապա սկսու իր երկրին բարեզարդութեամբը զբաղիւ, երբ Թուրքմէնները իր վրայ արշաւեցին: Գոզ Վասիլի օգնութեամբ Թորոս զանոնք վանտեց: Քիչ յետոյ, Գոնիայի Մելիք-Շահ սուլթանը արշաւեց Կիլիկիա, բայց Թորոս զայն եւս վանտեց, թէեւ մեծամեծ զոհեր տալով, և իր գէնքերը ուղղեց զէպի Յոյները և անսացմէ խլեց կարգ մը վայրեր՝ Կապակովկիոյ մէջ: Այս կողմէն Կիլիկիոյ սահմանները ապահովցնելու նպատակաւ, Թորոս գրաւեց նաեւ Կեղիսզրա բերգը, սեփականութիւն Մանդաւեան իշխաններուն՝ Գագիկ Բ.ի սպանիչներուն, որոնց հետ ինամիտական կապով ալ կապուած էր: Խորամանկութեամբ հասաւ իր նպատակին: Տիւանուէ յետոյ ոյս ամուր բերգին և ձերբակարելէ վերջ Մանդաւեան երեք իշխանները՝ Թորոս հրամայեց իր առջեւ բերել բերդին գանձերը: Երբ բերուեցան նուեւ Գագիկի սուրն ու զգեստները, հայ զօրքն ու իրենց պետը յուզումէն լացին: Մանդաւեան եղբայրներէն մին բերդին պատուաններէն ինքնինքը վար նետեց ու մեռաւ, երկրոր-

ԴԵ՛ իր լեզուագարութեան պատճառաւ տեղն ու տեղը
սպանուեցաւ, իսկ երկրորդը գերի առնուեցաւ։ Այս




Թորոս Ա.ի կնիքը

Կերպով լուծուեցաւ Գագիկի թարապարտ մահուան
վրէժը։

Թորոս պահապան զօրք թողլով կեղիսդրա, կիլի-
կիա վերագարձաւ, նը-
ւիրուելու համար իր
երկրին բարեկարգու-
թեանը։ Մեռու ու
թաղուեցաւ իր շի-
նուած Դրազարկ վանքին
մէջ։

Իր հռչակը այն-
քան տարածուեցաւ որ, կիլիկիան «Թորոսի Երկիր»
անունը ստացաւ։



Պլինձէ դրամ Թորոս Ա.ի

Լեռն. (1123—1137).— Թորոսի միակ որդին
մեռած կամ թունաւորուած ըլլալով, իշխանապետ ե-
ղաւ եղբայրը՝ Լեռն., որ շարունակելով Թորոսի
գործը, Յոյներէն խլեց Մամեստիա, Ատանա և Տարսոն
դաշտային և վաճառաշատ քաղաքները, հանելով, այս
երպով, մինչեւ ծովեղերքը։

Այս քաջ իշխանապետին կեանքը սակայն պստե-
րազմներով անցաւ և դժբախտութեամբ վերջացաւ։ Ա-
ռաջին դժբախտութիւն հանողները եղան լատին իշխան-
ները, իրենց բանութեամբն ու նախանձովը։

Լեռն օգնած էր Անտիոքի Ռոժեր իշխանին՝ Ան-
տիոքը Թուրքերէն ազատելու համար։ Բայց Ռոժերի
յաջորդը Ռէյմոնտ նենցութեամբ բռնեց Լեռնը և բան-
տարկեց։ Լեռն իր ազատութիւնը գտաւ Ռէյմոնտին
տալով Ատանա և Մամեստիա քաղաքները, 60,000
դահեկան և իր որդիներէն մէկն ալ պատանդ թողլով։
Սակայն Լեռն կիլիկիա վերադառնալով պատերազմի
ձեռնարկեց, տուած քաղաքները ետ առաւ և ստիպեց
իր հակառակորդը որ իր որդին ալ պատ ձգէ ու հաշ-
տուի իրեն հետ։

Իր քաջագործութիւններուն համար, Լեռն եւրո-
պացի ասպետներէն «Տուրոսի Առիւծ» տիտղոսը ստա-
ցաւ։

Բիւզանդիոնի Յովհաննէս-Կոմմնենոս կայսրը ուզե-
լով Անտիոքը իր իշխանութեան ևնթարկել՝ պատե-
րազմի եկաւ։ Անտիոքիք Լեռնի օգնութեան դիմե-
ցին։ Սո հայ և եւրոպացի զօրքերով գնաց սաշարեց
Սելեւկիան, որ Յունաց կը պատկանէր։ Ասիկա սխալ
մըն էր, որովհետեւ, կայսրը, կիլիկիա մտաւ և դիւ-
րութեամբ գրաւեց Ատանա, Տարսոն և Մամեստիա
քաղաքները ու գնաց պաշարեց Անտրզաբան։ Հայերը
քաջութեամբ դիմադրեցին, կրակցած երկաթներով այ-
րելով թշնամիին բարսն զործիքները։ Կայսրը պաշա-
րումը վերջնելու վրայ էր, երբ իր որդին խորհուրդ
տուած իրեն մեքենաները կաւով ծնիկել։ Այս հնար-
քով Յոյները յաջողեցան քանդել պարիսպները և ներս
մտնել։

Անտրզաբան գրաւելէ յետոյ, կայսրը գնաց պաշա-

բեց Վահկան ուր կեդրոնացուցած էր Լեւոն իր ուժը :
Բերդին պաշտպանութիւնը կը վարէր Կոստանդին քաջ
իշխանը, իսկ Լեւոն ինքը քաշուած էր լեռները : Դաշ-
նակից Անտիոքիք փութացին Լեւոնի օգնութեան,
սակայն կայսրը բանակ մը զրկելով Անտիոքի վրայ՝
սահից գաղանակիցները վերադառնալ իրենց երկիրը
պաշտպանելու: Կայսրը, այս կերպով, տկարացնելով
երկու կողմերը, գիւրութեամբ տիրեց անոնց: Անտիոք
ճանչցաւ կայսեր գերիշխանութիւնը, իսկ Կոստանդին
չկրնալով երկար դիմանալ, անձնատուր եղու և երբ
չզթայակապ նաւ գրուեցաւ Պոլիս զրկուելու համար,
հերոս իշխանը, իր ծառաներուն օգնութեամբը, շըդ-
թաներէն արձակուելով, սպաննեց իր պահապանները և
ծովը նետուելով ցամաք ելաւ: Սակայն մասնութեամբ
նորէն բռնուեցաւ:

Իսկ Լեւոն պաշտօրէ, զուրկ և անօգնական, սահիպ-
ւեցաւ յանձնուիր կայսրը զայն իր Ռուրէն և Թորոս
որդիներուն հետ Պոլիս տարառ ու բանաւարկեց: Վայ-
րագարար նախ աչքէ, տպա կեանքէ զրկեց Ռուրէնը,
որուն ցաւին չդիմանալով Լեւոն, մեռաւ բանտին մէջ:

Կիլիկիա Յունաց ձեսքը մնաց ութը տարիի չափ,
և ենթարկուեցաւ անոնց բռնութեան և հուլածանքին :
Անոնք կողոպտեցին նոյնիսկ Հայոց եկեղեցիներն ու
վանքերը:

ՀԱՅՈՒԹԵՆԵՐ.— Ի՞նչ պիտի ըլլար ասկէ յետոյ Ռուրինեան
իշխանապեսներուն նպատակը: Ի՞նչ գործեր տեսաւ Թորոս Ա.։
Ո՞ր տեղերը գրաւեց Լեւոն Ա.։ Ի՞նչ պատերազմներ մղեց եւ ի՞նչ
արդիւնք ծեռք բերաւ:

ՊԱՍՏՈՐ.

ԹՈՐՈՍ Բ. ՄԼԵՀ ԵՒ ՌՈՒԲԵՆ (1145—1185)


Թորոս Բ. (1145—1168).— Տիրելով Կիլիկիոյ Յոյ-
ները չկրցան զայն պաշտպանել: Երկիրը ոտնակոխ ե-
ղաւ լատին և թուրքմէն իշխաններու կողմէ:

Այդ միջոցներուն Թորոս բռնաէն արձակուած և
կայսեր բանակը մասձ ըլլալով, նաւով Պոլսէն փախաւ
Անտիոք, ուր աջակցութիւն գտնելով, 120 հոգիով ե-
կաւ Կիլիկիա և ինքինքը յայտնեց հայ քահանայի
մը: Շուտով իր շուրջ հաւաքուեցան միւս իշխանները
և Եղեսիա տպաստանած իր Մլեհ ու Ստեփանէ եղ-
բայրները:

Թորոս, 10,000 զօրքով գրաւեց Վահկա, Սիմա-
նակլա, Առիւծ բերդերը՝ լեռնային մասերու մէջ, իսկ
Ատանա, Անարզարա, Թիլ և Մամհասիա քաղաքները՝
դաշտային մասին մէջ, ջարդելով ու փախցնելով Յոյ-
ները:

Յունաց Կիոս-Մանուէլ կայսրը Անդրոնիկոս զօրտ-
պետը զրկեց Կիլիկիան վերագրաւելու: Սա եկաւ պա-
շտօնաց Մամհասիան ուր կեդրոնացած էր Թորոս, ա-
ռանց բաւականաչափ ուժ ունենալու: Ուստի յայտնեց
Անդրոնիկոսի թէ կը ճանչնայ կայսեր գերիշխանու-
թիւնը, եթէ կայսրը ճանչնայ Հայոց իրաւունքները:
Ամբարտաւան Անդրոնիկոս պատասխանեց. «Կայսեր
հրամանն այս է. քեզ կապել շղթաներով և հօրդ պէս
Պոլիս տանիլ»: Թորոս, զայրացած, անձրեւու գիշեր

մը, երբ Անդրոնիկոս կերու խումով զբաղած էր, սաստիկ յարձակում մը զործեց թշնամիին վրայ, սոսկալի կոտորած մը տուաւ և փախցուց, գերի բռնելով շատ մը յոյն իշխաններ: Կայսրը ուզեց փրկագին վճարելով ազատել իր իշխանները: Թորոս առաջտրկեց իբր դեսպան եկողներուն, որ իրենք որոշեն իրենց իշխաննե-



Ներումի բերդին աւերակները

րուն արժէքը, որովհետեւ, ըստու, եթէ ինձի համար արժէք մը ունենային չէի վաճառեր գանոնք, բայց եթէ կայսեր պիտանի են՝ թող վճարէ և առնէ: Այս կերպով, դեսպանները ստիպուեցան որոշել ծանր փրկագին զոր թորոս Յունաց իսկ ներկայութեանը բաժնեց իր ընկերներուն: Երբ Յոյները, զարմացած, այս բանին պատճառը հարցուցին, թորոս պատասխանեց ժպտելով: «Այսպէս կը վարձարեմ զիսուորներս, որպէսզի ուրիշ անգամ մըն ալ գերի բռնեն ձեր իշխանները»: Այս գերիներուն մէջ էր նաեւ Օշին՝ Լամբրոնի տէրը, ներ-

սէս Լամբրոնացիին հայրը՝ որ իր փրկագինին կէսը՝ 20,000 ոսկի տուաւ, և միւս կէսին համար ալ իր Հեթում որդիին պատանդ ձգեց թորոսի քով: Հեթում, թորոսի քով մեծնալով այնքան սիրելի եղաւ անոր, որ յետոյ թորոս զայն իրեն փեսայ ըրաւ տուզանքին մացորդը օժիտ հաշուելով և Լամբրոն զոկեց, յունասէր այդ իշխանական տունը իրեն կապելու յոյսով:

Թորոս, յետոյ, ծանր պարտութեան մը ենթարկեց Հալէպի Նուրէտափին սուլթանը, որ կ'սպառնար թէ՛ Սուրիոյ, թէ՛ Պաղեստինի քրիստոնեաց իշխանութիւններուն և թէ՛ նոյնիսկ, յունակոն կայսրութեան:

Հակառակ ասոր ստկայն, Մանուէլ կայսրը թորոսի գէմ գրգռեց Գոնիայի Մագոսւտ սուլթանը, որ երկու անգամ յարձակեցաւ Կիլիկիոյ վրայ, բայց պարտուեցաւ:

Կայսրը, այս անգամ, թորոսի գէմ գրգռեց Անտիոքի Ալբո-Շաթիկօն իշխանը, որ չկրցաւ բան մը ընկելու երբ ստ, թշնամանալով կայսեր հետ, յարձակեցաւ Կիպրոսի վրայ, ստիպուեցաւ հաշտուիլ թորոսի հետ:

Կայսրը, անկէ յետոյ, անձամբ եկաւ Կիլիկիայ թորոս, յանկարծակիի եկած, քաշուեցաւ յեռները: Ստկայն Մանուէլ տեսնելով որ դիւրութեամբ պիտի չկրնայ համիլ իր նպատակին, երուսաղէմի թագաւորին միջնորդութեամբը, հաշտուեցաւ անոր հետ, հրովարտակով մը զայն ճանչցաւ Կիլիկիոյ տէրը և անոր տուաւ «Պանսեպատոս» տիտղոսը: Իրեն պահեց միայն Անտիոքաբան և Մամեստիան, այս վերջինի մէջ յոյն իշխան մը պահպան ձգելով:

Թորոս քանի մը անգամ օգնեց խաչակիր իշխաններուն Նուրէտափինի գէմ: Այս կոփէներու ժամանակ թորոսի եղբայրը Մահփանէ, Մարտիր կողմերը կարգ

մը տեղեր գրաւելով յոյներէն և թուրքերէն կ'ուզէր նոր հայ իշխանութիւն մը կազմել։ Տարսոնի յոյն կառավարիչը, նախանձելով, նենցութեամբ սպաննեց հայ իշխանը, ողջ ողջ խաչելով։ Այս բարբարոսութեան վրայ թորոս ջարդել տուտ իր տէրութեան մէջ բնակող Յոյները։ Քիչ կը մնար պատերազմը նորէն պիտի տրծարծուէր եթէ Երուսաղէմի թագաւորը չմիջնորդէր։

Մլեն (1169—1174).— Թորոս իրեն յաջորդ նշանակած էր իր որդին՝ Ռուբէնը։ Սա անչափահաս էր և իրեն ինամակալ կարգուած էր Թորոսի աները՝ Թովմաս Պայլ։

Օգտուելով այս վիճակէն, Մլեն մնձ տակնուվրայութիւն մը առաջ բերաւ երկրին մէջ՝ իշխանութեան տիրանալու համար։ Ան մեծցած էր անկիրթ և անսանձ։ Ատեն մը Տաճարական Ասպեսներու կարգը մը տած էր, յետոյ մահմէտականութիւնը ընդունած և Թուրքմէններու հետ Կիլիկիա արշաւած էր։ Իր եղբօր կեանքին դէմ դաւած ըլլալով բռնուեցաւ Թորոսէն ու ներուեցաւ։ Ի վերջոյ Հալէպի Նուրէտին սուլթանի սիրելին ու խորհրդականը եղած էր։

Թորոսի մահէն ետք, Մլեն Կիլիկիա մտաւ, բայց Հայերը, Խաչակիրներու օգնութեամբ, զինքը վռնտեցին։ Բայց երբ Նուրէտին Հայոց գաշնակիցներուն երկիրները արշաւեց՝ զանոնք ետ դարձնելու համար, Մլեն մահմէտական զօրքով նորէն Կիլիկիա մտաւ և տիրացաւ իշխանութեան։ Իր իշխանութիւնը բռնութեանց շարք մը եղաւ։ Հալածեց իրեն հակառակորդ կարծածները և եկեղեցականները։ Թովմաս Պայլը փախաւ Անտիոք, իսկ փոքրիկն Ռուբէնը տարին Հռոմէկը, Ներքին Ռուբէնը Եղբայրը՝ Լեւոն, սաստիկ պաշարեց Լամբրոնը։ Հեթում իրեն օգնութեան կանչեց Անտիոքի իշխանը (Պեմունդ) որ, ճաշի հրաւիրելով Ռուբէնը, խորդախութեամբ բըռնեց ու բանտարկեց զայն։ Սակայն Ռուբէնի Եղբայրը՝ Լեւոն, սաստիկ պաշարեց Լամբրոնը և ստիպեց Հեթումը որ ազատ արձակել տայ Ռուբէնը։

Մլեն թշնամական վնրաբերում ունեցաւ նաեւ իտաչակիրներուն դէմ, զորոնք կ'տաէր, մինչ Նուրէտինի հետ եղբայրական սիրով կտպուած էր։ Ան նոյնիսկ անգամ մը կողոպտեց Երուսաղէմի թագաւորին դեսպանները, որոնք Կիլիկիայէն անցնելով Պոլիս կ'երթային, ձգելով որ գրեթէ մերկ չորունակեն ճամբանին։

Նուրէտափինի հետ միաբանած պատերազմեցաւ նաեւ Յունաց դէմ և երկու անգամ յաղթեց անոնց։

Եթէ Մլենի քաղաքականութիւնը ըլլար միանգամընդմիշտ հեռանալ Խաչակիրներէն ու համաձայնի Հըրջակայ մահմէտական սուլթանութեանց հետ, անշուշտ խելացիութիւն պիտի սեպուէր Բայց ան փոփօխամիտ էր և բռնակալ ու տառապեցուց իր իսկ ժողովուրդը։ Այս պատճառու ալ դաւով սպաննուեցաւ։


Ռուբէն Դ. (1174—1185).— Ստեփանէի որդւոյն՝ Ռուբէնի իշխանութեան շրջանը բաղդատաբար հանգիստ անցաւ, ինքն ըլլալով մարմապէս և սրտով գեղեցիկ ու բարի մարդ մը, քաջ պատերազմիկ և վեհանձն։

Ռուբէն միայն մէկ անգամ ստիպուեցաւ զէնքի գիմել Լամբրոնի իշխան Հեթումին դէմ, որ իր նախորդներուն պէս Յունաց կուսակից կը մնար, թշնամի էր Ռուբէննեաններուն և վռնտած էր նոյնիսկ իր կինը։ Մլենին իսկ ուզած էր պատժել Հեթումը՝ բայց չէր յաջողած։ Ռուբէն գնաց պաշարեց Լամբրոնը։ Հեթումիրեն օգնութեան կանչեց Անտիոքի իշխանը (Պեմունդ) որ, ճաշի հրաւիրելով Ռուբէնը, խորդախութեամբ բըռնեց ու բանտարկեց զայն։ Սակայն Ռուբէնի Եղբայրը՝ Լեւոն, սաստիկ պաշարեց Լամբրոնը և ստիպեց Հեթումը որ ազատ արձակել տայ Ռուբէնը։

Իր կեանքին վերջին տարիները Ռուբէն իշխանու-

ԹԻւնը Լեւոնի յանձնեց և ինք վանք մը քաշուելով
հոն մեռաւ 1185ին:

ՀԱՅՈՒԹԻՄՆԵՐ.— Թորոս Բ. ի՞նչպէս զերադարձաւ Կիլիկիա
եւ ի՞նչ ըրտու: Ի՞նչպէս զերջացաւ Անդրոնիկոսի արշաւանքը Կի-
լիկիոյ վրայ: Ի՞նչ գեր խաղաց այս պատերազմին մէջ Համբոնի
Օջին իշխանը: Ցունաց կայսրը ուրիշ ի՞նչ դժուարու թիւններ
տուաւ Թորոսի: Ի՞նչպէս զերջացան Հայ-Բիւզանդական կոյիւննե-
րը: Ի՞նչ էր Ստեփանէի նպատակը եւ ի՞նչպէս զերջացաւ իր
ծեսնարկը: Ի՞նչպէս Մշեհ իշխանութիւնը ծեռը ծգեց եւ ի՞նչե՞ր
ըրտ: Ի՞նչպէս անցաւ Ռուբէն Գ.ի իշխանութեան շրջանը:



Լամբրոն բերդը

Այս ամրակուռ ու անառիկ բերդը կը գտնուի Տորոսի անց-
բերէն մէկուն մէջ, համանուն գիւղին բովք, Տարսոն քաղաքին
հիւսիսը: Ցունասէր Համբոնը միշտ հակառակորդ մնաց Սիսի:

ԴԱՍ ԻԱ.

ԹԱԳԱՒԻՈՐՈՒԹԵԱՆ ԾՐՁԱՆ

(1199—1575)

ԼԵՒՈՆ ՄԵՇԱԳՈՐԾ (1186—1219)



Հանգամանքները.— Մօտ 100 տարի անցած էր այն
օրէն ի վեր երբ Ռուբէն Ա. հիմք դրաւ Ռուբինեան
իշխանութեան: Անցնող այս մէկ դարու ընթացքին
Ռուբինեանք ընդարձակեցին իրենց իշխանութեան սահ-
մանները՝ տիրելով Լեռնային և Դաշտային Կիլիկիոյ,
մաքրեցին զայն օտար բնակչութենէ ու բաւական
հարստութիւն և ուժ ամբարեցին դիմադրել կարենա-
լու համար շրջակայ զօրաւոր թշնամիներուն:

Հիմա պէտք էր աւելի հաստատուն ձեւ մը տալ
այս նոր պէտութեան և օժտել զայն օրէնքներով և
կարգուածքով:

Այս գործը վիճակեցաւ, Ստեփանէի կրտսեր որդին
Լեւոնին, որ Կիլիկիոյ վերջին պարոնը և առաջին թա-
գաւորը եղաւ:

Իր եղբօր իշխանութեան սկիզբը, Լեւոն իր վրայ
կասկած հրաւիրելով թէ կ'ուզէ անոր տեղը գրաւել,
ժամանակ մը Բիւզանդիոն գնաց, ուր արժանացաւ պա-
տիւներու, ու երբ վերադարձաւ եղաւ եղբօրը աջ բա-
զուկը և կարգուեցաւ տէր Կտականի:

Քաջ ռազմագէտ, արիասիրտ և խորագէտ, որ պա-

տերազմներու մէջ «առիւծի պէս կը մռնէլ», Լեւոն, Կիլիկեան շրջանի մեր ամենամեծ թագաւորը եղաւ և անջնջելի յիշատակ մը ձգեց մեր պատմութեան մէջ, արժանանալով Մեծագործ տիտղոսին։ 37 տարեկան էր երբ իշխանական գահը բարձրացաւ։



ԼԵՎՈՆ ՄԵծագործ

Իր երկարատեւ իշխանութեան գլխաւոր նկարագիրն է։

1. Իշխանապետութենէ թագաւորութեան բարձրացում։

2. Հաստատուն օրէնքներու և կարգ ու սարք ստհմանում։

3. Երկրին սահմաններուն ընդարձակում։

Այս նպատակներուն իրագործման համար Լեւոն ի գործ դրաւ ամէն միջոց, ներելի կամ ոչ։ Ան կը բաղձար մինչեւ իսկ բո՛ւն Հայաստանի թագին։

Լեւոն, իր իշխանութեան սկզբի տարիները, նախ փորձեց զինակցիլ Յունաց հետ և կայսրէն ընդունիլ թագը։ Սակայն, մէկ կողմէն Յունաց անդթութիւնն ու մոլեռանդութիւնը և միւս կողմէն Հայոց ատելութիւնը դէպի Յոյները, արգելք եղան իր նպատակին իրագործման և Լեւոն իր աչքը զարձուց դէպի Եւրոպա, քանի որ միւսիւլման երկիրներէ շրջապատռւած, Կիլիկիան իր ուժերով պիտի չկրնար երկար ատեն դիմանալ։ Ասիկա Եւրոպայի ալ նպաստաւոր էր, արեւելքի Լատին իշխանութիւնները պաշտպանելու տեսակէտէն։

Տէր հզօր բանակի մը, Լեւոն նախ գործ ունեցաւ Թուրքէններու Ռուստէմ սուլթանին հետ, որ մինչեւ Սիս մայրաքաղաքը հասած էր, ուր և գտաւ իր մահը։

Խաչակրաց Գ. արշաւանիքը — Մինչ Կիլիկիա Լեւոնի իշխանութեան տակ խաղաղ շրջան մը կ'ապրէր, իր շուրջը մեծամեծ դէպքեր տեղի ունեցան։ Եգիպտոսի հռչակաւոր սուլթանը, Սալահ-էտ-Տին, տիրելէ յետոյ Սուրբոյ, Անտիոքի, Միջագետքի և Պաղեստինի մէկ մասին, կ'սպառնար Երուսաղէմի թագաւորութեան։ Երուսաղէմի Դուխտոն Լուսինեան թագաւորը անոր դիմաց ելաւ և պարտուելով գերի ինկաւ։ Սուլթանը սուրէ անցնել տուաւ բոլոր սապեանները և Սողոմոնի տաճարին վրայ Մուհամմէտի դրօշը բարձրացուց (1186)։

Այս լուրը ցնցեց Եւրոպա։ Զեւնարկուեցաւ նոր ու մեծ խաչակրութեան մը, որուն զլուխը կեցան Գերմանիոյ Ֆրէտէրիկ Շիկամօրուս կայսրը, Անգլիայ Ռիշարտ Առիւծասիրտ և Ֆրանսայի Փիլիպոս-Օգոս-

տոս թագաւորները, ինչպէս նաև բազմութիւն իշխաններ, անհամար զօրքով։ Ֆրէտէրիկ, խաչակիր բանակին պետը, Գոնիայի սուլթանը ջախջախելէ յետոյ, իր յոդնած և պաշարէ զուրկ բանակին համար դիմեց Լեռնի օգնութեան, խոստանալով անոր արքայուկան թագ։ Առիթը նպաստուոր էր Լեռնի՝ իր նպատակին համելու համար, ուստի օգնեց Խաչակրաց բանակին ամէն կերպով։ Սակայն կայսեր անակնկալ մահը Կալիկադնոս գետին մէջ, ժամանակ մը յետաձգեց Լեռնի մեծագոյն բազանքին իրականացումը։ Ատիկա իրականացաւ Ֆրէտէրիկի յաջորդ Հենրիկոս Զ.ի կողմէ, որ խորհրդակցելէ յետոյ Պապին հետ, անոր զրկեց թագ և գրօշակ, այս վերջինը տափւծանից, իրը խորհրդանըշան Լեռն անոււան։

Թագագրութեան հանդէսը տեղի ունեցաւ 1199 Յունիուս 6, Ծննդեան տօնին օրը, Տարսոնի Ս. Սոֆիա տաճարին մէջ։ Թագը արքային ներկայացուց Պապին ներկայացուցիչը, իսկ օծումը կատարեց Գրիգոր Ապիրատ կաթողիկոսը։ Լեռն առաւ, «Լեռն Ա., շնորհիւ Հոռմէտական կայսեր, թագաւոր Հայաստանի տիտղոսը»։ Սակայն քիչ յետոյ ան ինքնինքը անուանեց թագաւոր Հայոց, ընորհօն Աստուծոյ։

Թագագրութեան հանդէսին ներկայ էին Յունաց մետրապոլիտը, Ասորուց պատրիարքը, 15 Հայ եպիսկոպոսներ և 39 Հայ իշխաններ և Խաչակիր ասպետներ։

Ամէն կողմէ խնդակցութեան դեսպաններ եկան կիլիկիա։ Եւրոպայի իշխանները, կայսրը և նոյնիսկ Պաղտատի ամիրապետը խնդակցութեան դեսպաններ և ընծաններ դրկեցին Լեռնի։

Այս ելածներէն շատ գոհ չէր սակայն Յունաց Ալեքսիս Գ. կայսրը, որ ուգելով Լեռնը զատել կաթո-

լիկ արեւմուտքէն, անոր զրկեց թագ մը և նումակ մը ուր կ'ըսէր։ «Մի՛ դներ զլուխս Հռոմայեցիներէն ընդունած բագդ, այլ մերինը, որովհետեւ դուն մեզի աւելի մօս ես խան Հռոմին»։



Լեռն Մեծագործի ոսկի դրամը

Լեռն Ա.ի պատերազմները։ — Լեռն իր իշխանութեան 12 տարիները անցուց վէճի և պատերազմներու մէջ՝ Անտիոքի իշխանութեան հետ, սկսեալ իր թագագրութեան ժամանակէն։

Վէճին պատճառը հետեւեալն էր։ —

Իր եղբօր՝ Ռուբէնի վրէժը լուծելու նպատակաւ, Լեռն խարէտկան միջոցաւ բանտարկոծ էր Անտիոքի Պեմունդ Գ. իշխանը, յետոյ, ուրիշներու միջնորդութեամբ աշատ արծոկ սծ էր զայն, ետ առնելէ յետոյ անոր Ռուբէնէ յափշտակած վայրերը և Ռուբէնի աղջիկներէն մին Ալիսը։ Կին ասլով անոր Ռէյմունդ որդւոյն, պայմանաւ որ, եթէ արու զաւակ մը ունենան՝ անոր անցնի Անտիոքի իշխանութիւնը։ Լեռն ինք արու զաւակ չունենալով, կը մտածէր, այս կերպով, Անտիոքն ու Կիլիկիան իրարու միացնել և կազմել զօրուոր թագաւորութիւն մը։ Սակայն Ռէյմունդ չուտ մեռաւ և իր

եղբայրը Պեմունդ Դ., որ Տրիպոլսոյ կոմսն էր, կարեւորութիւն չտալով ոչ գաշխափին ոչ ալ երդումներուն իր հօրը, յափշտակեց Անտիոքը։ Լեւոն արշաւեց Անտիոքի վրայ, գրաւեց զայն և Ռուբէնը գահին վրայ վերահաստատելով վերադարձաւ։ Սակայն Պեմունդ նաւրէն գրաւեց Անտիոքը և Լեւոնի դէմ հանեց Հալէպի սուլթանը, որ յալթուեցաւ։ Լեւոն պատերազմը շարունակելով մէկտեղ յափշտակիչին դէմ, խնդիրը յանձնեց Պապին քննութեան։ Սա երկու մեծ կրօնաւորներ վրկեց քննութեան համար։ Ասոնցմէ մին կաշառուելով անսրդար հանեց Լեւոնը։ Այս անտրդարութիւնը զայրացուց Լեւոնը, որ Կիլիկիայէն վռնտելէ յետոյ Տաճարական տապետները, Անտիոքի և Տրիպոլսոյ իշխանները շղթայեց ու բանտարկեց և առանց սպասելու նոր քննութեան, գնաց պաշարեց Անտիոքը, գրաւեց զայն և մեծ հանդիսութեամբ Ռուբէնը անգամ մը եւս նըստեցուց իր գահուն վրայ, Գերման կայսրէն ալ զայն թագաւոր հռչակելու խոսաւումը առաւ։

Անտիոքիներու հետ Լեւոնի ունեցած վէճին մէջ հետեւեալ դրուագը հետաքրքրական է։ —

Տեսանք թէ Անտիոքի իշխանը Պեմունդ Գ. 1182ին գուաաճանութեամբ դարանի մէջ ձգուծ և զերի բռնած էր Կիլիկիոյ իշխան Ռուբէն Գ.ը., որ եղբայրը և նախորդն էր Լեւոն Ա.ի։

Վէճին առարկան էր տիրտապետութիւնը սահմանակից կարգ մը վայրերու, սկսելով Կասթոնի դղեակէն մինչեւ Այստի ծոցը, Ճիհունի գետաբերանը։

Պեմունդ Ռուբէնը արձակելով իրեն պահած էր այս վիճելի վայրերը։

Պեմունդ իր առաջին երկու կիներէն զատուելով ամուսնացած էր Պուրցէի տիրոջ քենիին Սիպիի հետ որ վատոգի մըն էր և իր ամուսինը կը ծախէր իր թըշ-

նամիներուն։ 1188ի իսլամական արշաւանքին ատեն Փրանկները կը լրտեսէր և կը մատնէր Սալահ-էտ-Տինին, գաղտնի լուրեր կը զրկէր Սուլթանին, զայն աեղեակ պահելով քրիստոնեայ բանակին ծրագիրներուն և փոխարէն ընծաներ կ'ընդունէր անկէ։

1194ին Սիպիլ, որ մատնիչութիւնը արիւնին մէջ կը կրէր, յանձնուեցաւ Կիլիկիոյ հայ իշխանին՝ Լեւոնին Անոր օժանդակութեամբ, Լեւոն, հիմու պիտի կը բնար եղբօրը կրած վեսաին վրէջը տանել Պեմունդէն։

Լեւոն կը խոստանար զինքը կնութեան առնել, եթէ ան օգնէր իրեն մէջտեղէն վերցնելու ամուսինը։ Ուստի, Սիպիլի դրդումով, խրախճանական հանդիպում մը կազմակերպուեցաւ Անտիոքի և հայկական արքունիքներուն միջեւ Կասթոնի աղբիւրին մօտ, զեղեցիկ վայր մը, սքանչելի ծառերով և աղուոր մարմանգներով։ Սիպիլ իր հետ բերած էր, իր ամուսնոյն հետ, Անտիոքի ազնուականութեան ծաղկիները, ինչպէս նաեւ ուրիշներ, այնպէս որ Անտիոքի մէջ մնացին միայն։ Պեմունդ անդրանիկ որդին իշխան Ռէյմունդ և պատրիարք էյմըրի իրաւ է թէ եկողներուն բազմութիւնը աւելի կը դժուարացնէր պատրաստուած դաւագրութիւնը։ Լեւոն փափաք յայտնեց աւելի մտերմօրէն խօսիլ Պեմունդի հետ, նոյնիսկ Կասթոնի դղեակին մէջ ուր իրենց ճաշ մատուցուեցաւ։ Հազիւ ճաշը աւարտած էր, Լեւոն, որ Սիպիլի մեղսոկցութեամբ զօրքեր տեղաւորած էր ամրոցին մէջ, Պեմունդ գերի բռնեց։ Իշխանը մատնութիւնը հասկնալով ըստւ, «Ի՞նչ է աս, Լեւոն, գերի բռնեցիր զիս»։ Եւ անիկա պատուանեց, «Այո՛, և դուք կը յիշէք թէ ի՞նչպէս եղբայրս Ռուբէնը Անտիոք ճաշի հրամերելով զերի բըռնեցիք և բանտարկեցիք»։ Լեւոն աւելցուց որ Պե-

մունդը միայն մէկ պայմանով ազատ պիտի թողուէր, այն է Անտիռքը իրեն յանձնելով։

Պեմունդ, ճարահատ, պաշտօն յանձնեց իրեն ընկերացող երկու պարոններուն երթալ Անտիռք և քաղաքը յանձնել հայ զօրաց, որոնց կը հրամայէր Հեթում Սասունի, եղբօր որդին Լեւոնի Երբ զօրքը հասաւ քաղաքին Սէն Հիլէր եկեղեցին առջեւ, հայերէն մին գոչեց. «Ատիկա անծանօթ սուրբ մըն է և եկեղեցին պէտք էր Կոչէլ Ս. Սարգիս»։ Ասկէ աւելի բանի մը պէտք չմնաց ըմբռստացնելու լատին պարոնները որոնք քիչ առաջ համակերպած էին իրենց ճակատագրին։ Գտնուելով այն գաղափարին հանդէպ որ իրենց բարի սուրբին տեղը պիտի բանէր արեւելեան սուրբ մը, անոնք ըմբռստացան։ Հասարակ շտեմարանապետ մը ամօթահար ըրաւ զիրենք գոչելով. «Տետ՛րք Բնչպէս կ'ընդունիք խայտառակութիւնը որով Անտիռք մեր իշխանէն և ժառանգորդէն առնուի և յանձնուի այս վատ Հայերուն»։ Եւ սկսան քարկոծել հայը որ անարդած էր Սէն Հիլէրը։

Անմիջապէս Անտիռքի բոլոր լատինելու զէնքի դիմեցին, գուռներուն տէր դարձան և արտօսքեցին հայ պահապաններ։ Յետոյ հաւաքուեցան Ս. Պետրոսի Մայր Տաճարը էյմըրի պատրիարքին նախազանութեան տակ և համաձայնելով գացին գտան Պեմունդ որդին Ռէյմունդը և գայն իրենց տէր հռչակեցին մինչեւ իր հօրը գերութենէն ազատումը։

Հեթում, որ իր բանակովը դուրսը կ'սպասէր հանդիսաւոր մուտք գործելու համար քաղաք, խոհեմութիւն համարեց չպնդել։

Լեւոն ինք ալ Կասթոնէն Կիլիկիա մեկնեցաւ իր հետ տանելով գերի Պեմունդը, գոր բանտարկեց Սիսի միջնաբերդին՝ մէջ։

Սակայն պարտուած ասպետները նորէն հանդարտ չկեցան և Լեւոնի գէմ գրգռեցին Գոնիայի իզզւտին Քէյքառուզ սուլթանը, որ Կիլիկիա արշաւեց և Լեւոնէ տուրք պահանջեց։ Լեւոն պատրաստ չըլլալով, իր մարդոցը պատուիրեց որ սուլթանին դեսպանները քանի մը օր հոս հոս զբաղեցնեն։ Մինչ այդ՝ ինք բանակ մը կազմակերպելով յանկարծ սուլթանին վրայ դիմեց—երբ սա իր գեսպաններուն վերադարձին կ'սպասէր անհոգ — յաղթեց ու անոր պահանջածէն աւելի տուրք դրաւ վրան։

Իզզւտին անգամ մը եւս մատաւ Կիլիկիա ու պաշարեց Կապան բերդը։ Լեւոն հիւանդ ըլլալով երկու զօրապետներ զրկեց բերդը պաշտպաննելու, որոնք ստակայն խարսուելսվ սուլթանի սուտ փախուստի խալէն, դուրս ելան բերդէն ու յաղթուեցան, իրենց մէջ ալ արդէն գժուութիւն ինկած ըլլալով։ Կարիճ արքան, բանակով մը մատաւ սուլթանին երկիրը և տակն ու վըրայ ըրաւ գայն, ստիպելով յարձակողը իր երկիրը վերադառնալ, հաշտութիւն կնքել ու գերիները փոխանակել։

Լեւոնի հակառակորդները գեռ ուրիշ գժուարութիւններ ալ հանեցին։ Լեւոն այցելութեան գացած էր Կիպրոսի թագաւոր Ամօրիին՝ որ իր աներն էր։ Վերադարձին՝ հակառակորդներէ պաշարուեցաւ ծովու վըրայ։ Լեւոն ետ դարձաւ և բազմաթիւ նաւերով գաւադիրներուն վրայ յարձակեցաւ, գլխաւորները ծով նետել տուաւ և յաղթանակով մատաւ Կիլիկիա, ուր այս անգամ իրմէ ապստամբած էր Լամբրոնի Հեթում իշխանը։ Լեւոն Հեթումը որդւոյն հետ իր քով կանչեց, զանոնք բանտարկեց և Լամբրոնն ալ գրաւելով իր մօրը յանձնեց։

Լեւոն ՅԱ տարի թագաւորելէ յետոյ մեռաւ, իսոր

սուգի մատնելով երկիրը։ Անոր օրով Կիլիկիոյ սահմանները հասած էին՝ արեւելքէն Եփրաս, հիւսիսէն՝ Սալտմաթտ, արեւմուտքէն՝ Կոլիկաղնոս գետերը և Միջերկրական ծովը, հարաւէն՝ Սուլթան-Սու, մինչեւ Հռոմէլա, Այնթապ և Խոսս քաղաքները (Խաքէնտէրուն)։



Լեռնի հարազատ սորագրութիւնը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ վիճակի մէջ էր Կիլիկիան երբ Լեռն Մեծագործը իշխանութեան զլուխ եղաւ։ Ի՞նչ կը մսար իրեն ընելիք եւ որո՞նք եղան իր զիխաւոր գործերը։

Ինչո՞ւ տեղի կ'ունենար Խաչակրաց Գ. արշաւանքը եւ Լեռն ինչպէս օգտուցաւ ատկէ։

Ե՞րբ եւ ի՞նչպէս տեղի ունեցաւ Լեռնի թագաղրութեան հանդէսը։ Այս առթիւ ի՞նչ զրեց Լեռնի Յունաց կայսրը։

Ի՞նչ պատերազմներ մղեց Լեռն եւ որո՞նց դէմ։ Ի՞նչ էր Անտիոքի դէմ իր մղած պատերազմներուն պատճառը։ Որո՞նք են այդ պատերազմներուն զիխաւորները եւ ի՞նչպէ՞ս վերջացան անոնք։ Ինչպէս էր Կիլիկիան թագաւորութեան վիճակը երբ Լեռն մեռաւ։



ԴԱՍ ԻԲ.

ՀԵԹՈՒՄ Ա. (1226—1270)

Պապեանեաներու գահակալութիւնը. — Լեռն իրեն յաջորդ ընտրած էր Ռուբէն-Ռէյմունդը, բայց տեսնելով որ ան չի կրնար իր իշխանութիւնը պահել առանց արտաքին օգնութեան ու նոր իւսովութիւններու պատճառ պիտի ըլլայ, Վերջէն փոխեց իր կարգադրութիւնը և իրեն թագաժառանդ նշանակեց իր աղջիկը՝ Զապէլ, Կապանի տէր Ատոմ Պայյի խնամակալութեան տակ։ Բայց Ատոմ աւազակներէ սպաննուելով՝ Խնամակալ եղաւ Պապեանի մեծ Պարոնը՝ Կոստանդին Պայյի, Լամբրոնի իշխաններուն ընտանիքէն և Արծրունեաց ցեղէն։ Ռուբէն-Ռէյմունդ, դարձեալ Անտիոքէն վաճնաւած, Խաչակրաներու օգնութեամբ Կիլիկիա մատգահուն տիրանալու համար, բայց յաղթուելով բռնուեցաւ և բանտի մէջ մեռաւ։

Ապա, Կոստանդին, հայ մեծամեծներու համաձայնութեամբ, Զապէլը ամուսնացուց Տրիպոլսոյ Պեմունդ կոմսի տղուն՝ Փիլիպոսի հետ։ Բայց ատ սկսաւ Կրօնական վէճեր բանալ, պալատը կողոպտել և հօրք գըրկել, լատինները առաջ քաշել և Հայոց կարեւորութիւն չտալ, այնպէս որ Կոստանդին ստիպուեցաւ զայն Սայյ բանտը նետել տալ, ուր ան մեռաւ երկու տարի վերջ։

Կոստանդին, դարձեալ մեծամեծներու հաւանութեամբ, ուզեց Զապէլը ամուսնացնել իր Հեթում որդ-

ւոյն հետ, Զապէլ հակառակեցաւ, փախու Սելեսկիա՝ իր մօրը քով, և կոստանդին ստիպուեցաւ բռնութեան գիմել: 1226ին Հեթում թագաւոր օծուեցաւ, իբրեւ օգնական և գահակից Զապէլի: Այս կերպով իշխանութիւնը Ռուբինեաններէն անցաւ Պապեռոնեան ընտանիքին, որ թագաւորեց աւելի քան դար մը և տուաւ թագաւորներ, որոնցմէ Հեթում Ա., Լեւոն Բ. և Հեթում Բ. փայլուն գէմքեր հանդիսացան:




Հեթում Ա.

Հեթում Ա. — Հեթում թագաւորեց 44 տարի և իր գործերովը արժանաւոր յաջորդը եղաւ Լեւոն Ա.ի: Իրեն կ'օգնէր իր փորձառաւ հայրը, Երկիրը ներսէն խողաղեցուց, բանակին սպարապետ նշանակեց իր Սմբատ Եղբայրը, միւս Եղբայրը՝ Մարաջախտ անուանեց. Լամբրոնի կոստանդին իշխանն ալ «թագադիր և ասպետ» անուաննելով իր տեղը վերադարձուց:

Հեթում աշխատեցաւ հաշտ ապրիլ նոսեւ դրացի ազգերուն հետ. դաշինք կապեց Գոնիայի սուլթանին

հետ, որովհետեւ Ասորիքի Լատին իշխանութիւնները շատ ակարացեր էին և կիլիկիա գրեթէ մինակը մնացեր էր մահմետականաց գէմ:

Թաթարաց արշաւանքը. — Երբ Կիլիկիա խաղաղութեան մէջ կը յառաջդիմէր, Ասիոյ կողմէն նոր փոթորիկ մը բարձրացաւ: Մոնկու թաթարներու առաջնորդ



Այս իրենիք - կառնելով արշաւանքը Փաթաթիկ բնենի իրենի ու զոյլը
մետքը կը փոխադրի Արքայի բնենի իրենի ու զոյլը

դը, Ճէնկիզ իսան բոլոր թաթարները միացուցած, կործանելէ յետոյ Զինական կայսրութիւնը. անցաւ Հնդկաստան և Պարսկաստան, գրաւեց զանոնք, մտաւ Միջագետք և իր զօրավարները լրկեց մինչեւ Հարա-

Հային Ռուսաստան ՃԵԿԿիզ-Խան կը պատրաստուէր անձամբ Հայաստանի վրայով և Կովկաս լեռներէն Եւրոպա արշաւել, երբ մեռաւ 1227ին։ Պարսկաստանի մէկ մասին թագաւորը այս պատերազմներուն մէջ մեռած ըլլալով, անոր որդին ՃԵԼՄ-ԷՄ-Ճին փորձեց կրկին տիրանալ իր երկրին, բայց յաղթուելով փախաւ Հայաստան և իր պարաւութեան վրէժը անպաշտպան Հայերէն առաւ և հասաւ մինչեւ Գոնիայի սութիւնութեան սոհմանները։ Հեթում, Գոնիայի Ալա Էտ-Ճին սուլթանը, Ասորիքի իշխանները և ուրիշներ միացած՝ ՃԵԼՄ-ԷՄ-Ճինը փախցուցին Կորդուաց լեռնները ուր ան սպաննուեցաւ իրեններէն։

Թարթարները Հայաստան կ'արւաւեն և կը կործանեն ԱՅԻՆ. — ՃԵԿԿիզ-Խանին յաջորդեց Աւխաթա-Խան, որ հրամայեց իր Զարմաղան զօրապետին շարունակել արշաւանքը։ 1236ին Թաթարները մտան Հայաստան և կերոնացան Գեղամայ լիճին ափը ու հետզհետէ ջնջեցին Յունաց և Սելծուքեանց իշխանութիւնները։ Զարմաղան դեսպաններ զրկեց Անի պահանջելով անձնատուր ըլլալ։ Անեցիք, վատան իրենց քաղաքին պարիսպներուն վրայ, սպաննեցին դեսպանները։ Անին պաշարւեցաւ, գրաւուեցաւ և ահաւոր կոտրածէ մը ետք կործանուեցաւ, այլիւս չվերականգնելու պայմանաւ (1236), իսկ 1320ին մեծ երկրաշարժ մը լրացուց աւերը։

Թաթար տիրապետութիւնը Հայաստանի վրայ տեսեց 1236—1340։ Հուլտուուն-Խանը կարգ ու կանոն հաստատեց երկրին մէջ, աշխարհագիր ըրաւ և 10 տարեկանէն վեր ամէն հայ առուրքի ենթարկեց։ Իրը տուրք կ'առնուէր ամէն բան, ձիու պայաէն ու գամէն սկսեաւ։

Թաթարները դեռ կռապաշտ էին և շատ հակառակ մահմետականներուն, իրենց Խանները շատ անգամ կ'ամուսնանային քրիստոնեայ կիններու հետ և տառնց ազգեցութեան տակ անոնք առհասարակ լաւ վերաբերւեցան քրիստոնեաններուն հետ։ Անգութիւն ընդդիմացողներու վերաբերմամբ։ Անոնց այս վարժունքը փոխուեցաւ սակայն երբ մահմէտական գործան։



Արքայազուն մանկանց դամբարանը
Անիի միջաբերդին մէջ

Գարգօրումի դաշինքը. — Թաթարները Այրարատէն անցան Բարձր-Հայք, գրաւեցին և այրեցին կարինը որ Գոնիայի սուլթանին կը պատկանէր։ Սա իր ընտանիքը Հայոց արքունիքը զրկելէ յետոյ Թաթարաց զէմ գնաց ու պարտուեցաւ։ Առնուեցան ու կողպատուեցան նաեւ Սերաստիան, Երզնկան և կեսարիան։

Թաթարները մօտեցան Կիլիկիոյ։ Հեթում ընծա-

ներով պատգամաւորներ զբկեց հայութի՝ բարեկամութիւն խնդրելով։ Թաթարները պահանջեցին սուլթանին ընտանիքը իրենց յանձնել և Հեթում, երկրին շահուն համար, դէմ գնաց հիւրընկալութեան սովորութեան։ Այս պատճառուաւ սուլթանը՝ Լամբրոնի օժանդակութեամբ՝ Կիլիկիա մտաւ, բայց Հեթում, Թաթարաց օժանդակութեամբ, դէմ ելաւ և սպաննեց սուլթանը։ Թաթարաց և Հայոց թշնամիները նոյնն էին — մահմետականները։ Արդէն թէ՛ Հայերը և թէ եւրոպացիները կ'աշխատէին Թաթարները քրիստոնեայ դարձընել։ Հեթում, որոշելով օգտուիլ այս նոր և հղօր ուժէն, այցելութեան գնաց Մանգու-Խանին նոր մայրաքաղաքը՝ Գարագօրում։ Հնդունուեցաւ մեծ պատիւներով և կնքուեցաւ մշտնշենական դաշինք մը։ Թաթարները յանձն կ'առնէին Հայոց դէմ զէնք չվերցնել։ Սելնուկներու կողմէ Հայերեն գրաւուած վայրերը ետքարձնել Հայոց։ Երիսոնեայ եկեղեցիները տուրքի ազա պահել եւ Հայաստանի վրայ դիզուած հարկերը բերեցրնել։ Իսկ Հեթում կը խոստանաք Թաթարաց օգնել անոնց թօնամիներուն դէմ։

Դաւնակից բանակներուն պատերազմները։ — Երեք տարի յետոյ, թաթար բանակը ձեռնարկեց Սուրբ-Երկիրը մահմետականաց ձեռքէն գրաւելու։ Հեթում 40,000 հետեւակ և 2000 հեծեալներով միացաւ Հուլաւունի բանակին։ Միացեալ բանակը նախ ջախջախեց Գոնիայի սուլթանութիւնը, ապա արշաւեց Պաղտատի ամիրապետութեան վրայ։ Պաղտատը գրաւուեցաւ, և փողոտուեցաւ անոր վերջին ամիրապետը՝ իր երկու որդիներուն հետ։ Հիմնայատակ կործանուեցաւ այս ճոխ քաղաքը, և կոտորուեցաւ բոլոր բնակչութիւնը։ բացի քրիստոնեաներէն։ Դաշնակիցները ապա արշաւե-

ցին Հալէպի սուլթանութեան վրայ, գերի բոնեցին սուլթանը և երկիրը իրենց միջեւ բաժնեցին։ Խառանէն մինչեւ Դամասկոս բոլոր քաղաքները անձնատուր եղան և բնակիչները ջարդուեցան։ Այս բոլորէն յետոյ, դաշնակիցները երուսաղէմի վրայ պիտի երթային, երբ Մանգու-Խանը մեռաւ և Հուլաւուն վերադարձաւ իր եղրօր գահը բազմելու։ Հեթում գրեթէ մինակ մնաց Եգիպտացւոց դէմ։ Երկրին պաշտպանութիւնը իր կեւոն և Թորոս որդիներուն յանձնելով, Հեթում նորէն դիմեց Թաթարիստան՝ օգնական զօրք ստանալու։ Օգտուելով անոր բացակայութենէն Եգիպտոսի Բիբարս սուլթանը Կիլիկիա մտաւ։ Թորոս ինկաւ պատերազմին մէջ, իսկ կեւոն գերի բռնուեցաւ Պաշտային բոլոր քաղաքները առնուեցան ու բնակիչները ջարդուեցան։ Սուլթանը, յետոյ, Ասորիքի մէջ, ցրուեց Թաթարաց ցիր ու ցան ուժերը, կործանեց Անտիոքը՝ Խաչակրաց վերջին իշխանութիւնը։

Երբ Հեթում վերադարձաւ, Եգիպտացիք քաշուած էին և նոր արշաւանքի կը պատրաստուէին։ Բայց Հեթում կարողացաւ հաշուուիլ, խաղաղութեան դաշինք կնքել սուլթանին հետ և ազատել իր որդին, որ երդմումբ խօսք տուած էր յարգել իր հօր ստորագրութիւնը։

Տարի մը վերջ, Հեթում, վանք մը քաշուեցաւ և իշխանութիւնը յանձնեց կեւոնի։

Հեթումի գործը, իր հանճարը, իր տեղը պատմութեան մէջ՝ ըստ օստաներու։ Հայ մեծ միապետին ձախողութիւնը Խաչակրութեան ձախողութիւնն ու Եւրոպայի ձախողութիւնն էր։ Եթէ Բիբարս կը փայլի 13րդ գարու իսլամին վերեւ, Հեթումն ալ կը բարձրանայ իր ժամանակի քրիստոնէութեան վերեւ, իր հաշիւնը մէջ ընդգրիած ըլլալով ամբողջ Ասիան, Բէքի-

նէն մինչեւ Աքիս, և որոշելով մօնկոլեան ընդարձակ եռուզեռին մէջ այն կէտը ուր Արեւմուտքի շահը կը գտնուէր:

Ոչ ոք հասկցած էր իր հանճարը: Ֆրանքները, ոռոնց մօտենալու աշխատեցան Մոնկոլները, չըմբռնեցին գլխաւոր շահը իրենց համար այդ մերձնցումին: Մոնկոլները, որոնք վայրկեան մը արեւելեան քրիստոնէութեան պաշտպաններն ու փրկիչները ըլլալու յաջողեցան, երես գտարձուցին այդ ապերախտ դերէն, Կատիններուն քոյլ միայն անվասահութիւն և թշնամութիւն տեսնելով: Հեթում չէր վախցած ընել Գարագօրումի ճամբորդութիւնը քրիստոնէութեան ինպաստ ճամբուն մէջ առնելու համար ձէնկիզիսանեան ահագին ուժը: Պատմութիւնը պարաւոր է ողջունել իր մէջ Միջին Դարու ամենէն լուսաւոր, ամենէն հզօր հանճարներէն մէկը: Հեթում Ա. թագուարը պիտի մնայ այն անձը որ, եթէ Արեւմուտքը մտիկ ընէր իրեն, կարող եղած պիտի ըլլար ընդհանուր պատմութիւնը ուրիշ կողմ մը գտարձնել այն ժամուն երբ Մոնկոլեան երկրաշարժը Ասիոյ մակերեսը տակնուվրայ կ'ընէր:


Ինչ որ մեծ Հայը նախատեսած էր, Մոնկոլեան կայսրութիւն մըն էր, տարածուած մինչեւ Սուտան և Թունուզ, պաշտպան երուսաղէմի թագաւորութեան, ինչպէս նաեւ Հայ թագաւորութեան, յուսալով որ այս շփումէն անոնք քրիստոնեայ կը դառնան հետզհետէ, իրենց նեստորական ցեղակիցներուն և հայ ու լատին եկեղեցականներուն ազդեցութեան տակ: Եւ ասիկա թերեւս դժուար չէր, երբ մտածենք Հուլաւունի մասին, որ ամուսինն էր նեստորական Տոքուզ-Խաթունին, կամ Ապաղա-Խանի մասին, որուն կինն էր յոյն Տեսքինա-Խաթունը:

Զախջախումը հայ բանակին, որ միակ պահապանն

էր Ֆրանքներուն, կը ծանուցանէր արդարեւ ֆրանք տիրապետութեան անկումը հիւսիսային Սուրբոյ մէջ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Լեւոն Մեծազործ ի՞նչ կարգադրութիւն ըրած էր Կիլիկիոյ զանոն համար՝ իր կեանքի վերջին օրերուն, ինչո՞ւ: Ինչպէս Պապեռնեաններու ծեռքն անցաւ Կիլիկիոյ իշխանութիւնը:

Ինչպի՞սի մէկն էր Հեթում եւ ի՞նչ ուղղութեան հետեւեցաւ ի՞նչ զիտէր Թաթարներու մասին. ինչն' ըրին անոնք Հայաստանի մէջ եւ ի՞նչ ըրաւ Հեթում: Որո՞նք էին Գարագօրումի դաշինքին զիտաւոր կէտերը: Ի՞նչ ըրին անկէ յետոյ դաշնակից բանակները: Հետեւա՞նքը:



Անարգաբա բերդը

ԹԱՍ ԻՓ.

ԼԵՒՈՆ Բ. (1270—1289)



Լեւոն Բ. մեր պատմութեան մէջ կարեւոր տեղ մը կը գրաւէ: Ոչ միայն քաջ պատերազմիկ մընէր ան, այլ նաև արիասիրտ պետ մը, վեհանձն թագաւոր մը և ուսումնասէր արքայ մը: Ծինեց դպրոցներ և բարեգործական ուրիշ հաստատութիւններ. իր չուրջը հաւաքեց ուսումնական մարդիկ՝ ընդորինակելու և բազմացնելու համար հին ձեռագրերը որոնցմէ շտտերը կը միան մինչեւ հիմա:

Յօ տարեկանին թագաւոր պատկուեցաւ: Թագաւորութեան օրը ներում չնորհեց դատապարտեալներուն և նուէրներ բաշխեց տղամարդուն: Հակառակ ասոր սակայն, նախանձու հայ իշխանները դաւադրութիւն կազմեցին իր դէմ: Լեւոն բռնեց յանցուորները, բայց բաւականացաւ միայն անոնց բերդերը գրաւելով:

Սակայն հայ իշխանները նորէն իրենց ապերախտութիւնը ցուցուցին, գրգռելով Բիբարս սուլթանը որ Կիլիկիա արշաւէ: Լեւոն ստիպուեցաւ լեռներ քաշել և եգիպտացիք գրաւեցին Մամեստիան ու Կոտորեցին բնակչները: Սիս քաջութեամբ դիմադրեց և մեծ վաս հասցուց թշնամիին, բայց անոնք գրաւեցին Տարսոնը 20,000 մարդ կոտորեցին և 10,000 ալ գերի տարին: Նոյն բախտին արժանացաւ նաև Այաս Կիլիկիոյ մեծ և բանուկ նաւագիստը:

Անկէ յետոյ, Բիբարս, ինք անձամբ Կիլիկիա եկաւ: Բայց այս անգամ հայ իշխանները միարանցան և Մէմլուքները կիրճերու մէջ քաշելով, ահաւոր ջարդ

մը տուին անոնց Բիբարս ինք իսկ վիրաւորուեցաւ և Դամասկոս քաշուեցաւ ուր և գտաւ իր մահը: Այս մեծ յաղթանակը սուղի նստաւ սուկայն Հայոց եւս պատերազմի մէջ ինկան 300 ասպեաներ և ծերունի Սմբատ սպարապետը ծառի մը զարնուելով մեռաւ: Ապազտ Խանը չնորհաւորեց Լեւոնը այս կարեւոր յաղթանակին համար և անոր տուաջարկեց իր երկրին կցել Միջագետքը, բայց Լեւոն խոհեմութեամբ մերժեց ընդարձակել իր տէրութեան սահմանները:

Այս դէպքերէն յետոյ Կիլիկիա հանգիստ չունչ մը պիտի քաշէր, երբ նոր պատերազմ մը բորբոքեցաւ Ասորիքի կողմէ՝ եգիպտացւոց և Թաթարաց միջեւ: Լեւոն, իբրեւ դաշնակից, օգնութեան զնաց Թաթարներուն ձակատամարտը տեղի ունեցաւ Եմեսիոյ (Հոմա) քով: Լեւոն և Թաթարաց մէկ մասը գեղեցիկ յաղթանակ մը տանելու վրայ էին, երբ թաթար բանակին հրամանատարը ձգեց ուղղաղաշտը ու ներսցաւ, Հայերը մինակ թողլով թշնամիին առջեւ և Լեւոն բաւական նեղութիւններով կարողացաւ Կիլիկիա հասնի: Թաթարաց Խանը, նախատելու համար դասալիքները, հրամայեց որ կնոջ հագուստ հագնին և գլխատեց հրամանատարը, որ իր եղբայրն էր:

Այս պատերազմի մասին հետեւեալ մանրամասնութիւնները հետքրքրական են: Թաթար բանակը ունէր 50,000 զօրք, Լեւոն Բ. 30,000: Լեւոնի հետ էին նաև Վրացիները, Յոյները և Ֆրանքները:

Ապազտ Խանը հրամայած էր գրաւել Սուրբան և զայն յանձնել քրիստոնեաններուն: Ֆրանքները, որ ամենէն շատ պիտի օգտուէին ասկէ, շատ քիչ թիւով կը մասնակցէին պատերազմին, իրենցմէ շատերը, շահուակնալութեամբ համոձայնած ըլլալով թշնամիին հետ եղիպատական բանակի հրամանատարն էր Սուլթան

Քալաւուն։ Խսկ Մոնկոլ բանակին կեղրոնին կը հրամայէր Մանկու, աջ թեւին՝ Հայաստանի թագաւորը՝ Լեւսն։

Մէմլուքներու աջ թեւին հրամանատարն էր Համայի էյուպեան էլ-Մանսուրը. յետոյ կուզային եզիպտական և սուրիական բանակները հրամանատարութեամբ մէմլուք Լաչինի որ 15 տարի վերջ պիտի ըլլար սուլթան Եգիպտասի։ Զախ կողմը կը զանուէր Սոնգոր, նախապէս ապստամբած Քալաւունի դէմ, այսօր միացած անոր, պաշտպանելու համար իսլամութինը, Եգիպտական բանակին կ'օգնէին նաեւ Արարներ և Թուրքմէններ։

Մոնկոլներու աջ թեւը, ուր կը զանուէր Լեւսն Հայոց, Վրացիներու, Ֆրանք ասպետներու և Օյրոտ Մոնկոլներու հետ, պարտութեան մասնեց Մէմլուքներուն ձախ թեւը, որ փախուստ տուաւ ամէն կողմ, մինչեւ Դամոսկոս, մինչեւ Կազա: Բայց այս թեւին Մոնկոլները, իրենց յաղթական հետապնդումին մէջ, յանկարծ պատերազմի դաշտէն հեռացան և վազեցին մինչեւ Հոմս, կողոպտելու համար թնամի բանակատեղին։ Նոյն միջոցին ալ, մոնկոլ բանակին կեղրոնը, ուր վիրաւորուեցաւ Մանկու և ձիէն ինկաւ, նահանջեց և հալածուեցաւ և ասիկա որոշեց օրուան բախտը։

Մոնկոլ պարտութիւնը վերագրելի էր ուղղակի իշխան Մանկուին։ Ան թեթեւ վէրք մը ընդունած ըլլալով փախուստի դիմեց դէպի Եփրատ, և պատճառեղաւ իր ուժերուն ցրուելուն։ «Զարհուրեցաւ իբրեւ մէկը որ երբեք պատերազմ տեսած չըլլար»։ Առանց պատճառի, յաղթութեան ուզմաղաշտէն խոյս տուաւ և լքեց Հայաստանի թագաւորը և սպարապետը որոնք թշնամին կը հալածէին Երբ Հայաստանի թագաւորը այս յաղթական հետապնդումէն դարձաւ և չգտաւ Մանկուն, շատ զգածուեցաւ։

Սակայն Մէմլուք բանակն ալ այնքան վնասուած էր (ամբողջ աջ կողմը փախուստի մէջ էր), որ Քալաւուն չհամարձակեցաւ հետապնդել Մոնկոլները։ Ասոնք



123. ՄԱՅՍԻՍ ՄԱՅՈՍ - ՀՕՐԻԶՈՆՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԵԱ

Ելան Գալէ ահարկու բերդ, Պատային կիլիու մէջ,
Միսիս բաղադրի նուկիրը Սրբու

քաշուեցան միւս կողմը Եփրատի որ իրենց արեւմըտեան սահմանն էր։ Ամենէն դժբախտները եղան Լեւսն Բ. թագաւորին Հայերը, որոնք այնքան քաջութիւն ցոյց տալէ և իրենց թեւովք յաղթութիւնն ալ շահեէ ետք, Կիլիկիա վերադառնալու համար, պարտաւորուեցան մահմետական Սուրբոյ մէջին կատարել ցաւոցին նահանջ մը, որու ընթացքին տասնորդուեցան, Թուրք-

մէններու և Քիւրտերու կողմէ սարքուտծ ծուղակներէն։ Լեւոն տեսնելով որ Եգիպտացիք զինքը հանգիստ պիտի չձգեն, Թաթարաց հետ իր ունեցած բարեկամութեան պատճառու, ուզեց սիրաշահիլ զանոնք։ Տառը տարրուան, տասը ամսուան և տասը օրուան համոր դաշինք մը ստորագրուեցաւ. բայց անիկա շատ անըպաստ էր Լեւոնի համար, որ պարտաւոր էր տարեկան մէկ միլիոն արծաթ դրամ տուրք տալ Եգիպտացւոց։

Իր կետնքի վերջին տարիներուն ծանր դժբախտութիւններ հարուածեցին Լեւոնը։ Ան տեսաւ իր կնոջ և երկու զաւակներուն մահը, տպա ժանտախտ մը և անկէ յետոյ սովով մը մեծ տեերներ գործեցին իր երկրին մէջ։ Թագաւորը քաջասրտութեամբ տարաւ այս փորձութիւնները և պետութեան գանձը գործածեց տառապեալներուն օգնելու։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչպիսի դէմք մըն է Լեւոն Բ. եւ ի՞նչ վերաբերում ունեցան իրեն հանդէպ իր իշխանները։ Ի՞նչ աւեր գործեցին Եգիպտացիք Կիլիկիոյ մէջ։ Ինչպէս վերջացաւ անոնց երկրորդ արշաւանքը։ Ինչպէս վերջացաւ Եմեսիոյ պատերազմը եւ ի՞նչ ըրաւ Լեւոն Բ.։



ԴԱՍ ԻԴ.

ՀԵԹՈՒՄ Բ. (1289—1505)



Հեթում Բ. գահ բարձրացաւ աննպաստ ժոմանակներու մէջ։ Եգիպտացիք կործանած էին Ասորիքի և Պաղեստինի լոլոր Լատին իշխանութիւնները որոնք Կիլիկիոյ դաշնակիցներն էին և ոնոր զօրաւոր պահակները՝ հարաւի կողմէն։

Եգիպտոսի սուլթանն էր Մէլիք-Էլ-Աշրաֆ, որ քրիստոնէութեան ոխերիմ թշնամին էր և կ'սպառնար Կիլիկիոյ Այս պայմաններու մէջ Կիլիկիոյ գահը բարձրացաւ Հեթում Բ. որ անհաստատ և թոյլ նկարագիր մը ունէր, թէեւ բարի էր, քաջ և «Արեւելքի քրիստոնէութեան վահանը» կը նկատուէր։

Հեթում, իր յոյսը Եւրոպայի վրայ դրոծ, բազմից գիմումներ կատարեց Պապին և Ֆրանսուայի թագաւորին, բայց ոչ միայն օգուտ մը չտեսաւ, ընդհակառակն վնասուեցաւ և գրգռեց սուլթանը, որ պաշտրեց Հռոմէկան, ուր կը նստէին Հայոց կաթողիկոսները, և 33 օրուան պաշտրումէ յետոյ առաւ զայն, այրերը սուրի քաշեց, իսկ կիները, տղաները գերի տարաւ Ստեփանոս կաթողիկոսին և Լուսաւորչի Աջին հետ։ Հեթում տեսնելով որ Թաթարներէն ա՛լ յոյս չկայ, Մարաշ և ուրիշ ամուր քաղաքները յանձնելով Էլ-Աշրաֆի յաջորդին, հաշտութիւն կնքեց Եգիպտոսի մէջ ծագած ժանտախտ մը ու սովոր նկատուեցան թափուած

անմեղ արեան վրէծը և գերիներն ու մասունքները ետ
դարձուեցան:



Հերում Բ. կրօնաւորի հազուսով

Հայ-Թաթարական զինակցութեան նորոգութիւնը եւ
ներին վեճեր.— Քիչ յետոյ, Հեթում իշխանութիւնը
իր Թորոս եղբօրը յանձնեց և ինք վանք մը քաշուե-
ցաւ: Սակայն տարի մը յետոյ նորէն իշխանութեան
գլուխ դարձաւ՝ բոլորին խնդրանքին վրայ: Հայոց
միակ յոյսը Թաթարաց վրայ ըլլալով, Հեթում Ղազան
Խանի քով զնաց: Վերանորոգեց հին զինակցութիւնը
և ետ առնել տուաւ այն հրովարտակը, որուն համաձայն
եկեղեցիները մզկիթի պիտի փոխուէին:

Վերադարձին ընդունեց Յունաց կայսեր դեսպան-
ները, որոնք եկած էին իր քրոջ՝ Ռիթայի ձեռքը
խնդրելու Միքայէլ Բալէոլոկի համար, որ իր հօր գա-
հակիցն էր: Կայսրը կը մտածէր, այս կերպով, Հայոց ե-
կեղեցին յունականին մօտեցնել, մինչ Հեթում հայ և
յոյն բարեկամութիւնը ամրապնդել կը յուսար այդ
միջոցով:

Ժամանակ մը վերջ, Հեթում, իր Թորոս եղբօրը հետ,
քրոջը տեսութեան գնաց Պոլիս: Երբ վերադարձն ա-
նոնք զարմանքով տեսան թէ իրենց Սմբատ եղբայրը
գահին տիրացեր և իր արարքը ընդունել տուեր է
Ղազան - Խանին, ամուսնունալով անոր ընտանիքն
աղջկան մը հետու Սմբատ բոնեց իր եղբայրները բան-
տարկեց, Թորոսը խեղդել տուաւ և Հեթումն ալ աչքէ
զրկեց: Այս անդթութեան չդիմացաւ իրենց Կոստան-
դին եղբայրը, որ նախապէս Սմբատին հետ էր: Զեր-
բակալեց Սմբատը. ինքզինքը թոգաւոր յայտարարեց
և ազատ արձակեց Հեթումը:

Այդ միջոցին, Եղիպատոսի Լաշին սուլթանին գըրգ-
ուութեամբը, Կիլիկիոս արշաւեցին շրջակայ ամիրաները
ու մեծամեծ չարկիքներ հասցուցին: Կոստանդին ստիպ-
ւեցաւ 10 բերդեր տալ սուլթանին և խաղաղութիւն
խնդրել:

Հերում Բ. կրկին, նոր պատերազմներ.— Քիչ յետոյ
Հեթումի աչքերը բացուեցան, իշխաններու ստիպումին
վրայ ան նորէն գահ բարձրացաւ որուն հակառակեցան
Սմբատ և Կոստանդին: Հեթում յաջողեցաւ զանոնք
բռնել և Պոլիս զրկել ուր և մեռան անոնք:

Այս ատեններ Թաթար-եղիպատոկան բանակով մը
Կիլիկիոս արշաւեց Սուսամիչ թաթար զօրապետը, որ
Խանէն ապստամբելով Եղիպատացոց կողմը անցեր էր:

Հեթում յաջողեցաւ բռնել ապստամբը և իանին դըրկել։ Իսկ տսիկա պատճառ դարձու Թաթար-եղիպտական նոր պատերազմի մը, որուն մասնակցեցաւ նաեւ Հեթումը Եմեսիոյ քով, դաշնակիցները մեծ յաղթանոկ մը տարին և սուլթանը ստիպուեցաւ Հայոց վերադարձնել Կոստանդինէ տուած տասը ամրոցները։ Ե գիպտացւոց ուժը իսպառ պիտի ոչնչանար, եթէ ներքին ապստամբութեան մը պատճառաւ, Ղաղան-Խանը, որ անձամբ կը վարէր պատերազմը, չստիպուէր իր երկիրը վերադառնալ:

Ասկէ օգտուելով Մէլիք-Նազար սուլթանը Հեթումէ տուրք պահանջեց և երբ մերժուեցաւ, իր բանակները նորէն Կիլիկիոյ վրայ արշաւեցին ու մեծամեծ վնասներ հասցուցին։ Նոր մեծ կոիւ մը բորբոքեցաւ դաշնակիցներու և Եգիպտացւոց միջեւ՝ Դամասկոսի մօտերը։ Յաղթանակը, սկիզբները, դաշնակիցներուն կողմն էր, սակայն թաթար բանակէն մաս մը երբ ծարաւէն նեղուած ջուրի մը վրայ խուժեց, թշնամին օգտուեցաւ տոփթէն և ահաւոր ջարդ մը տուու անոնց Խանը յաղթուած զօրավարներուն երեսը թքնել տուաւ, բայց մեծ պատիւներ ըրաւ Հեթումին։ Դրամական խոչոր հատուցում մըն ալ ըրաւ և Պիլարդու զօրապետին ալ 500 զօրք տալով Կիլիկիա ղրկեց՝ պաշտպանելու համար անոր սահմանները։

ՀԱՐՑՈՒՄԵՐ.— Ի՞նչ վիճակի մէջ էին Ասորիի Լատին իշխանութիւնները երբ Հեթում Բ. գամ բարձրացաւ եւ ի՞նչ վիճակի մէջ էր Եգիպտոսի տութանութիւնը։ Ինչո՞ւ Եգիպտացիք Կիլիկիա արշաւեցին եւ կործանեցին Հռոմիան։ Ի՞նչ եղաւ Հայթաթարական գինակցութեան նորոգութեան արդիւնքը։ Ի՞նչ ներքին վէճեր ունեցաւ Հեթում իր եղրայրներուն հետք։ Հեթումինչ դժուարութիւններ ունեցաւ Սուսամիչ ապստամբ Թաթար զօրապետին պատճառաւ։

ԴԱՍ ԻԵ.

Կիլիկիոյ ԱՆԿՄԱՆ ՇՐՋԱՆԸ «1305—1375»

Հանգամանքները։— ԺԴ. դարու սկիզբները Կիլիկիոյ շուրջը քաղաքական հանգամանքները շատ փոխած էին։

Ամենէն առաջ Թաթարներ, Հայոց հզօր դաշնակիցները, տկարացած էին և Ղարբաղանդ-Խանի օրով մահմէտականութիւն ընդունելով (1304) Հայոց հետ թշնամացած էին։

Անդին, ընդհակառակն, Եգիպտոսի Մէլուքները, Մէլիք-Նազար սուլթանին օրով, խիստ զօրացած էին և իրենց կայսրութեան սահմանները մինչեւ Պարսից ծոցը հասցուցած էին։ Արեւելքի մէջ, իրենց դէմ, իր քրիստոնեայ պետութիւն, մնացեր էր միայն Կիլիկիա։

Իսկ Կիլիկիա ներքնապէս կը հիւծէր քաղաքական և կրօնական անհամաձայնութեանց երեսէն։

Կիլիկիային հեռացած կամ շատ տկարացած էին ասպետական կարգերը և երկիրը զրկուած էր իր սահմանագլուխներու ամրութիւններէն։

Այս պայմաններու մէջ, Հայերը կը շարունակէին տակաւին իրենց յօյսը գնել Եւրոպայի վրայ, առանց հասկնալու հոն տեսնուեղ նոր երեւոյթներուն իմաստը։ — Պապութիւնը երկուքի բաժնուած և տկարացած էր, իսկ եւրոպական պետութիւններէն շատերը մահմէտական աշխարհին հետ լաւ յարաբերութեանց մէջ էին։ Միջնադարեան մոլեուանդութիւնը թոյլ չտուաւ

Հայոց ըմբռնելու Մահմէտականներու պահանջին օգտակարութիւնը—ձեռք քաշել Եւրոպայէն և իրենց հետ բարեկամութիւն մշտկել:

Լեւոն Կ. (1305—1308).— Այս բարդ հանգամանքներու մէջ, Հեթում, կրկին անգամ ձգելով զահը կը քաշուէր, թագաւոր պատկելով իր տասնամեայ թոռը Լեւոն իրեն պահելով թագաւորահայր տիտղոսը:

Մահմէտական թաթարները, թուրքերն ու Մէմլուքները սկսան աւրշտկել Կիլիկիան Հեթում, վանքէն պատերազմի դաշտը իջաւ և սոսկալի ջարդ մը տալով Եգիպտացւոց, ստիպեց սուլթանը հաշտուելու իրեն հետ:

Կրօնական վեճը եւ իր հետեւանքը.— Թաթարաց մահմէտականութիւնը ընդունելէն յետոյ, Հեթում իր յոյսը բոլորովին դրաւ եւրոպական օգնութեան վրայ: Պապերը այս օգնութիւնը կը խոստանային՝ պայմոնաւոր Հայ Եկեղեցին իրենց ենթարկուի: Ասոր համար Հեթում մեծ ժողով մը գումարեց Սիսի մէջ՝ քննելու համար միութեան պահանջը, զոր նախապէս Դրիգոր է: Կաթողիկոսը ընդունած էր: Թագաւորին ճնշման տակ, ժողովը իր հաւանութիւնը տուաւ, բայց երկրին ամէն կողմերը ժողովուրդը ընդդիմացաւ: Որոշումները կը գործադրուէին միայն Սիսի մէջ՝ որուն բնակիչները թագաւորն ու թագաւորահայրը մատնեցին Պիլարդուին, որ արդէն վրէժ ունէր թագաւորին դէմ: Սիսի մէջ մզկիթ մը շնելու հոկառակած ըլլալուն համար: Դաւաճան Պիլարդուն, որ Հայոց օգնելու համար Կիլիկիա կը գանուէր, թագաւորը, թագաւորահայրը Անտարզաբականչեց կարեւոր գործ մը պատրուակելով և դաւագրութեամբ սպաննեց զանոնք, անոնց ընկերացող քառասուն իշխաններուն հետ:

Օգին (1308—1320).— Օշին, Հեթումի չորրորդ եղբայրը, Պիլարդուի այս վատ արարքին լուրը առնելուն պէս յարձակեցաւ անոր վրայ, երկրէն դուրս վռնտեց և թագաւոր օծուեցաւ Տարսոնի մայր եկեղեցին մէջ: Ծինեց բերդեր, եկեղեցիներ՝ մին Տարսոնի մէջ, որ ցարդ կանգուն կը մնայ իբր մզկիթ, և Տարսոն քաղաքն աւ շրջապատեց պարիսպներով:

Սա եւս Հեթումի գաղափարները ունենալով, նոր ժողով մը գումարել առւաւ Ատանայի մէջ, միութեան գործը գլուխ հանելու համար, որովհետեւ Մէմլուքները մեծ պատրաստութիւններ կը տեսնէին իր դէմ: Սակայն դարձեալ մեծ շփոթութիւններ ծագեցան երկրին մէջ, սահմելով Օշինը որ հրաժարի այդ գաղափարէն: Իրեն դէմ էին ոչ միայն Կիլիկիոյ այլ նաև Հայաստանի Հայերը: Երուսաղէմի Սարգիս եպիսկոպոսն ալ ժողովին որոշումները մերժելէ զատ, Գանիրէի սուլթանին հրովարտակովը ինքզինքը անկախ յայտարարեց, հիմնելով, այս կերպով, Երուսաղէմի պատրիարքութիւնը (1311):

Օշին երեք անգամ դեսպաններ զրկեց Եւրոպա օգնութիւն խնդրելու, բայց օգուտ մը չտեսնելէ զատ, վմասուեցաւ ալ, որովհետեւ, նախ Գարամանցիները և Սելջուքները իր երկիրը արշաւեցին, թէեւ յաղթուեցան ու փախան, ու յետոյ, Մելիք-Նազար սուլթանը իր բանակները Կիլիկիա զրկեց, որոնք մեծ վմասներ առւին, բայց ի վերջոյ պարտուեցան ու հեռացան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ վիճակի մէջ էր Կիլիկիա ժԴ. զարուն սկիզբը, իսկ Հայերը որոնցմէ օգնութիւն կը յուսային: Լեւոն Գ. ի ատեն ի՞նչ կրօնական վէներ ծագեցան եւ ի՞նչ եղաւ ատոնց հետեւանքը: Ի՞նչ ըրաւ Օշին, ի՞նչ ուղղութեան հետեւեցաւ ան ալ եւ ի՞նչ արդիւնք ծեռք բերաւ:

Թ Ա Ս Ի Զ.

ԼԵՒՈՆ Դ. ԵՒ ՄԻԱՐԱՐԱԿԱՆ
ԸԱՐԺՈՒԽՄԸ

Լեւոն Դ. (1320—1341).— Օչին մեռաւ վերջին յաղթանակը չտեսած և իրեն յաջորդեց իր տառնամեայ որդին Լեւոն Դ., որուն խնամակալ կարգած էր ինք իր աներձագ Օշին Պայլ՝ Կոռեկոսի պարոնը, որ այն ատեն կիլիկիոյ միակ նշանաւոր մարդն էր, բայց որ անգութ և փառասէր էր Գործեց աններելի բռնութիւններ և ոճիրներ:

Օշին Պայլ աշխատեցաւ զօրացնել ու բարեկարգել կիլիկիան, որուն սահմանները հիմա նեղցած էին, բայց շատ քիչ յաջողեցաւ: Կիլիկիոյ դէպի անկում կը դիմէր:

Շուտով կիլիկիոյ արշաւեցին Եգիպտացիք, Թաթարներն ու Թուրքմէնները՝ իրարու հետ գաշնակցած և իրարու ետեւէ՝ լսած ըլլալով՝ որ Եւրոպայի մէջ նոր Խաչակրութիւն մը կը պատրաստուի: Երկիրը աւերուեցաւ, երկրագործութիւնը փնացաւ, քաղաքները կործանուեցան: Առնուեցաւ և կործանուեցաւ նաեւ Այսա նաւահանգիստը և բնակչութիւնը սուրի քաշուեցաւ:

Լեւոնի ամբողջ գործունէութիւնը կը կայանար Եւրոպա գեսպան զրկելու և օգնութիւն ազերաելու մէջ: Ասպարէզ եկաւ ժողովուրդը: Կազմուեցան կամաւոր խումբեր: 600 երիտասարդներ, երեք ճակատա-

մարտի մէջ, 6000 մարդ ջարդեցին: Պապին յանձնարարութեամբը, Թաթարաց Խանը 20,000 զօրք զրկեց Լեւոնի օգնութեան: Մելիք-Նազար ստիպուեցաւ 15 տարւան խաղաղութեան դաշինք մը կնքել, պայմանաւ որ Լեւոն սուլթանին վճարէր տարեկան 50,000 ֆիօրին, Այսաի տարեկան տուրքին և հանուած աղին կէսը, իսկ սուլթանը պիտի նորոգէր Հայոց բերդերը:


Թագաւորահայրը իշխաց 9 տարի բռնութեամբ և դաւերովի իր անգթութեամբը ան ատելի եղած էր թէ իշխաններուն և թէ Լեւոնին, որ շատ անկիրթ մեծցած էր և նոյնքան անգութ: 19 տարեկան էր երբ սպաննել տուաւ թագաւորահայրը, անոր մարաջախա եղացաւ, մինչեւ անգամ իր կինը: Կիլիկիոյ համար մեծ դժբախտութիւն մըն էր, այսպիսի ժամանակի մը մէջ, Լեւոնի պէս թագաւոր մը ունենալը:

Փոխանակ իր ուժը երկրին միութեան մէջ փնտռելու, Լեւոն շարունակից օգնութիւն խնդրել Եւրոպայէն: Ստացուած ամբողջ օժանդակութիւնը եղաւ քիչ մը գրամ, քանի մը պարկ ցորեն և նոր խաչակրութեան մը սպաններից Մելիք-Նազարին: որ գրգուուած՝ նորէն իր բանակները կիլիկիոյ վրայ արձակեցւ Լեւոն ստիպուեցաւ Արեւելեան կիլիկիան, մինչեւ Ձինուն գետը, ուրիշ 7 ամրոցներ և 16,000 ոսկի տալ սուլթանին նաեւ Խաչի և Աւետարանի վրայ երդնուլ թէ այլեւս յարաբերութիւն պիտի չմշակէ Լատինաց հետ:

Ունիրուներ.— Այս բոլորը չէին բաւեր, նոր խռովութիւններ եկան պակասը լրացնելու Յովհաննէսանուն Քանեցի հայ վարդապետ մը լատիներէն սորվելով, Տոմինիկեաններու հետ սկսու Հայ եկեղեցին ծէսերը փոփոխել, պաշտամունքի մէջ լատիներէն խառնել, Հայ եկեղեցին խորհուրդները անվաւեր հռչակել

Կայլն: Այս նոր շարժումը իր հետեւորդները ունեցաւ, որով կազմուեցաւ նոր կուսակցութիւն մը— Ունիբոր- ներ, այսինքն Միարաբներ, իրենց գլուխն ունենալով թագաւորը՝ կաթողիկոսը բանագրեց թագաւորը որ զինքը պաշտօնէ հանեց: Լեւոն սպաննուեցաւ գժգոհներէն, և անորդի ըլլալով, իրմով վերջացաւ Պապիոռնեան տան թագաւորութիւնը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչպէս անցան Լեւոն Դ.ի իշխանութեան տարիները: Ո՞վ էր Օշին Պայլը եւ ինչե՞ր ըրաւ: Ի՞նչ արդիւնք տուին Լեւոնի դիմումները Պապին: Ի՞նչ զիտէք Ունիթորական շարժման մասին եւ ի՞նչ վնասներ տուաւ ան:



Բաբան կոչուած գործիքը

Այս գործիքը խուռ բարերով կը ծեծէր պաշարուած բերդին պարիսապները միջնեւ որ կարենար փլցնել մաս մը ուրկէ ներս պիտի մտնէին պաշարողները:

ԴԱՍ Ի Է.

ԼՈՒՍԻՆԵԱՆ ԹԱԳԱՒԻՈՐՆԵՐ (1542—1575)



Գուիտսն Լուսինեան (1342—1344).— Լուսինեան-ները ֆրանսացի էին և ազգական ֆրանսայի արքայա-կան ընտանիքին:

Լեւոն Դ. անզաւակ մեռաւ: Ան կտակով մը կար- գագրած էր որ իրեն յաջորդը ըլլայ Գուիտսոն Լուսին- եան, որ զաւակն էր Լեւոն Բ.ի աղջկան Զապէլի և Կիպրոսի Ամորի իշխանին: Այս կերպով Կիլիկիոյ թա- գաւորութիւնը անցաւ Լուսինեաններուն:

Գուիտսոն Պոլիս կ'ապրէր և Մակեդոնիոյ կառա- վարիչ եղած ատենը, իբր զինուորական, մեծ անուն հանած էր:

Ան գժուարութեամբ ընդունեց Կիլիկիոյ թագա- ւոր ըլլալու առաջարկը, որովհետեւ գիտէր թէ ի՞նչ գժուարութիւններ կ'սպասէին իրեն:

Գուիտսոն յանդուգն ու քաջ էր, բայց իր նախորդ- ներուն պէս յոյսը գրած էր Պապի օգնութեան վրայ: Եգիպտոսի սուլթանը իրմէ տուրք պահանջեց, Գուի- տսոն խրոխտաբար մերժեց, սակայն Պապէն եկած օգ- նութիւնը 1000 ձիաւոր և 1000 Բիւզանդական դահե- կան էր միայն: Ու Եգիպտացիք կրկին ու կրկին Կի- լիկիա արշաւեցին: Թագաւորը իր հետ բերած էր նաեւ

բազմաթիւ Ֆրանկ ասպետներ, որոնց տուաւ ամէն պաշտօն ու պատիւ։ Հայերը շատ խրատեցին զինքը որ իր յոյը արեւմուաքի վրայ չդնէ և Հայոց արժանապատութիւնը չվիրաւարէ։ Ու երբ տեսան թէ անօգուտ է, գաւագրութեամբ սպաննեցին զինքը, իր եղթօր և 300 Ֆրանկ թիկնապահներու հետ։

Կոստանդին Ա. (1344—1363).— Մեծամեծները Կիլիկիոյ թագաւոր ընտրեցին Նղըր քերդի տէր Պաղտին մարտղախափ որդին Կոստանդինը, որուն մայրը՝ Մարիամ Օչին թագաւորին աղջիկն էր։

Կոստանդին թէեւ անգութ և փառատէր էր, բայց կրցաւ 19 տարի իշխել, արդիլելով կրօնական վէճները և Կիլիկիայէն հեռացնելով լուսինեանները։ Եր ուշագրութիւնը գարձուց Կիլիկիոյ պաշտպանութեան վրայ, ինչ որ գրգռեց Եգիպտոսի սուլթանը, որուն նաւատորմիզը եկաւ պաշարեց Սյամ քաղաքը (1347), մինչ Գոնիայի թուրքմէնները արշաւեցին Տարսոնի վրայ։ Երկու տարի վերջ եզիպտական բանակը գրաւեց Սիս, Ատանա, Տարսոն։ Գարամանի թուրքմէններն ալ պաշարած էին Կոռիկոս բերդը։ Պաշարուած Հայերը օգնութիւն խնդրեցին Կիպրոսի Պետրոս Ա. թագաւորէն, որ կարողացաւ տիրել բերդին և ազտակ պաշարեալները։

Կոստանդին Հոռորոսի իշխանին և Կիպրոսի թագաւորին հետ համաձայնաբար յարձակեցաւ թշնամիներուն վրայ և հալածեց զանոնք Ապա գեսպաններ զըրկեց Պապին, նաեւ Ֆրանսա և Լոնտոն, այս յաղթանակը աւետելու և օգնութիւն ստանալու համար, սակայն Պապը բացէ ի բաց յայտարարեց թէ Հայերը օգնութիւն կրնան ստանալ այս տեսն միայն երբ իր պահանջները կը կատարեն։ Եզիպտացիք նոր արշաւանդ

մըն ալ ըրին։ Կոստանդին, Հոռորոսի ասպետներուն օգնութեամբ, նորէն զանոնք հալածեց և գրաւեց իսքէնտէրուն քաղաքը։

Կոստանդին Բ. մեռաւ 1363ին տուանց գահուն ժառանգ մը ձգելու։

Կոստանդին Բ. (1365—1373).— Երկու տարի Կիլիկիոյ գահը թափուր մնաց գահակալուկան վէճներու պատճառաւ։ Վերջապէս Ա.գայնական կուսակցութիւնը գահ բարձրացուց Կոստանդին Բ. Նղըրեցին, որ սակայն թոյլ ու անհոգ էր և իշխանութիւնը ձգած էր Մարիամ թագուհիին։ Թշնամիներու արշաւանքները կը շարունակուէին։ Կոստանդին մատած եց ենթարկուի Սելիքէլ-Էրէք սուլթանին, բայց սպաննուեցաւ պալտառականներէն։


Կոստանդինէ յետոյ Հայերը Կիլիկիոյ թագը առաջարկեցին Կիպրոսի Պետրոս Ա. կարիճ թոգաւորին, որ կարեւոր ծառայութիւններ ըրած էր իրենց՝ թշնամիներուն դէմ։ Պետրոս Ա. ընդունեց, բայց իր իշխաններէն կազմուած զաւի մը զոհ երթալով սպաննուեցաւ Նիկոսիոյ մէջ։

Ասկէ քաջալերուած թշնամիները նորէն Կիլիկիա մտան և առանց ընդդիմութեան հանդիպելու մեծամեծ աւերներ գործեցին։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչպէս լուսինեանները Կիլիկիոյ գահուն արքացան։ Ո՞վ էր Գույսոնը եւ ի՞նչ ողդութեան հետեւեցաւ, հետեւա՞նըր։ Ո՞վ էր Կոստանդին Ա. եւ ի՞նչ ողդութեան հետեւեցաւ։ Ինչո՞ւ նորէն Եզիպտացիք Կիլիկիա մտան։ Ուրիշ ի՞նչ դէպքեր պատահեցան Կիլիկիոյ մէջ։ Ի՞նչպիսի մէկն էր Կոստանդին Բ. եւ ի՞նչ դէպքեր պատահեցան իր օրով Կիլիկիոյ մէջ։

Դ Ա Ս Ի Բ Ը.

**ԿԻԼԻԿԵԱՆ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԵԱՆ
ՎԱԽՃԱՆԲ**



Լեւոն Ե. (1374—1375).— Կոստանդին անզաւակ մեռնելով՝ գահուն շուրջ ծագեցան նոր վէճեր Ազգայնական և Լուսինեանական կուսակցութեանց կողմէ յարուցուած։ Ազգայնականները կ'ուզէին գահ բարձրացընել Ոթոն Պրունսուիք գերմանացի իշխանը՝ իրեն կին տալով նախկին թագուհին Մարիամը՝ երկրորդները՝ Լուսինեան տոհմէն մէկը կ'ուզէին։ Ոթոն թէեւ ընդունեց իրեն եղած առաջարկը, բայց ամուսնութիւնը չկատարուեցաւ և ազգայնականներուն ծրագիրը չյաջողեցաւ։ Այն ատեն անոնք համաձայնեցան Լուսինեանականներուն հետ և գահը առաջարկեցին Լեւոն Լուսինեանի, որ Կիպրոս կը գտնուէր։

Այդ ժամանակները ձենովացիք տիրելով Կիպրոսի բանտարկեր էին շատ մը իշխաններու հետ նաև Լեւոնը և իրմէ ծանր տուգանք կը պահանջէին։ Լեւոն ստիպուեցաւ խնամակալութիւն մը հաստատել Կիլիկիոյ մէջ, մինչեւ որ կարողանար ազատուիլ բանտէն։

Վերջապէս, 1274 Յուլիս 26ին, ան մեծ դժուարութիւններով կարողացաւ Սիս հասնիլ ժողովուրդը, իշխանները, կղերը փառաւոր ընդունելութիւն մը ըրին իրեն։

Տակաւին 30 տարեկան, զարգացած, կորովի և քաջէր Լեւոն։ Տարբեր ժամանակի մը մէջ՝ ան պիտի կը բնար մեծ վեհապետ մը ըլլալ։

Նոյն տարուան Սեպտ. 14ին ան թագաւոր օծուեցաւ Սիսի Ս. Սոֆիա տաճարին մէջ, նախ լատինական ծէսով, յատոյ հայկականով, Պողոս Ա. կաթողիկոսէն։ Բայց իր այս արարքը իրեն չներեցին Ազգայնականները։



Լեւոն Ե.

Կիլիկիոյ դրութիւնը։ Լեւոն գեղեցիկ ծրագիրներ ունէր հայկական պետութիւնը վերակազմելու համար։ Սակայն երկիրը քայլայման դուռը հասած էր արդէն։ Թշնամիներու յարատեւ արշաւանքները, իշխաններու երկպառակութիւնը, կրօնական վէճերը, և այլն, ուժապառ ըրած էին զայն երբ Լեւոն գահ բարձրացաւ

Եգիպտացիք տիրոսծ էին Կիլիկիոյ մեծ մասին։ Հայոց ձեռքը մնացեր էին միայն Սիս և Անարզարու քաղաքները։ Տաւուտ, Պէկ և Ապու-Պէքը անուն երկու թուրքմէն պետք բաներ էին Կիլիկիոյ դաշտը։ Լեռն փորձեց հաշտուիլ Տաւուտ, Պէկի հետ բայց չյաջողեցաւ և պատերազմի մը մէջ յաղթելով անոր՝ ստիպեց զանիկա հաշտուիլ ու քաշուիլ Սիսի շրջակայքէն։


Լեռն պարագ գտած էր արքայական գանձը։ Խնամակալները մէկ տարուան մէջ սպաներ էին զայն։ Լեռն նախ բանտարկեց խնամակալները, բայց յետոյ վեհանձնաբար ներեց անոնց։

Հետզհետէ Ազգայնական կուսակցութիւնը փսխեց իր վերաբերումը Լեռնի հանդէպ։ Ան այս անգամ կ'ուզէր գահ բարձրացնել Աշոտ անուն ուրացող իշխանը՝ Կոստանդին Բ. ի անկրծագը, որ Եգիպտասութեանին ծառայութեան մէջն էր։ Այս կուսակցութեան պետերն էին կաթողիկոսը, մեծամեծ իշխանները և Մատթէոս-առ-Շապի, չնայած որ սա Լեռնի կողմէ պատիւներու և պաշտօններու հասած էր։

Սիսի պատարումը։— Աշոտի խնդրանքին վրայ Մէտիք-Եշրէֆ-Շապոն համայեց, Ապու-Պէքը ին գրաւել Սիսը։ Աս եկաւ պաշտօն քաղաքը անաւոր անգթութիւններ գործելով (1375 Յունուար 5)։ Ան գրաւեց քաղաքին վարի մասը և այրեց։ Ժողովուրդը քաշուեցաւ բերդը։ Ապու-Պէքը օգնութեան հասաւ Հալէպի Հշըք-Թիմուր տմիրան։ Թշնամիներուն թիւն էր 30,000, իսկ Լեռն շատ քիչ զօրք ունէր։

Լեռն հաւաքեց զօրքն ու ժողովուրդը և երդում ընել տուաւ քաջութեամբ դիմադրելու, ինքն ալ ըրաւ իր երդումը։ Միւս ուր թշնամին սկսաւ յարձակման և Լեռն վիրաւորուեցաւ ծնօտէն։

Նոյն օրը իրիկուն Հշըք-Թիմուր նամակ մը զրկեց Լեռնի ըսելով։ «Եր Տէր, Առլիքանը, իր բերենով կ'իմացնէ իրեն, որ երե անձնատուր բլայ ու մահմետա-



Սիս բաղադրի ու իր համայնքը

կան դառնայ։ Առլիքանը ոչ միայն զինք իր բազաւութեան մէջ կը հաստատէ, այլ նաեւ զինք իրեն ծովակալ կը կարգէ։ Ասոր Լեռն պատասխանեց. «Մենք

նոս եկած ենք ոչ թէ մեր Աստուածն ուրանալու ու մեր հայրենիքը մասնելու, այլ անոնց պատվանութեան վրայ մեռնելու համար: Բայց եթէ Սուլբանը կը զոհանայ իմ նախորդներին վնարուած տարեկան տուրքովը, պատրաս եմ աւելին ալ վնարելու, եթէ ան պատառումը վերցնէ եւ իմ արքունի կալուածները ինձի վերադարձնեկ:

Այս խրոխտ պատասխանին վրայ թշնամին սաստակացուց իր յարձակումները, այլ իզուրի Հշըք-Թիմուր պիտի հաշտուէր Լեւոնի հետ ու հեռանար, բայց ներսէն մատնիներ լուր տուսծ էին իրեն թէ պաշտը հատնելու վրայ է:

Ասկէ զատ, Մատթէոս-տը-Շապ դաւագրութեամբ ուղեց սպաննել իր տէրը: Լեւոն կրթաւ փախչիլ: Դաւաճանը զայն բռնելու համար չուանով բերդին վարի մասը կ'իջնէր, երբ ինկաւ ու ջախջախուեցաւ:

Բայց ինդիրը տառի չվերջացաւ: Կոիւ մը ծագեցաւ Լեւոնի և իր դաւաճան հպատակներուն միջիւ՝ բերդին մէջ: Սովանար ամբոխն ալ գրգռուեցաւ իր թագաւորին դէմ և միրդին գուռները բացաւ: Լեւոն կարողացաւ նորէն ետ մզել թշնամին, բայց իր բանակը ջնջուած էր զրեթէ և պաշտը սպառած: Ուստի որոշեց յանձնուիլ: 1375 Ապրիլ 13ին Լեւոն իր կնոջ, աղջկուն և փեսոյին հետ վերջնականապէս հեռացաւ Սիսէն, տիսուր և յամրաքայլ: Սուլթանը երբ այս լուրը առաւ երեք օր թմբկահարութիւն ընել տուաւ Գահիրէի մէջ:

Հշըք-Թիմուր իր գերիները տարաւ Հալէպ, ուր շատ անդամ ստիպեց զանոնք որ իր առջեւ երկրպագութիւն ընեն: Նաեւ փորձեց Լեւոնը կրօնափոխ ընել տալ, խոստանալով իրեն վերագրածնել իր գահը:

Ցուլիս 9ին հայ գերիները բերուեցան Գահիրէ:

Սուլթանը զիրենք պատուով ընդունեց, բայց չձգեց որ Լեւոնը Գահիրէն հռամայր Գահիրէի Հայերը անոր ճոխ բնակարան մը յատկացուցին, իսկ սուլթանը՝ օրական 60 արծաթ դրամ:


Քիչ յետոյ կաթողիկոսը Սիս վերադարձաւ հայ իշխաններուն հետ իսկ իշխանազուն տիկինները՝ Երուսաղէմ գացին ուր և մեռան:

Կիլիկիա անկէ յետոյ կառավարուեցաւ սուլթանին կողմէ զրկուած կառավարիչներով, բայց հազարաւոր չայեր չուզելով հոն մնալ, գաղթեցին Կիպրոս, Խոտիս և ուրիշ կողմէր Կիլիկիոյ մէջ հայութիւնը խիստ ուշացաւ:

Պազը, Կիպրոսի թագաւորը և Եւրոպայի վեհապետներէն ոմանք աշխատեցան Լեւոնը ազատել՝ բայց չյաջողեցան: Բայց երբ Արագոնի և Կասդիլիոյ թագաւորները արժէքաւոր նուէրներով նոյն խնդրանքը ըրին, Պարքուք՝ Հշըք-Շապանի յաջորդ և որդին վեցամետյ մասուկ՝ սուլթանին խորհրդականը, ազատութիւն տուաւ Հայոց թագաւորին, որ անմիջապէս մեկնեցաւ Եւրոպա, եօթը տարուան գերութենէ յետոյ:

Լեւոն այցելեց Եւրոպական արքունիքները նոր հակալութիւն յայտնելու համար իր բարերարներուն, Ան ամէն կողմէ ընդունուեցաւ միծ պատիւներով, չքանչաններով, նուէրներով, տարեթոշակներով։ Բայց ան հայութիւն կ'երազէր Եւրոպացւոց օգնութեամբ կրկին Կիլիկիա վերագանալ: Թրանսոյի և Անգլիոյ համար հարիւրամեայ պատերազմներու շրջանն էր: Լեւոն Ուեստմինիսդրի մէջ գումարուած լորտերու ժողովի մը ներկայութեան միծ ձառ մը խօսեցաւ երկու ազգերը իրարու հետ հաշտեցնելու համար: Զորս տարուան համար զինադադար մը կնքուեցաւ թէեւ, բայց ինք վիշտերէ հիւծած մեռաւ 1393 նոյ. 29ին Բարիզի մէջ և միծ

Հուքով թաղուեցաւ կեղեստինեանց տաճորին մէջ :
Հիմա իր գամբանը կը դտնուի Ս, Դիոնեսիոսի տաճու-
րը, ֆրանսացի թագաւորներու դամբաններուն հետ :



Լեւոն Ե.ի դամբանը

Լեւոն Ե.ի մահէն յետոյ կիպրոսի Յակոբ Ա. թա-
գաւորը տուաւ Հայաստանի թագաւոր տիտղոսը : Կիպ-
րոսի Լուսինեաններու սերունդէն սւրիչներ այդ ան-

ւանական տիտղոսը շարունակեցին կրել մինչեւ 1510
թուականը և անկէ յետոյ բոլորովին ջնջուեցաւ :

Կիլիկիոյ թագաւորութեան անկումը կը զուգա-
դիպէր Միջին Դարերու վախճանին և Նոր Ժամանակ-
ներու սկզբնաւորութեանն Նոր և Կարեւոր գիւտեր
պիտի փոխէին աշխարհի պատմութեան ընթացքը և
Պոլսոյ գրաւումը Թուրքերէն (Լեւոնի մահէն 60 տարի
վերջ) նոր շրջան մը կը բանար Հայոց պատմութեան
համար :

Կիլիկիան շրջանին կարեւորութիւնը .— Կիլիկիան
անկախութեան 300 տարուան շրջանը մեր ազգին
պատմութեան մէջ կարեւոր տեղ մը կը գրաւէ : Բուռն
Հայաստանէն դուրս, օտար երկրի մը մէջ, Ռուբինեան
իշխանները, քաջարի Ընկերուկիցներու հետ, իրենց
բազուկին ու հանձորին շնորհիւ, կազմեցին իշխանու-
թիւն մը, որ ապա վերածուեցաւ Ընդարձակ թագա-
ւորութեան մը :

Այս շրջանին կարեւորութիւնը կը կայանայ անոր
մէջ, որ Կիլիկիա, ըլլալով ծովեղերեայ երկիր մը և
Հայերը սերա հաղորդակցութեան մէջ գտնուելով եւ-
րոպացւոց հետ, եւրոպական վարքն ու բարքը մուտք
զործեցին մեր մէջ . Հայերը եւրոպականացան և ճանչ-
ցուեցան քաղաքակիրթ աշխարհին կողմէ : Ասիկա օ-
գուտ մըն էր անշուշտ մեզի համար, բայց ճիշդ արդ
յարաբերութեանց պատճառաւ ալ մեզ շրջապատող ժո-
ղովուրդներուն թշնամութիւնը գրգռեցինք և կորու-
ցուցինք մեր անկախութիւնը :

Կիլիկիան շրջանէն ետքը, Հայութիւնը մօտ 550
տարի մնաց օտարին ծանր լուծին տակ : Սակայն ան-
կախութեան, ազատութեան սէրը բնաւ չմարեցաւ ա-

նոր սրտին մէջ, մինչեւ որ տիրացաւ անոր, ինչպէս
պիտի տեսնենք յետոյ:

ՀԱՐՅՈՒԹԵՐ.— Ի՞նչ պայմաններու մէջ զահ բարձրացաւ
կեւոն եւ: Ի՞նչպիսի մէկն էր ան: Ի՞նչ վիճակի մէջ էր Կրլիկիա
երբ կեւոն իշխանութիւնը ծեռք առաւ: Ինչպէս մղուեցաւ հայ-
կական անկախութեան վերջին կուիը: Ի՞նչ եղաւ արդիւնքը:
Ո՞ւր տարուեցաւ կեւոն վերջինը: Ինչպէս ազատուեցաւ ան զե-
րութենէ, ո՞ւր զնաց եւ ինչո՞ւ: Ինչո՞ւ չյաջողեցաւ: Ի՞նչ եղաւ
իրմէ յետոյ Կրլիկիան:



ԴԱՍ ԻԹ.

ՀԱՅՈՑ ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔԸ
ՌՈՒԲԻՆԵԱՆՑ ԾՐՁԱՆԻՆ

Ա. ԹԱԳԱԼԻՈՐԸ, ՊԱՐՈՆՆԵՐԸ,
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԻՒՆԸ, ԲԱՆԱԿԸ ԵԽԱՅԼՆ



ՊԵՏԱԼԻԱՆ ԴՐՈՒՅԻՆԸ.— Հայոց պետութեան ձեւը,
Կրլիկեան շրջանին, գարձեալ տւատական էր: Լեւոն
Մհծագործը, որ գլխաւոր կազմակերպիչն եղաւ նորա-
հաստատ թագաւորութեան, իր պետութիւնը կազա-
պարեց եւրոպական պետութեանց օրինուկին վրայ: Իսկ
եւրոպայի մէջ, այդ ատենաներ, կը տիրապետէր աւա-
տական գրութիւնը: Ասորիքի Լատին իշխանութիւն-
ներն ալ նոյն դրութեամբ կազմակերպուած էին: Այ-
սուհանդերձ Լեւոն Ա. վերակենդանացուց նաեւ կարգ
մը սովորութիւններ Արշակունեաց ժամանակին յա-
տուկ:

Թագաւորը.— Ինչպէս եւրոպայի, նմանապէս և Կի-
լիկիոյ մէջ, պետութեան գլուխն էր թագաւորը, որ
միայն Աստուծմէ կախում ունէր և կ'ստորագրէր «Կա-
րողութեամբն Աստուծոյ»: Մնացեալ մարդկէր, ամէն-
քը, իրեն ենթակայ էին: Թագաւորը, ուրեմն, բացար-
ձակ միապետ մըն էր, բայց ան, երբ պէտք տեսնէր,
կը խորհրդակցէր կարեւոր իշխաններուն, մանաւանդ

կոթողիկոսին հետ, որուն ազդեցութիւնը խիստ մեծ էր:

Լեւոնի օրով Հայոց արքունիքը հասաւ մեծ շքեցութեան: Կը բռվանդակէր զինուորական և քաղաքական տուն:

Թագաւորը, Յունաց կայսեր պէս, կը հազնէր ոսկեթել պարեգոտ մը և հոռմէական ծիրանի մը. մէջքոն ունէր ականակուռ կամարը, կը դնէր լատինական թագը, ձեռքին մէջ կ'ունենար ոսկի գունտը և շուշանածայր արքայական գաւազանը. պարանոցին՝ մանեակ և ձեռքին մատանի ունէր: Դրօշակը առիւծանիշ էր:

Պարոնները.— Իշխանները այլեւս նախարար չէին կոչուեր այլ «Պարոն»՝ արեւմտեան սովորութեամբ: Պարոնը կը ճանչնար թագաւորին գերիշխանութիւնը: Անժառանգ մեռնելու կամ թագաւորին ծառայելէ խուսափելու պարագային իր ինչքերը կը գրաւուէին՝ ուրիշ պարոնի մը, վանքի մը կամ Հյուրընկալ, Տաճարական և Տեւոննեան կարգերուն նուիրուելու համար: Լեւոն Ա.ի թագադրութեան հանդէսին ներկայ էին 43 աւատատու պարոններ: Բերդատէր պարոններուն մէջ կային ֆրանսացի, գերմանացի և յոյն:

Պարոններուն մեծը կը կոչուէր Աւագ պարոն, որ թագաւորին երկրորդն էր: Թագադրութեան պաշտօնը շնորհուած էր Լամբրոնի իշխաններուն՝ որոնք կը կոչւէին թագադիր Հայոց:

Սպարապետը, եւրոպական բառով Գունդստապլ, բանակին հրամանատարն էր, որուն կ'օգնէր Մարածալիսը:

Արքունի Սենեկապետը՝ Զամպոլայ, և Արքունի Ատենադպիրն էր Կանցլերը: Արքունի գանձապետը Պրոկիսմոս, իսկ արդարութեան պաշտօննեան Սինեւոլ կը կոչուէին:

Դատարանները.— Դատարանները երեք կարգի բաժնուած էին:

Առաջինն էր Արքունի ատեանը, որուն նախագահն էր թագաւորը և որ կը քննէր ծանր յանցանքներն ու պարոններուն վէճները:

Երկրորդն էր Կրօնական ատեանը, որուն կ'անդամակցէին կղերականները և կարեւոր աշխարհականները:

Երրորդ կարգի դատարանները կը գտնուէին պարոններու և ասպետնելու իրաւասութեան տակ, իրենց հպատակներուն դատերը տեսնելու համար:

Դատաստանական գործը կազմակերպեց Լեւոն Ա. որ պատրաստել տուաւ նաև Հայկական Դատաստանագիրքը:

Բոնակը.— Բոլոր «առատ»ները զինուոր էին: Զօրակոչի պարագային անոնք միասին պիտի տանէին զէնք և ամէն բան: Միայն կանոնաւոր բանակի զինուորները թոշակ կ'ստանային: Հայ բանակը, պատերազմներու պարագային կ'ունենար նաեւ վարձկան զինուորներու խումբեր, որոնց մէջ կը մտնէին ամէն աղգի բախտախնդիրներ:

Պարոնները իրենց գունդերովը պարտաւոր էին օգնելու թագաւորին:

Երկրին պաշտպանութեան գործին մէջ կարեւոր գեր մը կը խաղային նուեւ Հիւրընկալ Տաճարական և Տեւոննեան կարգերու ասպետները, որոնք երբեմն մեծ աղգեցութիւն ունէին երկրին մէջ և որոնց ակարացումն ու անհետացումն վերջ կիլիկիան եւս տկարացաւ և ինկաւ:

Վանառականութիւնը — Կիլիկիան ըլլուով ծովեղերեայ երկիր մը և գտնուելով Ասիոյ և Եւրոպոյի

ճամբուն վրայ, շուտով դարձաւ վաճառականական կարեւոր կեդրոն մը։ Այս խիստ բանուկ նաւահանգիստ մըն էր. այսօր գրեթէ աւերակ։



Կիլիկեան Հայ զինուոր մը

Լեւոն Ա. Ճենովացիներուն։ Վենետիկցիներուն և ուրիշներու մասնաւոր արտօնութիւններ և դիւրութիւններ շնորհեց զարգացնելու համար առեւտուրը, որ պետական գունձուն կարեւոր շահ մը կը բերէր։ Իսկ հայ վաճառականներու կարաւանները կ'երթեւեկէին մինչեւ Հնդկաստանի սահմանները և Տարսոն, Ատանա, Այսա և ուրիշ քաղաքները լիցուն էին արեւմտեան ու արեւելեան ապրանքներով։ Կիլիկիայէն կ'արտահանւէր, երկաթ, կենդանի, կաշի, կտաւ, բամպակ, աղ, փայտ, մետաքս, գորգ և այլն։

Սիսի, Տարսոնի, Մամեստիոյ, Այսաի մէջ եւրոպացիք ունէին մասնաւոր թաղեր, եկեղեցիներ, բաղնիքնոր, խանութներ և գատարաններ։ Անոնք կիսանկախ

գաղութներ կազմած էին Կիլիկոյ մէջ։

Կիլիկիոյ մէջ կար նաեւ գերիներու առեւտուր։ Գերիները կը բերուէին Կիլիկոյ նաւահանգիստները մինչեւ հեռաւոր Թաթարիստանէն ու կը ծախուէին մասնաւորաբար եղիպացացոց։ Այս անարգ գործովը կը զբաղէին մանաւանդ ձենովացիք։ Բայց ազատ չէր քըրիստոնեայ գերիներու վաճառականութիւնը։ Լեւոն Բ. երբ 1285ին սախուեցաւ հաշտուիլ Մելիք-Մանսուր սուլթանին հետ, յանձն առաւ ազատ ձգել քրիստոնեայ գերիներու առեւտուրն ալ։ Բայց լեւոն իիստ պատւէր տուաւ ձենովացիներուն որ բնաւ գերի չծախեն մահմետականաց, ոչ ալ անոնց հետ յարաբերութիւն ունեցող ազգերուն։

Հարիերը.— Պետութեան հասոյթին կարեւոր ազրիւրն էր հարկը։ Գլխաւոր հարկերն էին.

1. Տասանուղը զոր կը վճարէր գիւղացին իր բերքէն ու կենդանիներէն։

2. Գլխահարւիլ զոր կը վճարէր երկրին մահմետական բնակչութիւնը։

3. Մախոր զոր կը վճարէին եւրոպացիք իրենց ներածած կամ արտածած ապրանքներուն համար։ Մաքսատուները կը կոչուէին բաժտուն։

4. Ժառանգական տուրք, ըստ որուն-եթէ օտարական մը Կիլիկիոյ մէջ մեռնէր իր ստացուածքը պետութեան կը մնար։


5. Կային նաեւ նաւաբեկութեան, նաւահանգսի տուրքեր և այլն։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչպէս էր Ռուբինեանց շրջանի Հայոց պետական դրութիւնը։ Ի՞նչ իրաւունքներ եւ պարտականութիւններ ունելին թագաւորներն ու պարոնները։ Ի՞նչպէս էր դասաւանական զործը։

Որոնցմէ կը բաղկանար հայ բանակը։
Ի՞նչ վիճակի մէջ էր վաճառականութիւնը։ Ի՞նչ հարկեր կային։

Պ Ա Ս Լ.

Բ. ԵԿԵՂԵՑԻՆ



Ամբողջ Կիլիկեան շրջանին հայ Եկեղեցին պահեց այն ազգեցութիւնը զոր ունէր նախորդ շրջաններուն ։ Ան պահեց իր կալուածատիրական նկարագիրը և մնաց միշտ զեկավարը կրօնականին հետ նաեւ մտաւորական շարժման։ Իր վայելած մեծ ժողովրդականութեամբը, ան չգաղրեցաւ նաեւ միջամուխ ըլլուէ քաղաքական գործերոււ Կիլիկեան թագաւորիները պէտք ունեցան միշտ Եկեղեցին աջակցութեան, ինչպէս որ Եկեղեցին ալ պէտք ունեցաւ քաղաքական իշխանութեան պոշտապահութեան։

Աս ըսել չէ սակայն թէ այս երկու իշխանութիւնները միշտ իրարու հետ հաջա ու հաւան մնացին. եղան ժամանակներ երբ անոնք իրարու հանդէպ հակոանեաց գիրքերու մէջ գտնուեցան և ատկէ վեստուեցան իրենք և վեստուեցաւ մանուանդ ժողովուրդը։

Բայց երբ Հայոց գահը վերջնականապէս խորառկւեցաւ, երբ Հայուստանի ու Կիլիկիոյ մէջ նախարարական և պարոնական վերջին մնացորդներն ալ անհետացան, Եկեղեցին մտամբ անոնց տեղը գրաւեց, աշխատելով պաշտպանել ժողովուրդը ու զեկավարելով կրօնականին հետ նաեւ անոր քաղաքական ու մտաւորական կեանքը։

Հայրապետական արքուին Կիլիկիա փոխադրութիւնը. — Բիւզանդիան, կործանելէ յետոյ Բագրատունեաց գայք, չխնայեց նաեւ Հայոց հայրապետութեան։ Յայ-

ները Պուլիս տարին Գետազարձին յաջորդող Խաչիկ կոթողիկոսը և շատ նեղութիւններու մտանեցին զայն ստիպելով որ յանձնէ իր նախորդէն մնացած գանձերը և ընդունի յունական եկեղեցին, բայց ի զուրու Ասոր մանէն յետոյ անոնք նոյնիսկ արգելք դրին նոր կաթողիկոսի մը ընտրութեան, բայց ի վերջոյ տեղի տուրին, պոյմանուու որ նոր կաթողիկոսը՝ Գրիգոր Բ. Վկայամէր՝ Հայուստանի մէջ չհաստատէ իր աթոռը. Այս պատճառաւ կաթողիկոսութիւնը ատեն մը հաստատւեցաւ Ծամնիդու (Ամասիոյ մօտ) ու ետքէն ալ Շուղը վանքը՝ Ամանոսի ի իսաններուն վրայ՝ Ռուբէնի և Կոստանդինի ժամանակները. Այս ժամանակներ յառաջ եւ կան նաեւ հակաթու կաթողիկոսութիւններ, որոնցմէ յիշնենք Աղթամարինը, հաստատւած Գաւիթ Թոռնիկեանի օրով (1114), որ իր գոյութիւնը պահեց մինչեւ մեր օրերը։

Գրիգոր Բ. Պահլաւունի կոթողիկոսը աթոռը փախագրեց Ծովք. Ան քիչ յետոյ գնեց Հռոմէկլոյ քաղաքը ու հոն փոխադրուեցաւ. Կաթողիկոսական աթոռը Հռոմէկլոյ մնաց մէկ ու կէս գար (1147—1293), երբ Եգիպտացիք կարծանեցին այդ քաղաքը. ապա տարւեցաւ Սիս, ուր եւս մնաց մէկ ու կէս գար 1293—1441 և անկէ եւաքն է որ վերադարձաւ Էջմիածին (1441). Կաթողիկոսութեան Դուբէնէն հեռանալէն մինչեւ Էջմիածին վերադարձաւ 540 անրի տեւած էր։

Միաբանութեան փորձերը. — Ամբողջ Կիլիկեան շրջանին Հայ Եկեղեցին ստիպուեցաւ շարունակել այն պայքարը որ իրեն գէմ բացուած էր նախորդ շրջաններուն։

Բայց այս անգամ այդ պայքարը տարուեցաւ երկու հակառակորդներու գէմ—Յունաց և Լատինաց։

Մինչեւ կեւսն Ա. թագաւորը Յոյն Եկեղեցին էր որ կ'աշխատէր իր մէջ ձուլել Հայ Եկեղեցին, բայց երբ Խոչակիրները հաստատուեցան Արեւելքի մէջ (ռւրեմն-նաեւ Կիլիկիոյ մէջ), երբ Հայերը քաղաքական, առեւտրական և այլ կապերով կապուեցան Արեւմուտքի հետ, այս անգամ Լատին Եկեղեցին ձեռնարկեց նոյն նապատակին իրականացման, իրեն հետ ունենալով Հայ թագաւորներէ և կաթողիկոսներէ ոմանց համամտութիւնը: Այս միաբանութիւնը իրականացնելու խոստումին փոխարէն էր նոյնիսկ, որ Պապը թագ չնորհեց Լեռնին, սակայն կեւսն, արքայական ծիրանին հաջնելէ յետոյ, մոռցաւ իր խոստումը:

Միութեան փորձերը կրկնուեցան Պապեռոնի տաճ թագաւորներու ու մանաւանդ Լուսինեան արքաներու ժամանակ եւս, առանց իրականանալու, չնորհիւ՝ մասնաւորաբար Հայաստանի կղերին հակառակութեան:

Բայց կրօնական այս վէճերն ու հակառակութիւնները հետզետէ աւելի տկարացուցին Հայոց դիրքը Կիլիկիոյ մէջ ու փութացուցին անոր քաղաքական կեանքին վախճանը:

Աւելցնենք սակայն թէ, այս փորձերուն ձախողութեան գլխաւոր պատճուը այն էր որ, թէ՛ Յունական և թէ Լատինական Եկեղեցիները միաբանութիւն ըսելով փոխադարձ զիջողութիւններով համաձայնութիւն չէին հասկնար, այլ անձնատուութիւն Հայ Եկեղեցիին կողմէ: որ ի հարկէ չէր կրնար հաշտուիլ իր անկախութեան ջնջումին հետ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ինչպէս էր քաղաքական եւ կրօնական իշխանութեանց յարաբերութիւնը: Ե՞րբ եւ ինչպէս կաթողիկոսութիւնը Կիլիկիա փոխազրուեցաւ: Ի՞նչ զիտէր միաբանական փորձերու մասին եւ ինչո՞ւ չյաջողեցան անոնք:

ՊԱՍԼՈՒՄ

Գ. ՄՏԱԿՈՐԱԿԱՆ ԾԱՐԺՈՒՄԸ

Գրականութիւնը: — Ինչպէս նախորդ շրջաններուն, Կիլիկիան անկախութեան ատենը եւս գրականութիւնը կալուածը մնաց կղերին:

Այս շրջանը կրօնական բուռն վէճերու շրջանն է մանաւանդ, այնպէս որ հայ նշանաւոր գրողները իրենց ճիգը թափած են աւելի շատ ա՛յդ ուղղութեամբ, հակազդելու համար ուրիշներու աշխատանքին և զգուշոցներու համար հայ ժողովուրդը: Սակայն այս շրջանին հայ գրականութիւնը ինկաւ իր բարձրութեան մասնաւորաբար Ունիթորներու կողմէ, որոնց գործածած լեզուն ոչ միայն աղճատուած է և լատիներէնով խառն, այլ նաեւ հայնոյալից:

Վարդապետական գրուածքներ: — Այս շրջանի վարդապետական նշանաւոր գրողն է Ներպէս Շնորհալին (1102—1172), մեր Եկեղեցիին և գրականութեան ամենափայլուն դէմքերէն մէկը: Իր «Ընդհանրական»ը, իր զանազան թուղթերը, իր «Հաւատով կոստովանիմ»ը և շատ մը ուրիշ գրութիւնները միշտ հիացմունքի առարկայ կը մնան:

Ցիկենք նաեւ իգնատիոս վարդապետը և Սարգիս Շնորհալին:

Նշանաւոր գրող է նաեւ Գրիգոր Դ. Տղայ կաթո-

ղիկոսը, թէեւ իր ոճը չի հաւասարիր Շնորհալիի ոճին։ Ներսէս Լամբրոնացին՝ գրագէտ և նշանաւոր ճարտասան, օտարներէ նկատուած իրը հայ Կիկերոն և Դեմոդենէս և կամ իրը Տարասնցի երկրորդ Պօլոս առաքեաւ։

Ունիթորներու գէմ խօսքով ու գրչով պայքարեցան Յովհաննէս Սրբանեցին և իր աշակերտը՝ Գրիգոր Տաթեւացին (1340—1411)։ Այս վերջինը ձգուծ է բազմաթիւ աշխատութիւններ։

Բանասեղծութիւն. — Այս շրջանի բանաստեղծներուն մէջ դարձեալ առաջին տեղը կը գրաւէ Ներսէս Շնորհալին, որ չափով ու յանդով գրելու ձեւը կը զարգացնէ։ Նշանաւոր են իր «Եղեսիոյ Ողբը», «Յիսուս Որդիան», «Այսօր Անձուացը», «Եայեաց Սիրով», «Առաւատ Լուսոյ», «Նորաստեղծեաւլոյ», «Աշխարհ Ամենայնը և այլն։

Կարեւոր բանաստեղծներ են նաև Յովհաննէս Սարկաւոգը և Շնորհալիի եղբայր՝ Գր. Պահլաւունին։

Գրիգոր Տղան գրեց Երուսաղէմի առօւմին մասին ուր մը. իսկ Խաչառուր Տարօնացին՝ Խորհուրդ Խորինը։

Այս շրջանի ամենալերջին բանաստեղծն է Յովհաններնկացին (Պուղ), որ գրած է բազմաթիւ շարականներ և Քերականութեան մեկնութիւն մը. Դիոնէսիոս Թրակացիի քերականութեան։ Այս վերջինը կարեւոր գիրք մըն է, որովհետեւ, իր ատենը գրութարը գործածութենէ ինկած էր և աշխարհաբար լեզուն սկսած էր գործուծուիլ։

Պատմագրութիւն. — Գանք հիմա պատմագրութեան, ուր աւելի աչքի կը գարնէ լեզուին անկումը։

Մատթէոս Ուռհայեցին գրեց իր ժամանակի ղէպքերը մինչեւ 1136ը շատ հետաքրքրական բովանդակութեամբ։ Ուռհայեցին շարունակողն եղաւ Գրիգոր Երէց։

Սամուէլ Անեցին գրեց ժամանակագրութիւն մը մինչեւ 1179։

Վարդան Պատմիչը գրեց աշխարհի սկիզբէն մինչեւ 1265։ Պէտք է յիշել նաև Վանական Վարդապետը որուն գրած պատմութիւնը կորսուած է։

Կիրակոս Գանձակեցին գրեց Լուսաւորչէն մինչեւ իր օրերը և նկարագրեց Թաթարաց արշաւանքը։

Հեթում Ա. ի եղբայրը Սմբատ Գունդստոպլ գրեց Յովհոց երկիրներու մէջ պատահած նշանաւունաց և Հայոց երկիրներու մէջ պատահած նշանաւունաց մը 1051—1331։

Ստեփաննոս Օրբէւհան՝ Սիւնեաց ցեղին պատմութիւնը գրի առած է։

Այս շրջանի պատմաբաններ են նաև Մաղաքիս Արեղայ և Միւթար Այրիվանեցի։

Այս պատմագիրներու գործերէն շատերը թարգմանուած են եւրոպական լեզուներու, որովհետեւ կարեւոր տեղեկութիւններ կուտան Արեւմտեան Ասիոյ պատմութեան մասին։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ գիտէր Կիլիկիան շրջանի Հայ զրահանութեան մասին։ Ո՞ր վարդապետական զրողները կը ճանչնար։ Կանութեան մասին։ Ո՞ր պատմագիրները գիտէր և որո՞նք են անոնց զրոցներ։ Ո՞ր պատմագիրները գիտէր և որո՞նք են անոնց զրոցներ։



ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒԻ

ՄԱՍՆ Ա.

ՄԱՐԶՊԱՆԱՅԻ ՇՐՋԱՆ

	Էջ
Դաս Ա. Ազգ. առաջին ապսամբութիւնը	3
” Բ. Յազկերտ Բ.ի պատերազմներն ու հալածանքը	6
” Գ. Աւարայի նակատամարտը	11
” Դ. Ազգ. երկրորդ ապսամբութիւնը	17
” Ե. Ազգ. երրորդ ապսամբութիւնը	23

ՄԱՍՆ Բ.

ՀԱՅՈՍԱՆ ԱՐՄԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԱԿ

” Զ. Բագրատունեաց հանստութիւնը	28
” Է. Աւոս Ա.	36
” Ը. Սմբատ Ա.	40
” Թ. Աւոս Երկար	45
” Ժ. Աբաս, Աւոս Ողորմած, Սմբատ Բ., Գագիկ Բ.	49

Էջ

Դաս Ժ. Յովհաննես-Սմբատ եւ Գագիկ Բ.	57
” Ժ. Բագրատունեաց բագաւորութեան վախճանը եւ Գագիկ Բ.ի սպանութիւնը	63
” Ժ. Հայաստան ասպատակուած	66

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆԸ

” Ժ. Ա. Թագաւորը, նախարարները եւ անոնց պարտականութիւնները	70
” Ժ. Բ. Դասակարգերը	74
” Ժ. Գ. Հայաստանի նախարարութեանց կործանումը	82
” Ժ. Դ. Մասւորական շարժումը	87

ՄԱՍՆ Գ.

ՈՒԽԻԲԻՆԵԱՆՆԵՐԸ

” Ժ. Կիլիկիա	95
Կիլիկիան Խշակագծները	

Ուուքեն Ա., Կոստանդին	100
” Ժ. Թորոս Ա., Լեւոն	103
” Ի. Թորոս Բ., Մլեհ, Ուուքեն Բ.	107

ԹԱԳԱԼԻՌԱԿՈՆ ՇՐՋԱՆ

” ԻԱ. Լեւոն Մեծագործ	113
----------------------	-----

	էջ
” իթ. Հերում Ա.	123
” իգ. Լեւոն Բ.	132
” իԴ. Հերում Բ.	137
” իԵ. Կիլիկիոյ անկումբ	141
” իԶ. Լեւոն Գ. եւ Միաւորական շարժումը	144
” իԷ. Լուսինեան թագաւորներ	147
” իԸ. Կիլիկեան թագաւորութեան վախճանը	150

ՀԱՅՈՑ ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔԸ ԾՈՒԽԻՆ ԵԱՆՑ ՇՐՋԱՆԻՆ

” իԹ. Ա. Թագաւոր, պարոններ,	
արդարադատութիւնը, քանակը	158
” Լ. Բ. Եկեղեցին	163
” ԼԱ. Գ. Մատորական շարժումը	166
Ցամկ նիւթերու	169



2 n.

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ԵՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՇԱՐՔ Ա. (Համառօս)

Հայոց Պատմութիւն, Տարրական	Գին 6	Նգ. Դհ.
Հայոց Պատմութիւն, Ա. Գիրք, Հին Դարեր	6	"
Հայոց Պատմութիւն, Բ. Գիրք, Միջին և Նոր		

Դարեր 10 "

ՇԱՐՔ Բ. (Ընդարձակ)


Հայոց Պատմութիւն, Ա. Գիրք, Հին Դարեր	8	"
Հայոց Պատմութիւն, Բ. Գիրք, Միջին Դարեր	13	"
Հայոց Պատմութիւն, Գ. Գիրք, Նոր Դարեր և Ժամանակից Եղան	15	"

ՀԱՅԵՐԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԻՒՆ

Հայ Լեզու — Ա. Տարի 8 "

— ՄԱՄԼՈՅ ՏԱԿ Է —

Հայ Լեզու՝ նախապատրաստական դասարաններու համար



— Ամեն ապապշան կանխիկ —
— Վարժարաններու համար զեղչ —

Դիմել հետեւեալ հասցեին՝

L. ADJÉMIAN B. P. 1060
LE CAIRE (Egypte).

ՄՊ. ԱԿՇԱԿ-ՄԵՍՐՈՋ ԳԵՇԻՐԵ